

ԳԻՍԱԿՈՐՔ

ՅՈՐԻՆԵԱԾ.

Ի ՀԵՂՈՆԻՄՈՒԹ ԹԵՐՈՒՂԵՑՆ


ԵՐԿՐՈՎՈՓ-ԱՆՏՈՒԲՐԵՑ ԵՒ ՈՒՈՈՒՑԻՉ
Ո.ՕՏԵՎՈՎԻՑԻՑՈՒՑԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ - Յ. ԳՈՎՈՅՑԵԱՆ

1885



1999

BB

1999


1999

ԳԻՍԱԿՈՐՔ



Ի ՀԵՐԱՆԱՄՈՍԻ ԲԱՐՍԵՂԵՑՆ

ԳՐԿՐԱԶԵՐ-ԱՆՏԱՌԱԴՔԵՑ ԵԻ ՈՒԾՈՒՑԻՉ ԱՍՏԵՂԱԴԻՑՈՒԹԵԱՆ



1882 ին մեծ գլուարքին տևարդ



ՏՊԱԳԱՎՈՐԻ ՓՈԽԱՎԱՐԱԿԱՆ

1885

Ա. Ռ.



ԽՄ ԲԱԶՄԱՀԱՄՈՒՏ ՆԵԽԿԻՆ ՈՒՍՈՒՑԻՉ

ՈՒ ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱԾ

ՅԱ. Ր Գ. Ո Յ Ա. Պ Ա. Տ Ի Ի

ՀԱՅՐ ԱՐՍԻՆ Վ. ԱՅՏՃՆԵԱՆ

ՀԵՂԻՇԱԿԱՆ

ՀԵՐԱՆԻՄՈՍ ԲԱՐՅԵՋԵԱՆ

28. 321

գ 318-60

ՅԱՌԱՋԱՆ

Մեր Աստեղագիտական Սկզբունք անուն դասագրքին մէջ զիսաւոր աստեղաց նկատմամբ խօսած ժամանակնիս, ըստ էինք թէ աստեղագիտական խընդրոց վրայ աւելի ընդարձակ գրուածք մ'ի լոյս ընծայելու դիտաւորութիւնն ունեինք՝ երեւ Ազգը մեր դասագիրքը յօժարամտութեամբ ընդուներ : Այժմ մեր խոստումը թէ պէտ ամբողջապէս կատարելն անկարելի է, սակայն այսու ամենայնին զիսաւոր աստեղաց վրայ ներկայ աշխատութիւնս ի լոյս կ'ընծայենք, որ համառու բայց միանգամայն ամբողջ գործ մ'է յիշեալ աստեղաց վրայ : Այս գիրքը, թէպէտ եւ փոքր՝ այսու ամենայնին անոր հեղինակութեանը համար առ նուազն յիսուն աստեղագիտական գրոց մէջէն զիսաւորաց վրայ խօսող գլուխներն ամբողջովիմ կարդացուած եւ, քննուած են, ինչպէս Լոբլուսուս, Արակոյք, Լուլուրք, Տըլուրք, Սէտ-քէք, Տըլուրք, Պէտոյք, Լէտոյք, Արտուր Կիւլդէռք, Ֆլամմունք եւայն եւայն : Ասկէ զատ միայն զիսաւորաց վրայ խօսող շատ մը գրեթե ու առանձին յօդուածներ կարդացուած են, որոնց մէջ նշանաւորագոյն տեղին կը բռնէ Ամետէ Կիւյմէնի Գիւստոր անուն մեծահատոր զիրքն :

Մեր Ազգին մէջ յատկապէս զիսաւորաց վրայ երկու գործ ունինք հրատարակուած, մին է՛ 1844ին Վիեննայի Միսիքարեանց վանքին ի լոյս ընծայեալ Հրանչութէր գիւտուր ասուելոց անուամբ մատեանն, աշխատասիրութեամբ Հ. Պողոս վարդապէտի Յովնանեանց : Այս զիրքն իւր ժամանակին համար շատ ընտիր ու գրեթե կատարեալ գործ մ'է, այնպէս որ անոր ընթերցուամն նոյն իսկ նիմա կարեւորութենէ զորկ չէ : Գիսաւորաց վրայ տետրակ մ'ալ հրատա-

բակուած է Վենետիկոյ վաճրեն , Գիւաւոր Աստղ ա-
նուն՝ աշխատափրութեամբ Հ. Գրիգոր վարդապետի
Գապարանեան , բայց ընդդիմ մեր բաղնանաց չի կը-
ցանք այս տետրակն ի ձեռին ունենալ , անոր նամար
ալ բան մը չենք կրնար ըսել անոր վրայ , սակայն
զիտենք թէ շատ հին է . 1844ին հրատարակեալ :

Գիսաւորաց վրայ վերոյիշեալ զրեանց հրատա-
րակուելեն ի վեր , շատ մը կարեւոր զննութիւններ ,
խուզարկութիւններ , նորանոր զիտեր եղած են . շըր-
ջանաւոր նոր գիսաւորներ գտնուած են : Գիսաւորաց
բնական կազմութեանը վրայ եղած կարծիքները փոխ-
ուած ու ալիափոխուած են , վերջապէս զանոնք զննե-
լու . համար նոր գործիքներ հնարուած են : Արդ այս
ամենն համառօտ կերպին Ազգին ծանօթացնելու . հա-
մար է որ ներկայ գրքոյին հրատարակութեան ձեռ-
նարկեցինք :

Գրքոյիս ժողովրդեան , բայց ի մասնաւորի , վար-
ժարանաց համար յօրինուած է և . աշխատուած է որ
անոր մէջը գիսաւոր աստեղաց վրայ ամենանորագոյն
ծանօթութիւնը բովանդակուած ըլլան : Սակայն այսու-
հանդերձ չենք ուզեր ըսել թէ զիրքս թերութիւններէ
բոլորովին զերծ ըլլայ , որոնց ներողամիտ ըլլալու են
Ազգիս գիտնականը (*):

(*) Ըստ բաղանաց , Հայկական կրթարանի բազմարդիւն
տնօրէն Տ. Յակոբ Գուրգէնի , զործոյս վերջը կ'աւելցնենք նաեւ
հանդերձ մի զեղեցիկ պատկերով . Գաղղացի մեծահամբաւ Գա-
միյլ Ֆլամարիոն աստեղագիտին , երկնից անհունութեանը վրայ
զրած մի սրանչելի յօղուածոյն Թարգմանութիւնն , զոր կատա-
րած է յիշեալ կրթարանի ընթացաւարտ աշակերտներէն Պ. Յա-
րութիւն Կ. Ինժիմեան՝ խնամով նոյն կրթարանի մեծապատիւ
Տնօրէնին :

Կը ներկայացնենք նաեւ մեր ընթերցողաց , այս առթիւ , Տ.
Յ. Գուրգէնի՝ այն ժամանակ առ Մասիս ուղղած նամակն , որով
յիշեալ յօղուածոյն Թարգմանութիւնն կը խնդրէր : Հ. Բ.

Գրքոյիս նուիրեալ է Ազգային բազմալեզու . եւ
բազմանմուտ եկեղեցականի մը , Հայր Արսէն վար-
դապետի Այտղեան , որուն նետ ըրած մի տեսու-
թեանս ժամանակ՝ խոստացած էի զործերէս մին առ-
ինքն նուիրել , եւ որ վերապատռելի Հայրն ընդու-
նած էր «Այս ինձի մեծ պատիւ մ'» խօսքերով :

Բազմանմուտ չօր այս խօսքերուն մեր անարժա-
նութիւնն խոստովանելեն ետեւ , կը զրուցենք թէ հե-
ռինակն իւր վարձքն առած կ'ըլլայ երէ իւր ներկայ
երկասիրութիւնն ազգային յուսաւորութեան զործոյն
փոքր մի եւս նապատէ եւ Ազգն ալ զայն իւր դասա-
գրոց ցանկին ստորին մի տողին վրայ արձանագրէ :

ՀԵՐՈՆԻՄՈՍ ԲԱՐՍԵՂԵԱՆ

ի Պեյիս-Տէրէ

1885

ԳԻՍԱԻ ՈՐՔ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ


Գիսաւորներն (¹) երկնային մարմիններ են, որք ընդհանրապէս կազմուած են նախ՝ լուսաւոր մասէ մը, որ գիսաւորին ԳՀ-ԿԵՐԸ կը կոչուի. երկրորդ՝ յիշեալ միջակէտը շրջապատող միգամածութենէ (²) մը, որ երկնալով լուսաւոր շառաւղի մը տեսքը կ'առնու և կը կոչուի Պ-Ն. վերջապէս երրորդ՝ յիշեալ միգամածութեան առանձին կերպով միջակէտը պատող մասէն՝ որ կը կոչուի վար : Միջակէտն ու վարսը՝ գիսաւորին Հ-Ե-Ե-Ե կը կազմեն :

Բայց բոլոր գիսաւորներն այս յիշուած ընդհանուր ձեւը չեն ներկայացներ : Ոմանք ոչ վարս և ոչ պոչ ունին այլ միայն միջակէտէ մը կազմուած են . ասոր հակառակ ոմանք ալ միջակէտ չունին և ոմանք ալ երկու կամ աւելի պոչեր ունին :

Գիսաւորները մոլորակներէն տարբերելուն գլխաւոր պատճառներէն մին է այն որ, ասոնք երբ ա-

(¹) Գէ-սոր բառը որ էւլուպ սցիր ++ կամ ++ կո-չեն, յունարէն ++ է (χόμι), բայց բառէն ելած է, որ յոյն լեզուաւ կ'ըստի ++ կուր (κούρτις) ++ է էլուր :

(²) Մէ-է-է-է կամ բ-ւ (nèbuleuse) կը կոչուին երկափց վրայ ասդին անդին տեսնուող մերմակ լուսաւոր փոքր ամպիրու նման բէժէ որոնք ամենայն հաւանականութեամբ տիեզերական նիւթոց ժողովածոյք են :



բեգական կը մօտենան այս պարագայիս մէջ միայն տեսանելի կ'ըլլան . իսկ երբ նոյն լուսաւորէն կը հեռանան՝ մեր աչքէն ալ աներեւոյթ կ'ըլլան , ուր որ ասոր հակառակ մղորակք միշտ տեսանելի են :

Երբոր գիսաւոր մը տեսանելի կ'ըլլայ , նախ շատ տկար լցու ունի ու պոչէ զրկեալ գնտածեւ միդամածութեան մը տեսքը կը ներկայացնէ , և այնչափ փոքր է որ հեռագէտով միայն կը տեսնուի : Բայց հետզհետէ արեգական մօտենալով գիսաւորը կը մէծայ . կը պայծառանայ և պոչ մը յառաջ կը բերէ : Ասկէ ետքը կամաց կամաց կը հեռանայ և վերջապէս անտեսանելի կ'ըլլայ :

Իւր առաջին երեւման ժամանակն արեգակէն շատ հեռու ըլլալով գիսաւորն՝ իւր շարժումը շատ գանդաղ կերպով կը կատարէ , բայց նոյն լուսաւորին հետզհետէ մօտենալով իւր շարժման շտութիւնն ալ անհամեմատ կ'առաւելու :

Գիսաւորաց ներկայացուցած դոյները խիստ զանազան են . ոմանք կարմրագոյն կը փայլին . ոմանք դեղնագոյն , ոմանք ալ արծաթագոյն եայն :

Մի և նոյն գիսաւորը քիչ ժամանակամիջոցի մը մէջ զանազան ձեւերով կ'երեւայ , որք շուտ շուտ կը փոխուին :

Գիսաւորք մարդկային աւելորդապաշտութեանց պատմութեանը մէջ մէծ դեր խաղացած են բայց այս օրուան օրս յիշեալ աստեղք որ և իցէ բան մը չեն նշանակեր և կրթեալ մարդոց համար որ և իցէ վախ չեն պատճառեր :

ԳԼՈՒԽ Ա.

ՀԻՆԵՐԻՆ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ՕՐԵՐԸ ԳԻՍԱԿՈՐԱՅ ՎՐՈՅ

ԵՂԱԾ ԶԱՆԱԶԱՆ ԿԱՐԾԻՔ

Յիրաւի գիսաւորաց երեւումն ուրիշ բոլոր աստեղաց ներկայացուցած երեւոյթէն աւելի մարդուն մըտադրութիւնն կը գրաւէ : Իրենց շրջանաց երկայնութիւնն , իրենց տարօրինակութիւնն անտարբեր ոգիներն իսկ կը զարմացընեն : Բայց ամենօրեայ տեսնուած երեւոյթք զմեզ ամենեւին չեն զարմացըներ և ասոնց ամենասքանչելին իսկ անտես կը մնայ :

Ասոր համար աշխարհիս որ և իցէ մասին վրայ եթէ գիսաւոր մ'երեւալու ըլլայ . անոր տարօրինակ երեւոյթն , անոր վարսին ազօտ լոյսն , իւր յանկարծական երեւումն ժողովրդեան մտաց մէջ ահարկուզօրութեան մ'առաջ գալուն գաղտնիալն կը յարուցանէ , և այսպէս ժողովրդով կը կարծէ թէ այս զօրութեան արդիւնքն ի սկզբանէ ի վեր գրուած աշխարհիս կարգադրութիւնն կրնայ փոխել . և որովհետեւ գիսաւորը շատ ժամանակ տեսանելի ըըլլար , կը կարծէ դարձեալ թէ անոր յառաջ բերելիք արդիւնքն ալ նոյնչափ արագութեամբ տեղի պիտի ունենայ :

Արդ այժմ նայինք թէ հին աստեղագէտք գիսաւորաց վրայօք ինչ կարծիք ունէին : Յիշեալ աստեղագէտք գրեթէ առանց բացառութեան գիսաւորները նկատած են իրր ժնաւութեան եւ ուղիւն + և կամ անցողական էրկային էւ եւ ուղիւն , որոնք հրոյ միջոցին (region de feu) վրայ կը բռնկէին , և էին սոյն մէծ մարդոց ոգիքն , որ մեր դժբաղդ երկիրն անհնարին տառապանաց մէջ թողլով անկէ կը բաժնուէին :

Անանկ կերեւի թէ Հռովմայեցիք հաստատ կերպով կը հաւատային թէ Քրիստոսէն 43 տարի յառաջ Կեսարու մահուան ժամանակն երեւածած գիսաւորն յիշեալ մեծ Դիկտատորին հոգին ուրիշ բան չէր, նոյն իսկ ժէ. դարու ժամանակ Կեղղէր և Հելլէսո կը կարծէին թէ գիսաւորք, երկրիս և ուրիշ մոլորակաց արտաքրվածմքն են :

Առանց հակասութեան՝ գիսաւորաց յանկարծական երեւումն անոնց ձեւն, իրենց շրջած ճամբաներուն որպիսութիւնն, կարծել կուտայ թէ երկնային կամարին մարմնոց կանոնաւոր շարժումն խանգարելու կը ծառայեն : Անոր համար ալ հին մատենագիրք և պատմաբանք զանոնք շատ սեւագոյն կը նկարագրեն : Ըստ յիշեալ մատենագրաց և պատմաբանից, գիսաւորք երբեմն կը ներկայացնեն վահանաւ, առաջ, բայց, մազերնին առաջաւած հառեւաւ էլեւ-իւեր : Դարձեալ՝ ըստ իրենց՝ գիսաւորք երբեմն արիւնագոյն կը փայլին, երբեմն ալ ձիթագոյն, ինչպէս Յ-կ-եպ-ս կը պատմէ Երուսաղեմայ սարսափելի պաշարման ատենն երեւած գիսաւորի մը նկատմամբ : Մի և նոյն գիսաւորին համար Պէտք-ս կ'ըսէ թէ այնչափ ճերմակ էր որ անոր նայելն շատ գժուար էր և Աստուծոյ պատկերն անոր մէջ կը տեսնուէր :

Յոյներն նաեւ շատ տարօրինակ կարծիքներ ունէին գիսաւորաց վրայ : Քրիստոսէ ՅՇ տարի յառաջ տեսնուող գիսաւոր մը որ Արք-պատեւ կը նկարագրէ Լակեդեմոնացւոց կործանումն յառաջ բերած է, կ'ըսէ Դէռուոսո Սէկէւ-շին :

Բայց գիսաւորաց նկատմամբ Աւելի վիլիսովային կարծիքն խիստ նշանաւոր է : Պիտի գոյ մարդ մը կ'ըսէ յիշեալ գիլիսովան իւր Խորեւ բնակուն (1) անուն

(1) Խոնդիր բնական զիրք է :

«Դրքին մէջն որ՝ ցուցընէ թէ, գիսաւորներն որ «Կողմը կը շրջին, քանի հատ են ու ինչ բնաւորութիւն ունին թէպէտ մենք մեր հի «մակուան ծանօթութիւններով մեզ մեծ հմտութեան «հասած կը սեպենք, բայց մեր յաջորդներն պիտի ի- «մանան որ՝ մենք տպէտ տղոց պէս միայն գիտութեանց տաճարին սեմին վրայ հասած էինք : Բայց «ասոր համար ըլյուսահատինք այլևս :

Սիրին դարն ալ՝ հնութեան անհիմն կարծիքներն վերակենդանացընելքն զատ՝ խել մը այլանդակութիւնք ալ ինք վրան աւելցուցած է :

Նոյն դարուն մէջն այն աւելորդապաշտական վախըն որ գիսաւորի մը երեւման ժամանակն կը պատճառէր, յիշեալ աստղին փայլունութեան, անոր պոչին մեծութեան, անոր վարսին տարօրինակ ճեւին նկատմամբ աւելի կամ նուազ կը լինէր :


Քրիստոսի 100 թուականին յորում երկրիս բնակիչք ահուելի երկիւղիւ աշխարհիս կատարածին կը պատահէին, ամենապարզ երկնային երեւոյթներն իսկ որք չէին գուշակուած մեծ վախ ու սարսափ կը պատճառէին : Նոյն միջոցին երկրաշարժութիւնք տեղի ունեցան և գիսաւոր մըն ալ ինն օր տեսանելի եղաւ : — «Երկինքն բացուելով կերպ մը կիզիչ ջահ «իւր ետեւն լուսաւոր հետք մը թողլով, որ շանթի «նմանութիւնն ունէր, երկրիս վրայ ինկաւ : Այս «մեթեորային փայլունութիւնն այն աստիճանի էր որ, «ոչ թէ միայն գաշտերու վրայ գտնուողներն, այլ նոյն «փուլ տանց մէջ փակուող մարդիկն զարհուեցուց : «Երկնից այս ծակն կամաց գոցուելով, վիշտ «մը տեսնուեցաւ որուն ոտքերն կապոյտ էին և ուրուն գլուխն հետզհետէ կը մեծնար» : Հոս հաւանականաբար ասուողի (1) մանկման և կամ հիւսիսայցի մը

(1) Առողջ կամ գէտուոր կը կոչուին բիւրաւոր մանր մարմիններ

Երեւման նկատմամբ է խօսքը և ոչ թէ այն գիսաւորին որ ինն օր տեսանելի եղու :

Հետեւեալ պատկերը որ յիշեալ շրհութել երեւոյթից տեսքը կը ներկայացընէ, լուսինելուցին գիսաւորաց վրայ գրած մատեանէն առնելով հոս գծագրուած է (պատ. 1.) : Այս պատկերը ըստ իս շատ կարեւոր է, որովհետեւ կը ցուցնէ թէ նոյն ժամանակն մոքերն ինչ անհեղեղ երեւակացութեամբ լի էին. և թէ ուսումնապէս միջին գարու մէջն եղած այսպիսի գրուածոց ինչ աստիճան կարեւորութիւն տալու է :

Պատկեր 1.



Երեւոյթ 1000 թուականին ըստ Լուսինէթցզիի :

Երկրորդ պատկերը 1528 ին գիսաւորին տեսքն կը ներկայացընէ և Ա. Տ. Մ. Բ. Բ. Տ. է. է., որ յիշեալ գիսաւորին երեւման ժամանակակից էր, մէկ գրքէն քաղուած է (պատ. 2.) :

Հատեալ գլուխներն, սրերն, և այն գչնքերն որք յիշեալ գիսաւորը կ'առաջնորդեն, ուրիշ բան չեն՝

որք արեգական բոլորտիքը կը շրջին. բայց ասոնցմէ ոմանք իրենց շրջանին մէջն երկրիս հանդիպելով անոր վրայ կիյնան եւ կամ մթնոլորտին մէջն սաստիկ արագութեամբ կ'անցնին կ'երթան :

բայց եթէ այն առարկաներն, որ ժողովրդեան յուզեալ երեւակայութիւնն գիսաւորին մէջն կը կարծէր տեսնել :


Ա. Տ. Մ. Բ. Բ. Տ. է. իւր Երկնային Հրեւէ (Moustres Célestes) անուն գրքի մէջը այս գիսաւորին համար կըսէ թէ «այնչափ զարհութելի և ահուելի էր, և այնպիսի մեծ վախ կը պատճառէր ուսմիջն որ, ոմանք վախերնէն «մեռան, ոմանք ալ հիւանդացան» : Այս գիսաւորն «խիստ երկայն էր և արեան գոյնն ունէր» : Անոր «գլխուն վրայ գտնուած ձեռքի մը պատկերն կը «տեսնուէր», որ մեծ սուր մը բռնած էր և կարծէս «թէ անով զարնել կ'ուզէր» : Գիսաւորին ծայրին «կողմն երեք աստեղք կացին, խկ անոր երկու կողման ձառագայթից մէջն բազմաթիւ կացիններ, դանակներ և արեամբ գունաւորեալ սրեր կը գտանուէին, որոնց մէջն մարդոց ահուելի երեսներ կը «տեսնուէին անկուած մազերով և ցցուած մօրուօք» :

Փորթուկալի արիւնուուշտ Ալֆոնսոս Զ. թագաւորը 1464 ին գիսաւորին երեւցած ժամանակը, պատուհանէն գուրս յարձակելով, գիսաւորին խել մ'անձունի խօսքեր ընելէն զատ, իւր ատրճանակաւն սպառնացաւ անոր :

Բայց ամենէն աւելի շրջանաւոր կոչուող գիսաւորներէն Հալէյի գիսաւորին զանազան երեւմանց ժամանակն անոր վրայօք արուած մեկնութիւնք շատ հետաքրքրաշարժ են : Այս գիսաւորն, ինչպէս որ քիչ մը ետքը պիտի տեսնենք, Հալէյ 1462 ին գտաւ և 76 տարուան շրջանաւոր գիսաւոր մ'ըլլալը ծանոց . բայց այս գիսաւորն յիշեալ թուականէն շատ յառաջ զանազան անգամներ տեսնուած էր : Այս երեւմանց ամենանշանաւորն 1456 ին, այսինքն Կոստանդիոպոլսոյ առումէն երեք տարի վերջի երեւումն է, որուն ալէկառորդ բազի երեւոյթօք տես-

նուելէն բոլոր Քրիստոնէութիւնն ահ ու դողի մէջ
գահավիժեալ՝ կայսերա Գ. Պապը հրամայեց որ օքն

Պատկեր 2.



1528 ի գիսաւորն ըստ Ամպրուազ-Բարէի

երեւ ուժամ բոլոր եկեղեցեաց զանդակներն զարնուին
գիսաւորն հալածելու համար, և այսպէսով հաս-
տառուեցաւ Հրեշտակ Տեառնի (angelus) զանդակահա-
րումն, որ մինչեւ ցայսօր կը չարունակի:

Նետոն աստեղագիտին ժամանակակից Վիսենս,
որ թէ աստուածաբան և թէ աստեղագէտ էր,
1696 ին Տեսութիւն երերէ անուամբ գիրք մը հրա-
տարակեց, յորում Երկրիս կրած Երկրաբանական յե-
ղափոխութիւնքն և Ծննդոց գրքին դէսլքերն գիսա-
ւորի մ'ազդեցութեամբ մեկնելու կ'աշխատի: Այս
աստեղագիտին կամ աստուածաբանին կարծիքը,
նախ զուտ ենթագրութիւն մըն էր և մասնաւոր գի-
սաւորի մը վրայ կայացեալ չէր, բայց երբ որ Հալ-
էյ 1680 ի հոչակաւոր գիսաւորին, 76 տարուան
մէջ շրջան ընելը գուշակեց, յայնժամ Վիսթոն այս
գիսաւորին նախընթաց երեւումներն փնտուելով,
գտաւ որ ասոր մէկ երեւումն ալ նոյեան ջրհեղեղին
ժամանակին տեղի ունեցած պիտի ըլլայ և ասով հաս-
տատել ուզեց թէ 1680 ի գիսաւորին ոչ եթէ մարդ-
կութեան հրով միայն սատակիչն, այլ և ապագային
մէջն ալ զայն հրոյ միջոցաւ սատակելիքն ծանոյց:
Հոս երկայն կ'ըլլայ պատմել թէ Վիսենս ինչպիսի ան-
հերէն և ուստի այլանդասիստեամբ այս բաներուն
պատահելիքն կը պատմէ:

Դեռ վերջին դարուն աստեղագիտական խնդրոց
վրայ եղած ծանօթութիւնք այնչափ ետ էին կ'ըսէ
Քաղաք Ֆլուարէն աստեղագէտը, որ գիսաւորի մ'ե-
րեւցած ժամանակին անոր վրայ ամէն այլանդակութիւն
կը մոտերէին: Արդեօք — կը չարունակէ յիշեալ
աստեղագէտը — չէ՞ կարծեցին թէ 1736 ին Արեգակը
յետախաղացած է, և ասոր չաւելցուցին նաև 1768
ին Երեսուկ կամ Կառնոս մոլորակին իւր մանեկօք հան-
գերձ կորսուիլն: Բայց ամենէն խոռվալից գոյժն ան-
կէ քանի մը տարի վերջը պատահեցաւ, և յուզումն
այնչափ սաստիկ եղաւ որ Տէրութեան միջամու-
թիւնն իսկ հարկաւոր եղաւ: Արդ ասոր պատճառը
նոյն ատեններն երեւելի լալանդ աստեղագիտին թու-

հըստածութեան ՚է վլրոյ ժիշտորոց (Réflexions sur les Comètes) անուամբ գիրք մը հրատարակելն եղաւ , յորում արդիւնաւոր աստեղագէտը միայն կարծիք կը յայտնէր թէ շատ մը գիսաւորք իրենց որորտն շըրջած ժամանակնին կրնան երկրիս բաւական մօտենալ բայց ժողովուրդն անանկ կարծեց թէ յիշեալ աստեղագէտը տարօրինակ և արտաքոյ կարգի գիսաւոր մը գուշակած էր , որ աշխարհիս վախճանը պիտի կատարէր : Ասոր համար լավանտ , թագաւորին հըրամանաւ իւր կարծիքն հրատարակաւ ծանուցանելու պարտաւորեցաւ : Ֆիամիմարիոն աստեղագէտը կըսէ թէ «ժիշտորոց Հենր Նըլանոր հիշութեան հընէ , որ կը պատճէ անոնց շրջանառը Երեւաճին» :

Բայց 1832 ին Պիտլյոյ փոքր գիսաւորին վերադարձին ժամանակն անանկ կարծուեցաւ թէ աշխարհիս վախճանին խնդիրն ուսումնագէս հաստատեալ էր :

Արդ Պ. Տամանցայ յիշեալ գիսաւորին վերստին տեսանելիութիւնն հաշուած ատենը գտաւ որ 1832 հոկտեմբերի 29 ին կէս գիշերէն քիչ մ'առաջ գիսաւորն երկրիս ոլորտէն (ճամբէն) պիտի անցնէր : Արդ այս լուրը լրագրաց միջոցաւ ժողովրդեան ծանուցուելով մեծ յուզում պատճառեց , նոյն իսկ ուսեալ մարդիկ վայրկեան մը տարակուսեցան : Բայց ասոր մէջը բանի մը վրայ ոչ լրագիրք և ոչ ալ ժողովուրդըն մտածած էին : Արդ իւր մեծամեծ ճամբան ո՞ր կէտին վրայ 1832 ին Հոկտեմբերի 29 ին երկրս պիտի գտնուէր : Արակայ 1832 ին Երկայնութեան Պաշտօնական Տարեգրին (Annuaire du bureau des Longitudes) մէջը գրեց «թէ գիսաւորին երկրիս ոլորտին մէկ կէտին ամենամերձաւոր անցքը , Հոկտեմբերի 29 ին կէս «գիշերէն յառաջ տեղի պիտի ունենայ . արդ այս մի և նոյն կէտին վրայ երկրոս նոյեմբեր 30 ին ա-

« ուաւօտուն պիտի անցնի , այսինքն գիսաւորին անց- քէն ամիս մը ետքը : Հիմայ մոքելինիս բերելով որ և երկրիս իւր ոլորտին վրայ օրուան մը մէջ ըրած ճամբան 674000 մղն ըլլալով , պարզ հաշուով մը « կը գտնուի թէ գիսաւորը երկրէս 20 դիմա հըն հե- « ուաւորութեամբ պիտի անցնի » : Արդ այս անգամ ալ ժողովուրդն միայն վախտվ չատացաւ :

Մեր ընթերցողաց միտքը կուգայ արդեօք 1857 (թէպէտ ես նոյն թուականին ծնած եմ) , գիսաւո- րին նկատմամբ հրատարակուածներն , որոնք գիսաւ- որին երկրիս բախիլն ու աշխարհիս կատարածին հասնիլն կը ծանուցանէին :

Աւելի նորագոյն ժամանակներն այսինքն 1872 ին 0դոստոսի 12 ին համար ալ աշխարհիս կատարածը ծանուցուեցաւ , և ըսուեցան թէ այս լուրը սկիզբ ա- ռած է ձենովացի Պ. Բլանդանուր աստեղագիտին մէկ յայտնութենէն , բայց նոյն իսկ Պ. Բլանդանուր այս լուրին վրայ ծանօթութիւն չունէր : Արդ այս թը- ուականս ալ երկրիս վրայ առանց նշանաւոր մասնա- ւորութիւն մ'առաջ բերելու անցաւ :

1882 ին Սեպտեմբերին մէջն տեսանուող մեծ գի- սաւորին վրայ ալ շատ բաներ զբցուիլն ու գրուիլն ամէն մարդ գիտէ , բայց ո՞ւն ո՞շամիու և ո՞սեալ հորդ պէտք է քիչուայ « ո՞ ժիշտորներէն ո՞ելէ՝ աշխարհիս վրայ ի՞ւ վայնալու բան հը ի՞այ :



ԳԼՈՒԽ Բ.

ՕՐԻՆԱԿ ԿԵՊՂԵՐԵԱՆ : — ՈԼՈՐՏ ԳԻՍԱԿՈՐՍՑ

Ամենէն յառաջ նեւուն աստեղագիտին վերապահուած էր, վերջնականապէս մարդկային միտքն աստղաբանական (astrologique) անհեթեթութիւններէն աղատել՝ ցուցընելով մեզի տիեզերաց բուն դրութիւնն և գիսաւորաց բնաւորութիւնն : Չափաբերական ոչընաւուն բնաւորակիրութիւնն անուն, յիշեալ գիտնականին 1687 ին հրատարակած գիրքն, գիտութեանց պատմութեանը մէջը նշանառ թուական միէ : Այս անմահ գրքին մէջ, որ մարդկային ոգւոյն ամենամեծ արձանն է, Նեւտոն՝ մեզի երկնային երեւոյթից սերտ պատճառներն, երկնային ամբողջ մեքենականութիւնն շարժեցնող գաղտնի զսպանակն, անջրակետն կենդանացնող զօրութիւնն, այսինքն՝ ՏիեզերԱկԱՆ ԶԳՈՂՈԹԻՒՆԻՆ կուսուցանէ : Բայց ինչպէս Պէտք կը զրուցէ յիշեալ զօրութեան ազգեցութեանց վերահասու ըլլալու համար Նեւտոնին հետ երկնային մեքենականութեան գաղտնեաց մէջ թափանցելու ենք :

Բայց ես հոս բոլոր ճիգս պիտի թափեմ խիստ պարզ կերպով նոյն զօրութեան վրայ գաղափար մը տալու համար, այսու ամենայնի քիչ մը մոռագրութիւն ալ կը պահանջեմ :

Կեպով . Նեւտոնէն 50 տարի յառաջ զննութեան միջոցաւ մողորակաց շարժման օրէնքն գտած էր : Արդ նախ և յառաջ կեպղեր ճանչցաւ որ հալբանեն անընդունելին է՛ջ Յուսէնէներ իւ շրջին, որնց վառարաններէն մէկուն մէջը որեւէսկը է՛ տրնուէ : Ճուածիրն կոր գիծ մընէ որ հետեւեալ յատկութիւնն ունի . Ճուած

ծըրին մէջ երկու հաստատուն կէտեր կան որք ձուածըրին վառարաններէն կը կոչուին, այնպէս որ այն ամէն ճամբաններն որ ձուածըրին որ և իցէ մէկ կէտին հանդիպելով, մէկ վառարանէ միւս վառարան կ'երթան, իրարու հաւասար են : Մողրակներն այս տեսակ կորեր կը կազմեն, արեգակն վառարաններէն մէկուն մէջ կը գտնուի, միւս վառարանին վրայ բան մը չկայ . այս երկրորդ վառարանը պարզապէս երկրաչափական կէտ միէ : Այն ուղիղ գիծը որ վառարաններէն անցնելով, ճուածիրն երկու հաւասար մասնց կը բաժնէ, ճուածըրին մէջ ուղացնէն կը կոչուի :

Իւր ճուածիրն ըրջած ժամանակն մողրակի մը արեգակն ունեցած հեռաւորութիւնը կը փոխուի :

Այս հեռաւորութիւնը կարելի եղածին չափ փոքրէ, երբոր մողորակը մեծ առանցքին մէկ ծայրէն կ'անցնի՝ որ այս սլատճառաւ Պէտէնէլին (Արեւամերձ) կը կոչուի : Ասոր հակառակ մողորակը մեծ առանցքին միւս ծայրին վրայ որչափ որ կարելի է արեգակէն հեռու կը գտնուի, այսինքն Աղեղէնին (Արեւահեռու) վրայ :

Ճուածիրն աւելի կամ նուազ երկնցած է, իւր վառարաններուն աւելի կամ նուազ իրարմէ հեռաւորութեանցը նկատմամբ : Երբոր վառարաններն իրարու շատ մօտ են, ճուածիրը կը լոր կ'ըլլայ, և բոլորակէ մը շատ քիչ կը տարբերի : Մողրակներն այս տեսակ ճուածիրներ կը ըրջին :

Այն ճուածիրն մէջ որ երկիրս արեգական բոլորտիքը կը ըրջի, վառարաններուն իրարմէ ունեցած հեռաւորութիւնն մեծ առանցքին 1/60 մասին հաւասար է . այս հեռաւորութիւնն որ աստեղագիտութեան մէջ խիստ փոքր է՝ 500,000 մղոն է : Ընդհակառակն երբ երկու վառարաններն իրարմէ շատ հեռու կը գտնուին, այն ժամանակ ճուածիրն շատ

Երկնցած է : Քիչ մ'ետքը պիտի տեսնենք թէ գիսաւորներն այսպիսի ձուածիրներ կը շրջին :

Մոլորակներն իրենց ոլորտից վրայ միօրինակ շարժմամբ չեն շրջիր . իրենց շտութիւնն փոփոխական է . այս շտութիւնն այնչափ աւելի արագ կերպով կը կատարուի , որչափ որ իրենց արեգակէն ունեցած հեռաւորութիւնը կը նուազի :

Կեպղեր այս շարժման արագութեան փոփոխութիւնն հետեւեալ օրինօք ծանոյց . ըսելով որ՝ Արեգին դէղ է ճալբակ յէտուղ ուղիղ դէնը հաւասար յահնահաց մէջ , իրասա հաւասար երեւեր ունեցող հարաբերակներ իւ ուջէ :

Մոլորակին թաւալման ամրող տեւողութեան մէջ ամէն օր յիշեալ ուղիղ գծին կազմած փոքր եռանկիւներն , մի և նոյն երեսն ունին : Թէ որ ուղիղ գիծն աւելի փոքր է , երեսին հաւասար մնալուն համար պէտք է որ անկեան բացութիւնն աւելի մեծ ըլլայ և թէ հետեւաբար շարժումն աւելի արագ կատարուի :

Այսպէտով պերիհեղիոնին վրայ է որ շարժման արագութիւնն ամենամեծ և ապեղիոնին վրայ ամենափոքր է : Այս է Կեպղերի երկրորդ օրէնքն :

Մոլորակաց շրջանաց ժամանակներն , անոնց շրջած ձուածիրն , մեծ առանցքին հետ համեմատելով կեպղեր ճանչցաւ որ այս երկու քանակութեանց մէջ կապակցութիւն մը կայ , այսինքն որչափ որ առանցքը մեծ է այնչափ ալ շրջանին տեւողութիւնը երկայն կը լայ : Ահաւասիկ ինչ բանի վրայ կը կայանայ կեպղերի երրորդ օրէնքն . բաղդատենք իրարու հետ երկու մոլորակներ . օրինակի աղագաւ՝ երկիրս որ և իցէ ուրիշ մոլորակի մը հետ . նախ փնտուենք թէ մոլորակին շրջանին տեւողութիւնը , երկրիս արեգական բոլորտիքը թաւալման տեւողութիւնը՝ քանի անդամ

կը պարունակի . ուրիշ կողմանէ գտնենք նաեւ , թէ մոլորակին ձուածիրն մեծ առանցքն երկրիս ոլորտին մեծ առանցքն որչափ անդամ կը բովանդակի : Այսպէտով երկու թիւ կ'ունենանք . առաջինն մի անդամ ինք իրեն հետ բազմապատկուելով , երկու անդամ ինքիրմով բազմապատկեալ երկրորդ թուոյն հաւասար է : Ուրիշ կերպ խօսելով եթէ իրը ժամանակի միութիւն տարին , և իրը երկայնութեան միութիւն երկրային ոլորտին մեծ առանցքն առնունք , կրնանք ըսել որ ինչիքով է առաջարկեալ ճալբակ իւ ճալբակին նույն ժամանակն , երկու անդամ հետովէտէ ինչիքով բազմապատկէալ մէջ առանցին հաւասար է : Օրինակի աղագաւ , լուսնիթագ մոլորակին համար , թաւալման ժամանակն 12 տարուան հաւասար է , անոր ըըջած ձուածիրն մեծ առանցքին երկայնութիւնն , երկրիս ոլորտին մեծ առանցքին երկայնութիւնէն Յ Յ | 10 անդամ աւելի է : Թէ որ 12 ը ինքիրմով բազմապատկենք , կ'ունենանք 144 , և եթէ Յ Յ | 10 երկու անդամ հետովէտէ ինքիրմով բազմապատկենք կը գտնենք նմանապէս 144 :

Արեգակն ու անոր դրութիւնն աչքերնուս առջևն ներկայացնելու համար , ութը հատ համակեդրոն բոլորակներ նկատենք , ասոնց կեդրոնին վրայ Արեգ-է կը գտնուի , առաջին բոլորակին վրայ Գայանէն՝ որ իւր շրջանը 88 օրուան մէջ կը կատարէ , երկրորդ բոլորակին վրայ Արեգ-էնիւ , երրորդին վրայ Երեւանիւ , չորրորդին վրայ Հայութիւ : Այս վերջին մոլորակին և Լոռութիւն , որ հինգերորդ բոլորակին վրայ կը գտնուի , և իւր շրջանը 12 տարուան մէջ կը կատարէ , փոքր մոլորակաց բազմութիւն մը կայ . վեցերորդ բոլորակին վրայ է Ուրանու մոլորակն՝ որ իւր շրջանն 24 տարուան մէջ կը կատարէ , վերջապէս ութերորդ բոլորակին վրայ Ներնունը կը գտնուի որ իւր շրջանն 165 տարուան մէջ կը լրացընէ :

Ահաւասիկ ասոնք են ընդ ամէնը կեպղերեան երեւ նշանաւոր օրէնքն , որոնց վրայ այժմեան ասութագիտութեան բոլոր շնչքն կառուցեալ է կըսէ Պրէոն :

Նեւոն՝ այս օրէնքներէն յառաջ ածեց պէտքը կանանք յէուղանէն մէջ օքէնէն : Կեպղերի վերայիշեալ երեք օրէնքներէն նիւդն հետեւցուց որ հոլորակաց շարժումն յառաջ բերող շրջունէն , արեգակն բղետալ յէն շրջունէն ու նէ հետառորոշնեան ժամանակուց խորոք հոգածութեամբ է կը ժոխուի . Այսինքն , եթէ՝ մոլորակին արեգակն ունեցած հեռաւորութիւնը երկու անդամ մեծ է , ճգողութիւնն երկու անդամ եթէ , ճգողութիւնն ալ երեւ անդամ երեւ + անդամ մեծ է , ճգողութիւնն ալ երեւ անդամ երեւ + կամ ին անդամ նուազ սաստկութեամբ կ'ազդէ :

Յետոյ նետոն , խնդիրն հակադարձ կերպով առաջարկեց , և ինք իրեն հարցուց թէ արեգակն ճգողութեան ենթարկեալ աստղ մը ի՞նչ տեսակ կոր գիծ պիտի չըջի :


Այսպէսով գտաւ թէ յիշեալ կորը ոչ թէ միայն բոլորաձեւ ձուածիր մը , ինչպէս որ մոլորակը կը չըջին , այլ ըստ կամի երկայն ձուածիր մը կրնաց ըլլալ , և նոյն իսկ յիշեալ կորը կրնաց չը գոցուած կոր մ'ըլլալ . այնպիսի կոր մը՝ որ առեւի և զարդորոշ կը կոչուի , որոնք ձուածրին հետ մեծ նմանութիւն ունին :

Ասկէ ետքը նետոն մտածելու մկան թէ գիսաւորք անցողական մետեօրաներ չին , ինչպէս իրմէ յառաջ կը կարծէին Արէոդորէլ և Կեղիւք . այլ յաւիտենական աստղեր , որք մեր արեգակնային դրութեան կը վերաբերէին և մոլորակաց պէս արեգական ճգողութեան ենթակայ էին և անոնց պէս ձուածիրներ կը չըջէին , որոնց հասարակաց վառարանին մէջ արեգակն կը գտնուի , ուր որ մոլորակը խիստ բոլորա-

ձեւ ձուածիրներ կը չըջին , որոնց ամէնն ալ մի և նոյն հարթին մէջ մի և նոյն դրիւք կը չըջին . գիսաւորք շատ երկնցած ձուածիրներ որ և իցէ ուղղութեամբ կը չըջին :

Պատկեր 3.

Գիսաւորք մեզի միշտ չեն երեւիր , որովհետեւ անոնք այն ժամանակը տեսանելի կ'ըլլան , երբ որ իրենց ոլորտին արեգական ամենամօտ գտնուող մասին վրայ կուգան . յետոյ մեզմէ կը հեռանան և անհունութեան մէջ կը կորսուին , այլ եւս չատ տարիւներէ կամ դարերէ ետքը վերաստին տեսանելի ըլլալու համար :




Նախ գիսաւորն բոլորակ երեւոյթօք կը տեսնուի , իւր պոչն , անոր աստիճանաբար արեգական մօտենալով հետզհետէ կը մեծնայ , և իւր նոյն լուսաւորէն հեռանալով կը նուազի և վերջապէս կ'աներեւութանայ : Գիսաւորին պոչն միշտ արեգական ընդդիմակաց կողմն կ'երկըննայ (Պատ. 3) , կարծես թէ յատուկ շունչ մը գիսաւորին վարսն կազմող գիսաւորաց պոչերուն դիրքը թեթեւ շոգիներն յետո միշր , այն կիտին հակառակ կողմն ուսկից յիշեալ վաճիչ շունչն կ'եւլէ : Գիսաւո-

րին շարժումն պերիհեղոնդն վրայ ամենամեծ կը լցայ և անոր արեգակէն հեռանալովն կը նուազի :

Երեք զնութիւննք բաւական են ամբողջապէս մուլրակի կամ գիսաւորի մը ոլրտն այսինքն շրջած ձամբան որոշելու : Հաշիւը շատ յաջող կերպով կը կատարուի , եթէ խնդիրը շատ երկնցած ձուածիր չի շրջալ մոլորակի կամ գիսաւորի մը վրայ է . բայց այն գիսաւորաց համար որոնք շատ երկնցած ձուածիրներ կը շրջին , մեծ դժուարութիւն մը կը պատահի : Արդ գիսաւորի մը ոլրտին միայն արեգական շատ մօտ եղող մասը կը տեսնենք , ասկէ կը հասկցուի որ յիշեալ փոքր աղեղան վճռութիւնը չի ներեր մեզի բաւական ձշութեամբ ոլրտին շատ երկնցած մասն որոշելու , հետեւաբար չի կընար ձշիւ կերպով մեծ առանցքն և ըստ հետեւորդի շրջանին ժամանակը գտնուիլ :

Պատկեր 4.



Գիսաւորաց համբաներուն ծեւը

Զնութած աղեղը գրեթէ այն է , իր թէ մեծ առանցքն անհուն ըլլար , այսինքն՝ եթէ ձուածիրն զուգորդով մը փոխանակէինք , որովհետեւ զուգորդ կը կոչուի ձուածիր մը , որուն մեծ առանցքն անսահմանաբար կ'երկննայ :

Հետեւեալ պատկերին մէջ (Պատ. 4) կը տեսնուի

այնպիսի ձուածիր մը , որ իւր առանցքին անսահմանաբար երկննալովն զուգորդի կը փոխուի : Բայց այս երկու կորերն , ձուածիր և զուգորդ , արեգական մօտակայքն իրարմէ յանչափս փոքր կը տարբերին : Ասիկայ կը կոչուի գիսաւորի մը զուգորդական ոլորտն հաշուել : Յայտնի է որ զուգորդը միայն արեգական մօտակայքը գիսաւորին մերձաւորականապէս շրջած ձամբան կը ներկայացնէ :

Նեւո՞ն իւր կերպը գործածելու յաջող առիթը շուտով գտաւ 1684 ին մեծ գիսաւոր մը որ առաջին անգամ 14 նոյեմբերին երեւցաւ , շուտ մ'արեգական մօտենալով 5 գեկտեմբերին անոր ձառագայթից մէջ ընկրմեցաւ : Տասնուեօթը օրէն ետքը այսինքն 22 Դեկտեմբերին իրիկունը , արեգական ձառագայթից մէջն ելող ամենամեծ ու ամենասքանչելի գիսաւոր մը գիտուեցաւ : Նեւո՞ն ցուցուց որ իրարմէ տասնեւեօթն օրուան միջոցով մը բաժնուած զննեալ երկու աղեղներն մի և նոյն զուգորդի մը կը վերաբերէին , այսինքն անհամեմատ երկնցած ձուածիրի մը :

Բայց ի՞նչպէս ամբողջ ձուածիրն որոշելու և հետեւաբար գիսաւորին վերադարձը գուշակելու է : Պէտք է կ'ըսէ Նեւո՞ն , մինչեւ հիմայ տեսնուած գիսաւորաց համար անոնց ոլրոտներն կամ նոյն ոլրոտից մասունքն հաշուել , և եթէ նոր գիսաւոր մը երեւալու ըլլայ իւր ոլրոտն հաշուել և արդէն հաշուած ոլրոտից հետ բաղդատել :

Եթէ կը տեսնենք որ նոր գիսաւորն արդէն զըննուած գիսաւորի մը գրեթէ շրջած ձամբուն կը հետեւի , հաւանական է որ նախընթաց գիսաւորն է որ վերստին տեսանելի կ'ըլլայ : Գիսաւորին՝ երկու երեւմանց մէջի տեւողութիւնը , անոր շրջանին ժամանակը կուտայ , և ըստ Կեպլերի երրորդ օրինաց , գիսաւորին ոլրոտին մեծ առանցքը կրնայ գիտցուիլ :

Այսպէսով ամբողջ ձռւածիրը ճանչցուելով, դիւրին կըլլայ մտօք գիսաւորին իւր բոլոր ճամբուն վրայ հետեւիլ և անոր վերադարձը գուշակել:

Հալէյ աստղաբաշխը որ նետանի ժամանակակիցն ու բարեկամն էր, վերոյիշեալ ընդարձակ հաշիւները կատարելու մկան : Այս աստեղագէտը նեւտոնին կերպովս իւր ժամանակէն յառաջ մանրամասն կերպով զննեալ 24 գիսաւորաց լուսութան աչբնադրաբերւն հաշուեց . բայց շատ չանցած իւր աշխատութեան պտուղն լիովին քաղեց :

Գիսաւորի մը զուգորդական սկզբնատարերքն ըսելով կը հասկցուի .

Ա. Գիսաւորին ոլորտին հարթին ծիր խաւարման վրայ խոտորումը .

Բ. Ելանելի հանգոյցին (1) երկայնութիւնը .

Գ. Պերիհեղիոնի երկայնութիւնը .

Դ. Պերիհեղիոնին հեռաւորութիւնը, այսինքն զուգորդին գագաթան արեգակէն ունեցած հեռաւորութիւնը :

Ե. Գիսաւորին պերիհեղիոնէն անցքին ժամանակն .

Զ. Գիսաւորին շարժման դիրքը :

Այս սկզբնատարերքն իւրաքանչիւր գիսաւորին համար կը հաշուեն և ընդհանուր ցանկի մը մէջ կը գրեն որ ցանկ է լուսութան կը կոչուի : Օրինակի աղագաւ, 1881 տարւոյն Ա. գիսաւորին սկզբնատարերքն էին հետեւեալք .

1. Խոտորումն ոլորտին $63^{\circ} 26'$.

2. Երկայնութիւն ելանելի հանգոյցին $270^{\circ} 58'$.

(1) Գիսաւորին ոլորտին զծիր խաւարմանը կտրող կէտերն ըստու կը կոչուին : Միր խաւարման այն կէտը, որմէ գիսաւորն հիւսիսային թեւեռն բովանդակող կիսազնդին կ'անցնի : Կառավարութան համար կը կոչուի կիսազնդին կ'անցնի :

3. Երկայնութիւն պերիհեղիոնի $265^{\circ} 13'$.
4. Հեռաւորութիւն պերիհեղիոնին $0. 734$.
5. Անցք պերիհեղիոնէ : Յունիս 16, 1881 .
6. Դիրք շարժման. Ուղիղ (արեւմուտքէն արեւելք):

ԳԼՈՒԽ Գ.

Նկարը գրութիւն գլւանուր գիսաւորաց

ՅՈՒՂԻՄ 4.

Շրջանաւոր գիսաւորը

1682 ին՝ նեւտոնին գիսաւորին երեւալէն երկու տարի ետքը, գեղեցիկ գիսաւոր մը տեսնուեցաւ որ բոլոր եւրոպիոյ մէջ զննուեցաւ :

Հալէյ շուտ մը այս գիսաւորին ոլորտն հաշուեց և իւր յառաջադոյն հաշուած գիսաւորաց ոլորտից հետ բազդատելով տեսաւ թէ նոր երեւցող գիսաւորը 76 տարի յառաջ՝ 1831 ին, Աբենէն զննեալ գիսաւորի մը և 1607 ին կեղութէն դիտուած գիսաւորի մը գրեթէ շրջած ճամբուն կը հետեւի : Ամէւ տորի մը գրեթէ շրջած ճամբուն կը հետեւի : Ամէւ հալէյ հետեւցուց թէ 1631 ին, 1607 ին և 1682 ին երեք գիսաւորներն հետոհետէ մի և նոյն գիսաւորի մը երեւմունք էին, որ իւր շրջանը 76 տարուան մէջ կատարելով ծուածիր մը կը շրջէր : Շրջանին ժամանակը ծանօթ ըլլալով, Հալէյ ծուածրին մեծ առանցքն կեպղերի երրորդ օրինօք հաշուեց : Այս հաշուեց ինիստ դիւրին է . արդ գիսաւորին շրջանին ժամանակը 76 տարի ըլլալով, եթէ այս թիւը ինքիրմով բազմապատկենք 5800 կ'ունենանք . հիմայ պէտք է այնպիսի թիւ մը գտնենք որ ինքնիրեն հետ երկու անգամ հետոհետէ բազմապատկելով 5800 թիւն

յառաջ բերէ : Արդ գործողութիւնը կատարելով կը տեսնենք թէ յիշեալ թիւը 18ն է :

Այսպէսով յիշեալ գիսաւորին շրջած ձուածրին մեծ առանցքն երկրիս ոլորտին առանցքէն , զոր իրր միութիւն առած էինք , 18 անգամ մեծ է : Հալէց այս եղանակաւ յաջողեցաւ գիսաւորին ամրող ուրտն որոշել , այսինքն անոր շրջած կորը գոցել :

Եթէ գլխաւոր մոլորակաց և Հալէյի գիսաւորին շրջած ոլորտն աչքերնուս առջեւ բերենք , կը տեսնենք որ մոլորակներէն շրջուած ձուածրիները խիստ բոլորածեւ են և թէ ընդհակառակը Հալէի գիսաւորին ոլորտը շատ երկնցած է :

Պերիհեղիոնին , այսինքն արեգական ամենամօտ եղող կէտին վրայ , Հալէյի գիսաւորը նոյն լուսաւորէն երկրիս ունեցած հեռաւորութեան կէտին չափ հեռու կը գտնուի : Յիշեալ գիսաւորն իւր ապեղիոնին վրայ արեգակէն նեպթոն մոլորակին ոլորտէն աւելի հեռու կը գտնուի : Այս վերջին կէտին վրայ գիսաւորին արեգակէն հեռաւորութիւնը իւր պերիհեղիոնին վրայ նոյն լուսաւորէն ունեցած հեռաւորութենէն 60 անգամ աւելի է : Բոլոր մոլորակները մի և նոյն դրիւք կը շարժին : Հալէի գիսաւորը հակառակ դրիւք կը շրջի :

Այսպէսով գիսաւորին ամբողջ ոլորտն հաշուելով Հալէյ չի վարանեցաւ անոր վերադարձը գուշակել , և ծանոյց թէ 1757ին կամ 1758ին վերսափն տեսանելի պիտի ըլլայ . բաց յիշեալ համբաւաւոր աստեղագէտը կը յիշեցնէր նաև որ գիսաւորը լուսնթագ և Երեւակ մոլորակաց ձգողութեանց պատճառաւ այլայլութիւններ պիտի կրէ . ասոր վրայ յենլով կը յաւելուր նաև թէ գիսաւորին պերիհեղիոնէն անցը հաւանականաբար մինչեւ 1759 տարուան սկիզբը պիտի ուշանայ :

Այսպիսի գուշակութիւն մը չէր կրնար աստեղագիտաց ուշը չի գրաւել , և երրոր Հալէյի նշանակած ժամանակը կը մօտենար , շատ կարեւոր կըլլար հասկնալ թէ իրաւամի գիսաւորն Երեւակ և Լուսնթագ մոլորակաց ձգողութիւններէն այլայլութիւններ պիտի կրէ , և թէ այս այլայլութեանց տարածութիւնն որչափ պիտի ըլլայ : Այս մեծ գործը գաղղիացի Քւերոյ երկրաշափին ստանձնեց . և այս գործոյն պահանջած հսկայ հաշուոց մէջ իրեն օգնեցին երեւելի լուսագ աստեղագէտը և բազմահմտաւ կին մը՝ տիկին Լուսնին նոյն ատենուան ամենաձարտար ժամագործի մը կինն : Երեւէ ամսուան հասարակաց աշխատութենէ մը վերջը , 1758ին , 4 նոյեմբերին Քւերոյ իւր գտած արգիւնքը հրատարակելով կը ծանուցանէր թէ , Երեւակ մոլորակին ձգողութեանը պատճառաւ 100 օր և Լուսնթագին ձգողութեանը պատճառաւ 580 օր , այսինքն ընդամենը 680 օր գիսաւորին Պերիհեղիոնէն անցը պիտի ուշանայ և հետեւաբար անոր Պերիհեղիոնին կէտին վրայ վերադարձը 1759 ին 13 Ապրիլին համար ծանոյց : Այսու ամենայնիւ Քւերոյ կը յաւելուր թէ ժամանակին չի ներելուն համար իւր հաշուոց մէջն փոքր քանակութիւններ զանց առնելու ըստիպուած էր , որոնք գիսաւորին Պերիհեղիոնէն անցքին վրայ առաւել կամ պակստ մէկ ամսոյ տարրերութիւն մը կրնային յաւած բերել : 76 տարուան շրջանին վրայ ամսոյ մը տարրերութիւնը շատ քիչ բան է և այսպէսով ներդանք ակտութիւնն փայլուն հաստատութիւն մը կը գտնէր :

Հալէյի գիսաւորն 1835ին վերատին տեսանելի պիտի ըլլար : Առ այս շատ մը շափաքերներ վրադելու սկսան և գիսաւորին իւր վերջին շրջանին ժամանակը կրած նոր այլայլութիւններն հաշուեցին : Պահուածաց , գիսաւորին ի Պերիհեղիոն վերադարձն 4

նոյեմբերին . Պ. Բանդեհէնք 11 նոյեմբերին և Պ. Բանդեհէնք 12 նոյեմբերին ձշգեցին : Արդ գիսաւորն առաջին անգամ Յ օդոստոսին տեսանելի եղաւ և հաշուոյն իրեն նշանակած ճամբէն գրեթէ առանց խոտորելու շրջեցաւ և 16 նոյեմբերին Պերիհեղիոնէն անցաւ . Պ. Բանդեհէնք 12 նշանակած ժամանակին առ օք ետքը : Մեր ծանօթութեանց այժմեան վիճակին մէջ կ'ըսէ Պ. Բ. որմէ այս տողերս կը քաղենք ասկէց աւելի զուգընթացութիւն մը չէր կրնար յուսացուիլ :

Հալէյի գիսաւորն 1911ին վերստին տեսանելի պիտի ըլլայ . կը մաղիմ որ իմ ընթերցողաց հետ մինչեւ նոյն տաենն ամենայն հանդստութեամբ ապրելով զայն կարենանք կենդանի աչօք տեսանել . Պ. Բանդեհէնք որուն եւանդն անշափի էր , յիշեալ գիսաւորին կրելիք այլայլութիւններն արդէն հաշուած և անոր Պերիհեղիոնէն անցքը 18 մայիս 1910 ճշդած է : Բայց աւելի ամէկ կ'ըլլայ հաշիւներն ընելու համար գիսաւորին երեւման ժամանակին մերձենալուն սպասենք ող կարծենք թէ յաջող շափարերներ պիտի կատարեն . որովհետեւ հիմայ մնջրակաց զանգուածներն աւելի աղէկ ճանչցուած ըլլալով գիսաւորին Պերիհեղիոնէն անցքը միայն քանի մը ժամու տարբերութեամբ կրնայ գուշակուիլ (1) :

1835 ի վերադարձին ժամանակ Հալէյի գիսաւորը շատ մ'աստեղագէտներէն ուշի ուշով գիսուեցաւ և իրենց զննութիւնը գիսաւորաց բնական կազմութեան վրայ մեղի յարդի ծանօթութիւններ ընծայեցին : 1835ին առաջին անգամ Յ օդոստոսին գիսաւորն Հռովմայ յստակ երկնից վրայ տեսանելի եղաւ , և ի 20 օդոստոսին բոլոր Եւրոպիոյ համար

(1) Այժմեան աստեղագէտը յիշեալ գիսաւորին Պերիհեղիոնէն անցքը 1911 տարւոյն մէջ մշղած են :

տեսանելի էր : Իւր պերիհեղիոնէն անցնելէն ետեւ , 16 նոյեմբերին , գիսաւորն դէպ ի հարաւ ձանապարհորդեց , և Եւրոպիոյ տեսանելի ըլլալէն դադրեցաւ : Բայց 1836 ին առաջին ամսոյն մէջը իւր զննութիւնն շարունակուեցաւ ժամ Հերշլ աստեղագէտէն , որ նոյն ժամանակին իւր հօրը զօրաւոր գործիքներով հարեյուսոյ հրուանդանին մէջ կը գտնըւէր , և զայն մինչեւ Յ Մայիս զննեց , յորմէ ետև գիսաւորն անջրապետին խորերուն մէջ աներեւութացաւ :

Գիսաւորն իւր երեւման առաջին ժամանակին կը ըսր ձեւով կը տեսնուէր և որ և իցէ պոչի հետք չէր ներկայացընէր , աղօտ միգամած մըն էր որ աւելի լուսաւոր միջակէտ մը կը շրջապատէր , բայց այս միջակէտը յիշեալ միգամածին կեղրոնին վրայ չէր գըտնուէր այլ քիչ մը դէպ ի Արեգական կողմք : Իւր այս ձեւն գեռ մինչեւ 23 Սեպտեմբեր փոխուած չէր , այսինքն իւր առաջին տեսանելիութիւնէն Յ օր ետքը : Սեպտեմբերի 29 ին , վեց օր ետքը , փոքր պոչ մը նշմարուելու կ'սկսի , այս պոչն տկար ըստ մի է և իւր եղերաց վրայ ոչ որոշ սահմանեալ : — Նոյեմբերի 3 ին անոր պոչն մեծցած է : — Յիշեալ պոչին երկայնութիւնն հետզհետէ կ'առաւելու մինչեւ Հոկտեմբերի վերջը , և մի և նոյն ժամանակը գիսաւորին գլուխը կը պտտիկնայ , այս երեւոյթս հաստատապէս կը վկացէ թէ գիսաւորին պոչն ի վեսա իւր գլխուն յառաջ կու գայ : Գիսաւորին վարսին հետս մղեալ շոգիքն են որ պոչն յառաջ կը բերեն : Գիսաւորին պերիհեղիոնէն անցքէն ետեւ հակաղարձ երեւոյթմը տեղի կ'ունենայ . գիսաւորն հետզհետէ Արեգակէն հեռանալով անոր գլուխն՝ պոչն կազմող շոգիքն իրեն կը ճգէ , իւր ծաւալն կը մեծնայ և վերջապէս իւր առաջին տեսանելիութեան ժամանակին ունեցած կը ը ձեւն կ'ստանայ :

Արդ այժմ՝ Հալէյի գիսաւորին գլխուն կազմութիւնն զօրաւոր գիտակաց միջոցաւն ուսումնասիրենք Ասոր համար Բուլգովայի երեւելի աստեղագիտին Գու-Էլէլը Անրէ-վէն նոյն գիսաւորին վրայ Մբանաձնո-ֆէր սքանչելի գիտակով կատարած զնութիւնքն ի մէջ բերենք . Հոկտեմբերի 8ին կ'ըսէ Անրէ-վ . գիսաւորին գլխուն մէջ և միջակէտին գիմող փայլուն ճռ մը կը տեսնուէր , որ հողմահարի պէս դէպ ի արեգական կողմ կը բացուէր , այս բայց կը կազմակերպուի և հետզհետէտ աւելի խիստ կ'ստանայ : Հոկտեմբերի 12ին կը յաւելու յիշեալ աստեղագէտը , տայրը սքանչելի երեւոյթ մը կը ներկայացընէր . գիսաւորին միջակէտն երկնցած ձեւ մ'ունէր և բորբոքեալ ածխոյ մը պէս կը փայլէր : Այս միջակէտէն դէպ ի Արեգական կողմ հը-է ժիշտ ճը կը գիմէ ու ասոր հակառակ կողմէն շատ աւելի տկար շայտ ճը յառաջ կու գոյ : Քանի մ'օր ետքը , այսինքն 29 Հոկտեմբերին գիսաւորին գլուխն խիստ նշանաւոր երեւոյթ մը կը ներկայացընէր . Լուսաւոր ցայտէն զատ երկու լուսաւոր յայտնէ + կը տեսնուէին որոնք գիսաւորին միջակէտէն կողմնակի ընթանալով և անկէ խոտորնակ հեռանալով վարսին մէջ պոչին կողմն կ'աներեւութանան : Անանկ կ'երեւի թէ հոս պոչին կազմութեան ականատես կ'ըլայ մարդ : Մտքերնիս բերենք որ գիսաւորին՝ ապեղիսնին վրայ Արեգակէն ունեցած հեռաւորութիւնը , իւր պերիհեղիսնին վրայ գտնուած ժամանակը նոյն լուսաւորէն ունեցած հեռաւորութիւն 60 անգամ աւելի ըլլալով և հեռաւաբար արեգակէն՝ իւր պերիհեղիսնին վրայ գտնուած ժամանակը , ստացած ջերմութեան քանակութիւնը իւր ապեղիսնին վրայ գտնուած պահուն ստացած ջերմութեան քանակութիւն 3600 անգամ աւելի ըլլալով , դիւրաւ կը հասկցուի թէ , գիսաւորն ինչ աս-

տիճանի բարեխառնութեան փոփոխութիւն պէտք է որ կրէ : Այս բարեխառնութեան փոփոխութիւնը եւս առաւել պերիհեղիսնին մօտակայքը շատ առագ է , գիսաւորին շարժման շտութեան աւելնալուն պատճառաւ : Երբ որ գիսաւորն արեգական կը մօտենայ՝ խիստ շատ կը տաքնայ . անոր միջակէտն այրելէ ճերմկցած վիճակն հասնելով , դէպ ի Արեգական կողմ շոգւոյ ցայտեր կ'արձակէ , այն տեղոյն վրայ՝ ուր որ Արեգական ճառագայթներն գիսաւորին միջակէտին կը բախին , այս շոգւոյ ցայտերն անոր վարսին մէջ կը խառնուին և Արեգական վանիչ շունչէն յետո մղեալ բոլոր միզամածութիւնն , պոչն յառաջ կը բերէ որ հետզհետէ կ'երկննայ :

Պերիհեղիսնին անցքէն ետեւ հակադարձ երեւոյթմառաջ կուգայ . գիսաւորն Արեգակէն կը հեռանայ և հետզհետէ կը պաղի : Յունուարի 31, 1836ին՝ Հալէյի գիսաւորին երեւոյթն ըստ ժող Հերէլէ հետեւեալքն էին : Գիսաւորին պոչը կազմող շոգիքն կը խըտանան անոր մէջտեղը լուսաւոր ժիշտ ճը կազմելու համար և կարծես թէ կերպ մ'ստորին ջրանցքէ մ'անցնելով դէպ ի անոր գլուխը կը գիմեն . ասկէ ետքը աստիճանաբար պոչը կը ժողուի և վերստին գիսաւորը կը որ ձեւ կ'ստանայ :

Հոս կը վերջացնենք Հալլէի գիսաւորին նկարագրութիւնն , որ չըջանաւոր գիսաւորաց առաջինն է և որ նիւտոնին տեսութիւնն հաստատելու ծառացածէ : Հալլէյի գիսաւորին հին երեւմանց շատերը պատմութեան մէջ նշանակեալ են : Հալլէյի գիսաւորը տեսնուեցաւ 451ին , այն տարին որ Ատտիլաս՝ Հռնաց թագաւորն , զոր Աստուծոյ պատուհասը կը կոչէին , Գաղղիան աւար առնելէն ետեւ , Հալլնի դաշտաց վրայ՝ Հռովմայեցի Ահթիոս զօրավարէն . որուն Փրանք և Վիզիկոտք կ'օգնէին , չարաչար կերպով յաղթուե-

յաւ : Հալլէյի գիսաւորն երեւցաւ նաեւ 1066 ին , այն տարին յորում նորմանտացիք Անգլիա արշաւեցին , և որ նոյն կղզւոյն բնակիչները սարսափահար ըրաւ : Սրդէն առաջին գլխոյն մէջ պատմեցինք այս գիսաւորին 1456 տարուան այսինքն կոստանդինոպոլոյ առումէն երեք տարի ետքի երեւումը :

Երջանաւոր զիսաւորներէն երկրորդն է Էնդէի զիսաւորն որ առաջին անգամ Մարտիլիոյ մէջ 1818 ին բնա զնեց : Այս գիսաւորն շատ կարծ շրջան մ'ունի : Էնդէ այս գիսաւորին շրջած ամբողջ ձուածիրն հաշուեց : Յիշեալ շրջանն եւեւ առորդ կը տեւէ և ձուածիրն ալ Լուսնթագ մողրակին ողրտին մէջ պարունակեալ է :

Էնդէի գիսաւորը շատ անգամ զննուած էր , բայց գլխաւորաբար զայն դիմուեց 1795 ին Քարուն Հերշել , համբաւաւոր Վիլիամ Հերշելի քոյլն որ իւր եղբօրը օգնելով ինք նաեւ շատ յաջողակ աստղաբաշխ մ'եղած էր : Յիշեալ գիսաւորն 1818 էն ի վեր շատ անգամ վերստին տեսնուեցաւ . բայց հեռադիտական գիսաւոր մ'է և խիստ քիչ անգամ պարզ աչօք կը տեսնուի . պոչի երեւոյթ չի ներկայացներ բայց եթէ հազուագիւտ պարագայից մէջ , և կը մը ձեւ մը կը ներկայացնէ որ հաւեկթաձեւի շատ մօտ է : Այսպէս էր 1838 ին Նոյեմբերի 10 ին գիսաւորին երեւոյթն : Երկու օր ետքը քիչ մը ձեւափոխած էր և Արեգակն հակառակ կողմն պոչի սկզբնաւորութիւն մը զընեցին , բայց յիշեալ ձեւափոխութիւնն տւելի յառաջ չի գնաց : Այս գիսաւորն որ ըստ ինքեան քիչ նշանաւոր էր , գիտութեան համար խիստ մեծ կարեւութիւն ունեցող դէպք մի լցո ածեց : Էնդէ աստղաբաշխը այս գիսաւորին պարբերական երեւոյթներն երարու հետ բաղդատելով տեսաւ որ իւր շրջանին տեւողութիւնն և հետեւաբար անոր շրջած ողրտին

մեծութիւնը կը նուազէր , և ցուցուց որ գիսաւորին շրջած ձուածրին հետղհետէ ամփոփութիւն իրեն մոլորակներէն կրած այլայլութիւններովն չի կրնար մեկնուել : Արդ յիշեալ իրողութեան պատճառն ի՞նչ է : Բնագէտք լուսաւոր երեւոյթները մեկնելու համար , անանկ կընդունին որ առածգական ամենանուրբ հեղանիւթ մը անջրապետն կը լցունէ և բոլոր մարմնոց մէջը կը թափանցէ : Այս հեղանիւթը որ բնագէտք էներ կը կոչեն՝ լուսաւոր ճօմմունքն փոխադրելու կը ծառայէ : Այս ամենանուրբ հեղանիւթն մոլորակաց , որք մեծ զանգուածներ ունին , ամենեւին ընդդիմութիւն չընէր : Բայց գիսաւորը կազմող թեթեւ շոգեաց վրայ անոր ազգեցութիւնը կրնայ զգալի ըլլալ : Ասով կը հասկցուի որ միջոցի մ'ընդդիմութիւնն իբր արդիւնք յառաջ կը բերէ՝ աստիճանաբար շրջուած կորին տարածութիւնն նուազեցնել և հետեւաբար շրջանին տեւողութիւնը կարձեցնել : Այսպէսով է որ Էնդէ իւր գիսաւորին շրջած ձուածիրին աստիճանաբար սեղմուիլը կը մեկնէ , և այս մեկնութիւնը ընդհանրապէս ընդունուած է : Բայց արդեօք այս ամփոփումն անսահմանաբար պիտի շարունակէ . եթէ ձուածիրն հետղհետէ աւելի եւս սեղմուի այն անհրաժեշտ հետեւանաց կը հասնինք որ բաւական շըրջաններէ ետեւ ինքէի գիսաւորն Արեգակն էլ ուրիշ կնայ :


Երջանաւոր երրորդ զիսաւորն է Պի-լոյէ զիսաւորն : Այս գիսաւորը քանի մ'օր տարբերութեամբ Պոհեմիոյ մէջ Պի-լոյէն և Մարտիլիոյ մէջ Կամուրէն զննուեցաւ : Այս միմիայն երեւման միջոցաւ գիսաւորին ձուածեւ ոլորտն և անոր շրջանն որ 6 Ց/4 տարի է , անմիջապէս հաշուեցին : Օլուք աստեղագէտն այս գիսաւորին 1832 ին վերադարձն հաշուելով գիտեւ տուաւ թէ գիսաւորն՝ երկրային ողրտին հարթը նոյն

իսկ ձուածրին շատ մօտ կէտէ մը պիտի կարէ , որ կէտը բաւական մօտ պիտի ըլլայ գիսաւորին պոչն Երկրիս շրջուած ոլորտին մէջը հասցնելու համար : Առ այս կարելի էր որ Երկիրս ու գիսաւորն իրարու հանդիսէին , բայց խնդիրը գիտնալու վրայ էր թէ արդեօք երկու աստեղը (գիսաւորն ու Երկիրս) նոյն վտանգաւոր կէտէն մի և նոյն ժամանամլը պիտի անցնին : Արդ ըստ հաշուոց Օլեքսա աստեղագէտին յիշեալ կէտէն՝ գիսաւորն 29 Հոկտեմբերին , և Երկիրս 30 Նոյեմբերին իրիկունը պիտի անցնէին : Ցիշեալ անցից մէջ ամսուան մը միջոց կար . արդ բարձան ճէ երիշ-էն անդերէ էր : Բայց պէտք է յաւելունք որ ոգիները շատ ասլահով չէին և աստեղագիտաց հաշուոց վրայ բացարձակ համարում մը չունէին և կը զրուցէին թէ աստեղագէտք ամսոյ չափ սիսալած կրնան ըլլալ և այն ժամանակն յառաջ գալիք խառնաշփոթութիւնն միայն Աստուած գիտէ : Բայց բարեբաղդաբար գիսաւորն հաշուին իրեն նշանակած ճամբան հաւատարմաբար շրջեցաւ , և ամենայն ինչ հանդարտութեամբ անցան :

Պիալայի գիսաւորն 1839 ին չի տեսնուեցաւ , բայց իւր 1845 ին վերագարձին շատ ասրօրինակ երեւոյթ մը ներկայացուց , երեւոյթ մը որ մինչեւ այն ատեն օրինակն տեսնուած չէր : Գիսաւորն երկու որոշ մասանց բաժնուած էր : Մինչեւ այն ժամանակ պարզ և կըր միգամածութեան մը ձեւով , այսինքն ինքէի գիսաւորին նման երեւութօք կը տեսնուէր : 1845 ին վերագարձին դարձեալ գիսաւորն պարզ երեւցաւ , այս ձեւու ունէր մինչեւ 19 Դեկտեմբեր , բայց միայն թէ տանձի մը նման երկնցած էր . այսու ամենայնի յիշեալ ձեւափոխութեան վիտք չի դրուեցաւ , որովհետեւ այսպիսի ձեւափոխութիւնք հեռադիտական գիսաւորաց վրայ յաճախ կը պատահին :

Տասն օր ետքը՝ 29 Դեկտեմբերին՝ զայն էր հապալութեալ տեսնելով խիստ զարմացան (Պատ. 5) : Դեկտեմբերի 19էն մինչեւ նոյն ամսոյն 29 ն , այսինքն տասը օրուան միջոցի մը մէջն , գիսաւորն իրարու անհաւատար երկու մասանց բաժնուած էր որոնց ամէն մէկը փոքր պոչ մ'ունէր Արեգական հակառակ կողմն ուղղեալ : Գլխաւոր գիսաւորն և իւր փոքր առաջնորդը քովէ քով ճանապարհորդեցին մինչեւ որ աներեւութացան : Յետագայ վերագարձին , այսինքն 1832 ին դարձեալ գիսաւորը կրկնեակ տեսնուեցաւ ,

Պատկեր 5.



Պիալայի գիսաւորին երկու բաժնութիւն ըստ զննութեանց
Սթրիւլ աստեղագիտին .

միայն թէ զայն կազմող իւրաքանչիւր մասունք կըր ձեւն ստացած էին , ինչպէս որ նոյն ատենն չուով մայական դպրոցին գիտարանին հանգուցեալ մեծահամբաւ չ . Աւգէտէ աստեղագիտին գ ծագրած մի պատկերը շատ աղէկ կը ցուցնէ :

Պիալայի գիսաւորը 1839 ին չի տեսնուեցաւ :

1865 ին անհամբերութեամբ իւր վերադարձին կըսպասուէր . գիսաւորը 29 Դեկտեմբերին պերիհեղիսանէն պիտի անցնէր , բայց անկարելի եղաւ զայն տեսնել . թէպէտ և զայն խիտս մեծ հեռադիտակներով փնտուեցին : 1872 ին Պիալայի գիսաւորը վերատին պիտի տեսնուէր , բայց չի տեսնուեցաւ , ասոր տեղը նոյն տարին Նոյեմբերի 27 ին գիշերը բոլոր հողագնտիս վրայ վիճաստեղաց թանձր անձրեւ մը տեղաց : Արդ 1872 ին Պիալայի գիսաւորին կտորներէն մէկն իւր հանգուցին վրայ գտնուեցաւ , Երկրիս բաւական մօտ՝ որով կարելի կըլլար կարծել թէ գիսաւորն Երկրիս հետ բախսեցաւ : Ըստ շատ մ'աստեղագիտաց որոնց լիովին համամիտ ենք նաեւ մենք , յիշեալ բախման տալու է 1872 ին 29 Նոյեմբերին գիշերն տեղի ունեցող չէժառելց գեղեցիկ անձրեւն : Այն հազարաւոր վիճաստղերն որ նոյն գիշերը լուսաւոր ցայտերու անձրեւի մը պէս ինկան . Պիալայի գիսաւորը կազմող մասանց միոյն բէհարդն էին : Ըստ ուրիշ աստեղագիտաց յիշեալ վիճաստեղաց անձրեւն , Երկրիս՝ Պիալայի գիսաւորներուն կտորներէն մէկուն հետ բախելն յառաջ եկած չէ , այլ երբեմն յիշեալ գիսաւորը կազմող միգամածութեան վերաբերող վիճաստեղաց խմբի մը հողագնտիս բախելն յառաջ եկած ըլլալու է :

Եթէ մեր պաշտպանած առաջին կարծիքը իրաւէ , հարցնելու իրաւոնք ունինք թէ արդեօք Երկրիս պանդուածը գիսաւորին միգամածութեան վրայ ինչ ազդեցութիւն ունեցած է , եթէ նոյն միգամածութիւնը բոլորովին քայլայուած չէ : Ապագայ զնութիւնք կարելի է թէ այս խնդրոյն լուծման համար մեզի հարկաւոր եղող տարերքն կընծայեն :

Եթանաւոր ջորբորդ գիսաւորն է Ֆէկի գիսաւորը : Այս գիսաւորը , Գաղղիացի Ֆէյ աստեղագէտը

Բարիզու մէջ 1843 ին Նոյեմբերի 22 ին գտաւ ու գննեց : Յիշեալ գիսաւորը իւր շրջանն ուղիղ դրիւք 7 1/2 տարուան մէջ կը կատարէ :

Երջանաւոր հինգերորդ գիսաւորն է Պրորանի գիսաւորը : — Այս գիսաւորը 1846 ին Փետրուարի 26 ին գտնուեցաւ և վերատին ալ 1857 ի Մարտին , և 1826 ին Դեկտեմբեր ամսուան մէջ երեւեցաւ : Պրորանի գիսաւորը իւր շրջանն ուղիղ դրիւք և 5 տարուան 462 ի մէջ կը կատարէ :

Երջանաւոր վկցերորդ գիսաւորն է Արէսթի գիսաւորը : — Այս գիսաւորը 1854 ին Յունիսի 27 ին գրտնուեցաւ և վերատին ալ 1857 ին տեսնուեցաւ : Արէսթի գիսաւորն իւր շրջանն ուղիղ դրիւք և 6 տարուան ու 644 ի մէջ կը կատարէ :

Երջանաւոր Եօրներորդ գիսաւորն է Թըրթի գիսաւորը : — Այս գիսաւորը որ 1858 ին Ամերիկացի Թըրթը աստեղագէտը գտաւ , Հալէյի Երկայնաշրջան գիսաւորին և միւս կարձաշրջան գիսաւորաց միջին տեղին կը գրաւէ : Թըրթը գիսաւորն իւր շրջանը 13 տարուան և 296 օրուան մէջ կը կատարէ : Այս գիսաւորը շատ երկնցած ոլրտի մը վրայ կը շրջի . այնպէս որ ապեղիոնի վրայ գտնուած ժամանակը իր Արեգակէն հեռաւորութիւնն Պերիհեղիոնին վրայ եղած ժամանակը նոյն լուսաւորէն ունեցած հեռաւորութենէն տասն անգամ աւելի է : Ապեղիոնին վրայ գիսաւորը Նեպտոն մոլորակն ոլորտէն անդին կը գտնուի և նոյն ատեն Արեգակէն իւր առաւելագոյն հեռաւորութիւնը 1550000000 մլնի կը համար , իսկ պերիհեղիոնին վրայ անոր Արեգակէն նուազագոյն հեռաւորութիւնն Երկրիս նոյն լուսաւորէն ունեցած հեռաւորութեան հաւասար է :

Թըրթի գիսաւորն արդէն 1790 ին Մէկէն և Մէգէ աստեղագէտներէն տեսնուած էր , և այս Երկու

գիսաւորաց սկզբնատարերաց նոյնութեան միջոցաւն էր որ թըթըլ իւր անուամբը կոչուող գիսաւորին շըրջանաւորութիւնը ճանչցաւ : 1720էն մինչեւ 1585՝ 68 տարի , այսինքն գիսաւորին շըրջանին Յ անդամին հաւասար ժամանակ անցած ըլլալով , գիսաւորը պէտք է որ 1803ին , 1817ին , 1830ին և 1844ին պերիհեղինէն առանց նշանարկելու անցած ըլլայ :

Միայն Պ. Պրէհին թերատեան հաշուոց միջոցաւ , գիսաւորին շըրջանին ձիշդ տեւողութեան ատենն ուրոշուեցաւ և 1871ին համար իւր պերիհեղինէն անցքըն սահմանուեցաւ : Արդ գիսաւորը նոյն տարուան 13 Հոկտեմբերին՝ Մարսիլիոյ , յետոյ Քարոլինի , Բարիփու և Բարեյուսոյ հրուանդանին մէջ տեսնուեցաւ և նոյեմբերի 30 ին ալ պերիհեղինէն անցաւ : Այս գիսաւորը 1885 ին վերջերը դարձեալ պերիհեղինէն պիտի անցնի :

Շրջանաւոր ուրերորդ գիսաւորն է Վինեզի գիսաւորը : — 1819 ին Մարսիլիոյ մէջ Բանա գիսաւոր մը գտած էր , որուն թերատեան սկզբնատարերքն յետոյ Էնքէ աստեղագէտը հաշուած է : Այս սկզբնատարերք գիսաւորին շըրջանին համար Յ տարի 6 կուտային : Արդ Պ. Վինեզի 1858 ին Պոնի գիտարանէն նոր գիսաւոր մը տեսաւ և յետոյ սոսուգուեցաւ որ այս նոր գիսաւորին զուգորդական սկզբնատարերքն , Բոնսի գիսաւորին զուգորդական սկզբնատարերաց հետ մեծ նմանութիւն մ'ունէին . արդ կը մնար գիտնալ թէ յիշեալ նմանութիւնն արդեօք ճշմարիտ է , և ասոր համար պէտք էր գիսաւորին 1863 ին և 1869 ին անցից սպասել : Արդ գիսաւորն՝ նոյն իսկ Պ. Վինեզի յիշեալ վերջին տարւոյն Ապրիլ ամսուան մէջ տեսաւ և Յունիսի 30 ին ալ անոր պերիհեղինէն անցքը գիտեց : Գիսաւորին թերատեան սկզբնատարերքն հիմայ տեկի եւս ճշգութեամբ հաշուելով ա-

նոր շըրջանին 2042 օր ըլլալն հասկցուեցաւ : Գիսաւորին շարժման դիրքն ուղիղ է :

Շրջանաւոր իններորդ գիսաւորն է Թէմբըլի Ա. գիսաւորը : — Այս գիսաւորը 1867ին Ապրիլի 3 ին Թէմբըլ աստեղագէտը գտաւ : Գիսաւորին երկրորդ երեւման ատենն աստեղագիտական ցուցակաց միջոցաւ հաշուեցաւ և իրօք ալ այս երկրորդ երեւումը Մարսիլիոյ մէջ զննեց Սկէֆան աստեղագէտը 1873 ին Ապրիլի 1 ին : Գիսաւորն երկրորդ անգամ եւս զննուեցաւ 1879 ին Ապրիլի 24 ին Ֆիորենցայի մէջ Թէմբըլ աստեղագէտէն :

1870 ին Յունուարի 28 ին , գիսաւորը լուսնթագ մելքակէն միայն 0.28 հեռաւորութիւն մ'ունէր : Անոր համար ալ գիսաւորին սկզբնատարերքն 1867 ին մինչեւ 1873 զգալի կերպիւ պէտք է որ այլակերպած լինէին : Թէմբըլի Ա. գիսաւորը իւր շըրջանն ուղիղ գրիւք Յ տարուան և 73 օրուան մէջ կը կատարէ :

Շրջանաւոր տասներորդ գիսաւորն է Թէմբըլի Բ. գիսաւորը : — Այս գիսաւորը 1873 ին Յուլիսի 3 ին գտաւ Միլանի մէջ Պ. Թէմբըլ : Այս միջոցիս աստղն Յ' տրամագծով տկար մրգամածութեան մ'երեւոյթն ունէր : Յետոյ Շուլցէ և Հինգ՝ գիսաւորին շըրջած ոլրտին ձուածեւ ըլլալն ճանչցան , և ըստ Պ. Շուլցի հաշուոց գիսաւորը 1878 ին վերստին տեսնուեցաւ : Այս վերջին թուականին Յուլիսի 18 ին Պ. Թէմբըլ , Միլանի մէջ դարձեալ գիսաւորն տեսաւ և Վինեզի ալ զայն Սթրասպուրկի մէջ զննեց : Վերցիշեալ երկու տեսանելիութեանց ժամանակն ալ գիսաւորն շատ տկար լցու մ'ունէր , բայց ի վերայ այսր ամենայնի 1873 ին զայս՝ Յ Յուլիսէն մինչեւ 20 Հոկտեմբեր , և 1878 ին՝ 18 Յուլիսէն մինչեւ 18 Դեկտեմբեր կըցան զննել :

Թէմբըլի Բ. գիսաւորը իւր շրջանն դրեթէ ճիշտ
6 տարուան մէջ կը կատարէ ուղիղ դրիւք :

Շրջանաւոր տասնեւմեկերորդ գիսաւորն է Բոնս
-Պրորի գիսաւորը : — 1883 ին Սեպտեմբերի 1 ին ,
Պրու Ամերիկացի աստեղագէտը , Վիշապ համաստե-
ղութեան մէջ , դրեթէ տասներորդ կարգի աստղի
մ'երեւոյթն ունեցող և պոչք զուրկ փոքր գիսաւոր
մը գտաւ . որ միգամածութեան մը տեսքը կ'ընծա-
յէր , բայց Պ. Շուշնչիկ և Պ. Պետրէ հաշիւք ստու-
գեցին թէ ասիկայ Մարտիկոյ մէջ 1812 ին Բոնսի
գտած գիսաւորն է , որ վերստին մեզի տեսանելի
կ'ըլլայ , որովհետեւ երկու գիսաւորաց ալ սկզբնա-
տարերք մի և նոյնն են : Այս պատճառաւ յիշեալ նոր
գիսաւորը Բանս-Պրու գիսաւորը կոչուեցաւ :

Գիսաւորը 1883 ին Յունուարի 25 ին պերիհեղիո-
նէն անցաւ , և նոյն թուականին Արեգակէն հեռա-
ւորութիւնն էր 28678000 մղոն : Այս ժամանակէն
սկսեալ արեգակէն հեռացաւ զարմանալի այլակեր-
պութիւններ ներկայացնելով զայն զննող աստեղագի-
տաց . բայց իւր շրջանն 72 տարի ըլլատվ , նոյն ժա-
մանակամիջոցէն ետեւ տեսանելի պիտի ըլլայ : Բոնս-
Պրորի գիսաւորին շարժումն ուղիղ դրիւք կը կա-
տարուի :

Շրջանաւոր տասնուերկուերորդ գիսաւորն է Թէմ-
բըլ-Սվիրի գիսաւորը : — Այս գիսաւորը 1869 ին
Նոյեմբերի 27 ին գտաւ Թէմբըլ աստեղագէտը Մար-
տիկոյ մէջ : Այս տկար գիսաւորն որ 2' 5 տրա-
մագիծ մ'ունէր , 29 Նոյեմբերէն մինչեւ 1870 Յուն-
ուարի 3 ն զննուեցաւ : Այս միջոցիս գիսաւորին ո-
լլրուն վերջնականապէս չի կրցաւ որոշուիլ :

Գիսաւորն 1875 ին դարձեալ պերիհեղիոնէն ան-
ցաւ առանց տեսանելի ըլլալու , 1880 ին իւր երկ-
րորդ վերագրձին ժամանակը զայն գտաւ Այսին

աստեղագէտն Բոշմթըրի մէջ , Հոկտեմբերի 10 ին .
գիսաւորը տեսաւ նաեւ Լ-հա աստեղագէտը 7 Նո-
յեմբերին Տիւն-Եհթի մէջ : Գիսաւորին այս երեւման
ժամանակն իւր վրայ կատարուող զննութիւնք 1880
ին Հոկտեմբերի 11 էն , մինչեւ 1881 ի Յունուարի 22 ն
Կ'երկարածգուին :

Ցիշեալ գիսաւորն այն մասնաւորութիւնն կը ներ-
կայացընէ որ , հիմակուընէ սկսեալ իւր տեսանելիու-
թեան պարագաներն փոխադարձաբար յաջող և ան-
յաջող պիտի ըլլան :

Թէմբըլ-Սվիթի գիսաւորն իւր շրջանը Յ տարուան
և 446 ի մէջ կը կատարէ . իւր շարժման դիրքն ու-
ղիղ է : (1)

Ուստի այժմ մեզի ծանօթ շրջանաւոր գիսաւորը
ընդ ամենն տասնուերկու հատ են :

Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ 2.

Ուրիշ նշանաշոր գիսաւորներ

Գիսաւորաց թիւն խիստ մեծ է և հաստատապէս
մինչեւ հազարաւորներ կը հասնի : Կը տեսնենք , կ'ը-
սէ Արտիզ մեծահամբաւ աստեղագէտը իւր ժամացը-
դական Աստեղիդիտունէն մէջ , որ մեր արեգակնային
դրութիւնն լեցընող վարսաւոր աստեղաց թիւն այն-
չափ աւելի է , որչափ որ զննութեանց կերպերն մեծ
կատարելութեան կը հասնին և աստեղագիտաց գործ-
նէութիւնն ու փոյթն ալ կ'առաւելու : Այս գիսաւ-
որաց հարիւրէն աւելիին ոլորտն կամ նոյն ոլորտից

(1) Շրջանաւոր գիսաւորաց մի ցանկն դրած եմք գործոյտ
վերջին մասին մէջ :

մասունքն հաշուած են : Յիշեալ գիսաւորաց շատերն հաւանակաբար շրջանաւոր են . ոմանց համար այս շրջանին տեւողութիւնն քանի մը տարի՝ իսկ ոմանց համար ալ դարձ մ'աւելի է : Նեւտոնի գիսաւորին շրջանն մինչեւ 575 տարուան կը հասնի : Բայց կը նայ պատահիլ որ շրջանաւոր գիսաւոր մը մեծ մորուակաց մօտակայքէն անցնելով . — և ինչպէս որ Հերշել կը զրուցէ , լուսնթագն մասնաւորապէս հոն տեղաւորուած է , գիսաւորաց ընթացքն այլայլու և իրենց ճամբէն հանելու համար . — կրնայ ըլլալ որ գիսաւոր մ'այնպիսի այլայլութիւններ կրէ որ իւր ոլորտն անձանաչելի ըլլայ : Կրնայ ըլլալ նաեւ որ ձուածիրն չգոցուած կորի մը վերածուի , այսինքն ըլլայ զուգորդ և կամ աւելի . այս վերջին պարագայիս մէջը գիսաւորն արեգակէն անսահմանարար կը հեռանայ անջրապետին մէջ կորառուելու և կամ ուրիշ արեգական մը բոլորտիքը գտաւնալու համար :

Անանկ կ'երեւի թէ Լեշելի հաճախածոր գիտառն այսպիսի արկած մը կրած ըլլայ : Յիշեալ գիսաւորն 1770 ին երեւեցաւ : Լեշել այս գիսաւորին ամբողջ ոլորտն հաշուեց և գտաւ որ անոր շրջանին ժամանակն 5 ½ տարի է :

Լեշելի այս հաշուց վրայ նոյն ատենուան աստեղագէտք զարմացան , թէ ինչպէս կրնայ ըլլալ որ , նոյնպիսի կարծ շրջան ունեցող և բաւական փայլուն գիսաւոր մը յառաջագոյն ալ զննուած չըլլայ : Ասոր վրայ Լեշել աստեղագէտն դիտել առուալ թէ երեք տարի առաջ այսինքն 1767 ին գիսաւորն լուսնթագ մոլորակին բաւական մօտ անցեր էր , այնպէս որ նոյն մոլորակին ձգողութիւնն գիսաւորին վրայ առաւելակշռութիւն մ'ստանալով անոր ոլորտն ամբողջովին փոխած և շրջանն ալ կարձեցուցեր էր . այսպէսով յիշեալ գիսաւորին շրջանին ժամանակն որ յա-


ուաջագոյն 50 տարի էր , լուսնթագ մոլորակին ձրգողութեան ազգեցութեամբն հինգ ու կէս տարուան վերածուած կը գտնուէր : Այսպէսով 1770 ին գիսաւորին շրջած փոքր ձուածիրն լուսնթագին ձգողութեան կը պատկանէր : Լեշելի տուած այս մեկնութիւնը ընդհանրապէս ընդունուեցաւ , բայց դըժբաղդաբար գիսաւորն 1770 էն ետեւ ալ եւս չի տեսնուեցաւ , Լեշել վերստին յիշեցուց որ գիսաւորն 1779 ին լուսնթագին մօտէն անցնելու պարտաւորուելով , այս միջոցիս յիշեալ մոլորակին ձգողութիւնն հակագարձ գրիւք անոր վրայ ազգելով իրեն հինգ տարուան շրջանն՝ 20 տարուան շրջանի մը փոխած էր : Բայց ինչպէս որ Լըշելի ծանուց Մէտէ յէ զննութիւնք բաւական ճիշտ չեն որ կարենանք անսխալ կերպիւ գիսաւորին կրած այլայլութիւններն հաշուել : Բայց կարելի է թէ գիսաւորին շրջած ձուածիրն աւելի մը փոխուած ըլլայ : Զիարդ և իցէ Լեշելի գիսաւորը կորուսէլ գիսաւոր մ'է :

Վերջին ժամանակներս երեւեցող ամենանշանաւոր գիսաւորներէն է 1838 ին կամ Տառէլի գիտառք : Այս գիսաւորին վրայ կատարուած մոտիրի զննութիւնք , 1839 ին Հալէյի գիսաւորին վրայ կատարուած զննութեանց եղրակացութիւնները հաստատեց նկատմամբ բնական կազմութեան գիսաւորաց . Տոնաթիի գիսաւորն 1858 ին 18 օգոստոսին պարզ աչօք տեսանելի էր : Նախ գիսաւորն տեսնուեցաւ կոր միգամածութեան մը երեւոյթօք : Ամիս մ'ետքը 19 Սեպտեմբերին , իւր պոչն տեսնուելու մկան , յետոյ երկրորդ պոչն մ'ալ երեւան եկաւ որ գըլխաւոր պոչն կողմնակի կերպով դուրս կ'ելլէր : Տասն օր ետքը 30 Սեպտեմբերին , անոր պոչն խիստ մեծցած էր և կողմնական փոքր պոչին ծայրը փայլուն աստղ մը կ'երեւէր : Բայց ասլիսայ գիսաւորին

երկնից վրայ ունեցած դիրքէն առաջ կու դար . յիշեալ աստղը հաստատապէս գիսաւորին չէր վերաբերէր :

Հետեւեալ պատկերն ըստ զննութեանց Ամերիկա-

Պատկեր 6.




Տոնաթիի գիսաւորը ըստ զննութեանց Պանտ աստեղագէտին :

ցի Պատ աստեղագէտին , Տոնաթիի գիսաւորին տեսքը կը ներկայացնէ (Պատ. 6) . որուն մէջ , ինչպէս որ շատ աղբէկ կը տեսնուի , կողմնակի երկրորդական պոչերն երկու հատ են :

Տոնաթիի գիսաւորին գլուխն զօրաւոր գիտակաց միջոցաւն զննելով էզ մը նշանաւոր երեւոյթներ նըշ-

մարեցին : Հոկտեմբերի 3 ին գիսաւորին միջակէտին մօտ և դէպ ի Արեգական կողմ՝ լուսաւոր զանգուածմը գիտեցին որ միջակէտին սեւաւ միջոցով մը բաժանեալ էր . կարծես թէ ասիկայ միջակիտին ճառագայթացումէն յառաջ եկող ամսոց շարք մըն էր , որ նոյն ճառագայթացման կողմ , այսինքն դէպ ի

Պատկեր 7.



Տոնաթիի գիսաւորին զիխուն 1858 ին , 9 նոյեմբերին ունեցած երեւոյթը ըստ Հ. Սէզզիի :

Արեգակ , կը կազմուէր : Այս առաջին լուսաւոր շարքէն անդին , և անկէ աւելի մեծ սեւ միջոցով մը բաժանեալ , երկրորդ մեծագոյն լուսաւոր շարք մը կը տեսնուէր որ գիսաւորին ամբողջ գլուխն՝ կիսաբոլորաձեւ պատելով հետո կընկենուր անոր պոչն յառաջ բերելու համար : Երկու օր ետքը . 7 Հոկտեմբերին , գիսաւորին գլուխն նշանաւոր փոփոխութիւններ կրած էր . ստորին շարքը երկուքի բա-

ժանեալ էր և անոր միջակէտէն փայլուն ցայտ մը կելէր ու Արեգական կողմ' կը դիմէր և գիսաւորին գլուխն շրջապատող երեք լուսաւոր շարքերն ձեղքը մինչեւ անոր վարդին արտաքին եզրն կը յառաջանար (Պատ. 7) :

1862 ին նաև մեծ գիսաւոր մը տեսնուեցաւ , իւր պոչն՝ 20 աստիճան երկայնութիւն ունէր . գլուխն բաւական տարօրինակ երեւոյթօք էր : Այս գիսաւորն մեծամեծ թռչնոյ մ'երեւոյթն ունէր որ իւր սքանչելի պոչն կը տարածէր :

1865 ին գեղեցկագոյն գիսաւոր մը տեսնուեցաւ Զիլիի մէջ զոր Պ. Մ-է-ն- զննեց :

1874 ին տեսնուեցաւ նաև սքանչելի գիսաւոր մը : Այս գիսաւորն որն որ Մարտիլոց մէջ 17 Ապրիլին Պ. Գոֆէտ գտաւ , նախ տկար միգամաճութեան մը երեւոյթօք կը տեսնուէր և ընթացքն ալ շատ դանդաղ կերպով կը կատարէր :

Այս գիսաւորն Յունիսի մէջ պարզ աչօք տեսանելի եղաւ՝ յետոյ իւր պոչն 15 Յուլիսէն ետեւ այն աստիճանի ընդարձակութիւն մ'ատացաւ որ մինչեւ Մէծ Արջ համաստեղութիւնն երկնցաւ՝ 450 ի միջոցի մը վրայ , մինչդեռ իւր միջակէտն հորիզոնին վրայ խոնարհած էր : Այս գիսաւորն մեր կիսագլուղին վրայ 17 Ապրիլն մինչեւ 16 Յուլիս , և հարաւային կիսագնդին վրայ 27 Յուլիսէն մինչեւ 18 Հոկտեմբեր տեսնուեցաւ : Այս գիսաւորն մեր կիսագնդին վրայ 17 Ապրիլն մինչեւ 16 Յուլիս , և հարաւային կիսագնդին վրայ , 27 Յուլիսէն մինչեւ 18 Հոկտեմբեր տեսնուեցաւ : Նոյն գիսաւորին ըլնական կազմութեան եւ լուսապատկերին վրայ շատ երկասիրութիւններ հրատարակուեցան :

Ցիշեալ գիսաւորին սկզբնատարերքն իրեն՝ 1737 ին գիսաւորին հետ գրեթէ նմանութիւն մը ունենա-

լուն նկատմամբ կը հակին : Պ. Զ-ու-լ- պ այս գիսաւորին վրայ 17 Ապրիլէն մինչեւ 13 Յուլիս եղած գննութեանց վրայ կայանալով հետեւցուց թէ 127 տարուան մէջ իւր ձուածիրն կը շրջի . բայց էզ մը անհամաձայնութեանց համար որ իւր հաշոյն մէջ տեղի ունեցան , Պ. Զըուհով յետոյ այս կարծիքս ձգեց :

1880 ին երեւեցաւ հարաւային կիսագնդին վրայ գեղեցիկ գիսաւոր մը որուն պոչն նախ իսկատ նեղ էր և 400 ի երկայնութիւն ունէր : Այս գիսաւորն նախ 1 Փետրուարին տեսանելի եղաւ , և զայն 4 Փետրուարին զննեց , Կ-ո-լ- աստեղագէտը երբ որ գիսաւորն գեռ նոր հորիզոնէն վեր կը բարձրանար : Այս գիսաւորը մեծ նմանութիւն մ'ունէր 1843 ին մէծ գիսաւորին հետ որ նոյնիսկ ցորեկ ատեն Արեգական քովն տեսանելի էր , ինչպէս որ քիչ մը ետքը պիտի տեսնենք :

1881 տարւոյն մէջ , Ե-ն- գիսաւոր տեսնուեցաւ , որոնց նշանաւորագոյնն է նոյն տարւոյն Բ. գիսաւորն զոր ամէնքս ալ կրցանք երկայն ժամանակ գիտել : Այս գիսաւորն 1881 ին Յունիսի 23 ին կառավար համաստեղութեան առաջին կարգի Ա. աստղին քով կը փայլէր , Անոր միջակիտին փայլունութիւնը գրեթէ առաջին կարգի աստեղաց փայլունութեան կը հաւասարէր . պոչին երկայնութիւնն 10-11 աստիճան էր :

Գիսաւորին՝ 22 Յունիսին Արեգակէն հեռաւուրութիւնը 28 միլիոն մղոն . 19 Յուլիսին՝ 36 միլիոն մղոն , և 4 Սեպտեմբերին 39 միլիոն մղոն , իսկ նոյն ամսաթուականաց մէջը գիսաւորին երկրէս հեռաւուրութիւնը 9 , 29 , և 34 միլիոն մղոն էր : 1882 ին Մարտի 4 ին յիշեալ գիսաւորին երկրիս հեռաւուրութիւնը մինչեւ 148 միլիոն մղոն հասած էր :

Ահաւասիկ այս վերջին գիսաւորէն աւելի հեռու տեսնուող գիսաւորներ :

Գիսաւորը.	Հետակրոնթինմ յԵրկրէ
1881	445.000.000 քիլոմեդր
1858 (Տոնաթի)	465.000.000 »
1847 (Քոլլայ)	471 000.000 »
1841	518.000.000 »
1848 (Մոլէյ)	654.000.000 »
1861	696,000 000 »
1729	774,000.000 »

1881ին Բ. գիսաւորն մինչեւ 1882ին 19 Յունուարին Վաշինգտոնի 66 սանդիմեդր բացութիւն ունեցող հասարակածային դիտակաւ զննուեցաւ, որուն համար 383 անգամ մեծցընող ակնապակի մը կը գործածէին : Այս վերջին թուականիս գիսաւորն Երկրէս 487 միլիոն քիլոմեդր հետու կը գտնուէր :

1882ին Մարտի 18, Երեւեցաւ նաև բաւական նշանաւոր գիսաւոր մը զրո Վէլս աստեղագէտն ամենէն յաւաջ տեսաւ, անոր համար ալ կոչուեցաւ Վէլս գիսաւորը : Այս գիսաւորին համար ըստեցաւ որ, նաև ցորեկ ատեն պարզ աչօք պիտի կարենայ տեսնուիլ, բայց էզ մը անյաջող պարագաներ անոր նոյն իսկ գիշեր ատեն, անոր պարզ աչօք յստակ կերպով տեսնուելուն հակառակեցան : Բայց այսու ամենայնի ի մէջ այլոց Աթէնքի դիտարանին տնօրէնն Պ. Յուլիս Սէն; յստակագոյն մթնոլորտէ մ'օգուտ քաղելով կրցաւ գիսաւորն 10 Յունիսին, նոյն իսկ ցորեկ ատեն տեսնել, բաւական զօրաւոր ակնապակի մը գործածելով :

1882ին Սեպտեմբերի 18ին, յանկարձակի Երեւեցող ամենագեղեցիկ գիսաւորն, Վէլսի գիսաւորին վրայ ըստածներն ամրովովին կատարեց : Աեպտեմ-

բերի 18ին իրօք նոյն իսկ ցորեկ ատեն Սրեգակէն միայն չ' հեռաւորութեամբ զարչ աշխ տեսանելի եղաւ : Գ-Եյլ Ֆլուա ին աստեղագիտին՝ Սպանիայէն, Բորդուկալէն և Հարաւային Գաղղիայէն ուղղեալ հեռագիրք կը վկայէն առ այս :

Հետեւեալ պատկերը որ Սպանիայէն Ֆլուա ին ուղղեալ հեռագիրներուն վրայ կայանալով շինուածէ : 1882ին Բ. գիսաւորին Արեգական մօտակայքը ներկայացուցած երեւոյթն կը ցուցընէ (պատ 8) :

Գիսաւորի մը նոյն իսկ ցորեկ ատեն տեսնուիլն շատ հազրագիւտ երեւոյթ մ'է : Ցորեկ ատեն տեսնուող գիսաւորաց ցանկն խիստ կարճ է : Առ այս յիշենք Քրիստոսի 43 թուականին ցորեկ ատեն երեւցող գիսաւորն զրո Հռովմացեցիք Յուլիոս Կեսարու հոգին կը նկատէին : Յուլիոս Կեսար այս գիսաւորին երեւումէն քիչ յառաջ Պրուդոս և Կասիոսի ձեռամբ սպանուած էր : Երուսաղեմաց պաշարման ժամանակ ցորեկ ատեն տեսնուող գիսաւորն, 1407ին գիսաւորն, 1532ին 1577ին 1618 և 1744ին ցորեկ ատեն տեսնուող գիսաւորներն : Յիշեալ գիսաւորներէն զատ նաև 1843ին մեծ գիսաւորն ցորեկ ատեն տեսանելի եղած է : Այս գիսաւորը որ յանկարծուստ իմն և ի մեծ զարմացումն այն ժամանակի աստեղագիտաց Արեգական քովն տեսնուեցաւ, նոյն լուսաւորին այնչափ մօտ անցաւ որ անոր վերին քոցերն, Երկրորդական վայրկեանի մը մէջ . 550 000 մեդր արագութեամբ շրջեցաւ : Ցորեկ ատեն տեսնելի եղող տասներորդ գիսաւորն է 1882ին մեծ գիշերուն :

Այս մեծ գիսաւորն և նախընթաց Վէլսի գիսաւորն այն տարօրինակ Երեւոյթն ցուցուցին որ, մինչեւ հիմայ լուսապատկերով զննեալ գիսաւորք միայն իրենց մէջ ջրածնախառն ածխոյ գոյութիւնն ա-

Պատկեր 8



պղնձաղի ժօն եւմի դմոյլուոր զոհութեզմ պղնձաղուի զդր վճարել

պացուցած են, բայց
այս վերջիններուն
մէջ միայն Սուրբ մէջ
ի գիծն կը տես-
նուի (1) :

Այս և ուրիշ տե-
սակ զնութիւնք մե-
զի կարծել կուտան
կ'ըսէ Գ. Ֆլամինի
աստեղագէտը, որ
գիսաւորաց ամէնն
իրարու նման չեն,
և պէտք է որ իրենց
բնագիտական և բը-
նալուծական կազ-
մութեանց մէջ, ի-
րարմէ տարբերին :

Առանց կարծեաց
շատ տեսակ գիսա-
ւորներ կան կ'ըսէ
նոյն գիտնականը (2):
Հետեւեալ պատկե-
րն ըստ մեր անձնա-
կան զնութեանց,
1882ին մեծ գիսա-
ւորին երեւոյթն կը-
ներկայացընէ (Պատ-
կեր 9) :

(1) Ցետոյ ստուգուեցաւ որ գիսաւորն հնտզնետէ, Արեգակէն
հեռանալիվ, Սոտիովի Դ. զիծն աստիճանաբար աներեւոյանա-
լով, ածխախառն ջրածնի զծեր յառաջ կուզային, այսինքն
գիսաւորաց լուսապատկերաց հասարակ եղող զծերն :

(2) Կը կարծուի նէ այս գիսաւորն հաւանականաբար Արե-
գական վրայ պիտի ինայ :



1882ին Բ. գիսաւորն զննեալ եւ գծագրեալ ի 46 Հակտեմբերի
ի Հերոնիմոսէ բարսեղեան :

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ.

ԳԼՈՒԽ Ա.

ՍԱԶԲՆԱԿԱՌՈՒԹԻՒՆ, ԳԻՍԱԿՈՐՈՇ

Գիսաւորները մեզի անշափելի հեռաւորութիւններէ կուգան : Ըստ Լուֆասոս կարծեաց , որ Արեգական ու անոր դրութեան կազմութիւնը միգամածի մը հետզհետէ խտանալովն կը մեկնէ՝ գիսաւորներն ալ առանց կարծեաց յիշեալ մեծ միգամածին արեգակնային դրութեան վերջին սահմանաց վրայ թողած մասունքն պիտի ըլլան : Կրնանք նաև հաստատագէս զրուցել որ երկնից ամէն մէկ աստղն ալ իւր ակզրնական սահմանաց վրայ նմանապէս միգամածութիւններ ձգած է , որք գիսաւոր աստղեր յառաջ բերած են . որովհետեւ դարձեալ ըստ Լուֆասոս աստեղագիտին կարծեաց , երկնից բովանդակ աստղերն զանազան միգամածութեանց հետզհետէ խտանալովն յառաջ եկած են . այսպէսով շատ աստղեր կան որոնց երկնից վրայ կազմուելուն դեռ ականատես կրնանք ըլլալ :

Արդ անզգայարար յիշեալ փոքր միգամածութիւնք ձգողութեան ազդեցութիւնն կը կրեն , ասոնցմէ հազարաւորներ , նոյն իսկ մլիոնաւորներ կուգան մեր Արեգակնային դրութեան կը մօտենան ու Արեգական ձգողութեան կենդարկին . Եւ որովհետեւ անոնց ակզրնական արագութիւնն ոչինչ չէ , անոնք Արեգական վրայ ուղիղ գծի մուղղութեամբ չեն լինար . այլ անոր բոլորակիքը զուգորդական ոլորա մը կը շրջին , որ Արեգակնային ձգողութենէն

և իրենց սեպհական շտութենէն կազմուած է : Ասոնք իրենց պերիհեղիոնի կէտին վրայ Արեգական աւելի կամ նուազ կը մօտենան , այնալիսի արագութեամբ որ բաւական է զիրենք շրջուած զուգորդին երկրորդ ճիւղին վրայ խրկելու և այսպէսով զանոնք վերստին անհունութեան մէջ նետելու :

Բայդ եթէ այս մարմիններն որք գիսաւոր կը կոչուին մեր դրութիւնն կազմող մոլորակաց միայն քովէն անցնին . իրենդ շրջած ուղղութենէն կը շեղին և այսպէսով Արեգական բոլորակիքը փոխանակ զուգորդ մը շրջելու ձուածիր մը կը շրջին որուն ապեղիոնը այն կէտին վրայ կը գոցուի . ուր որ յիշեալ մարմինները մոլորակային ձգողութեան ենթակայ եղած են : Այսպէսով կը մեկնուի շրջանաւոր գիսաւորաց ակզրնաւորութիւնն :

Ըստ Լուֆասոս աստեղագիտին տիեզերածննդական կարծեաց և նոյն իսկ լատ յիշեալ աստեղագիտին գիսաւորք մեր Արեգակնային դրութենէն դուրս գտնուող միգամածութիւններ են զորս աստիճանաբար մեր Արեգակը իրեն ձգողութեան ենթակայ ըրած է : Այս երեւելի աստեղագէտը կը կարծէր կըսէ Ֆրանքին , որ այս պարագայիս մէջ յիշեալ միգամածները շատ երկնցած ձուածիրներ կամ զուգորդի շատ նման աւելիններ կը շրջին : Բայց քանի մը տարի կայ որ Պ. Սէֆանէւէլ իտալացի նըշանաւոր աստեղագէտը Լուֆասոս հաշիւնները վերատին ի ձեռն առնելով , ընդ հակառակն հետեւցուց որ՝ եթէ երկնային մարմին մը միջաստղային սահմաններէն մինչեւ մեր դրութեան մօտակայքն հասնի , նոյն մարմնոյն շրջած ոլորտն , ոչ զուգորդոչ ալ տկար աւելի մը , այլ մեծամեծ աւելիի ձեւով կըլլայ : Արդ որովհետեւ մինչեւ հիմայ զննուած գիսաւորաց մէջ միայն քանի մը հատ կան որ աւել-

Եթի ձեւով շրջան կ'ընեն և թէ անոնցմէ ոչ մէկը
խօստ մեծ աւելիի մը մէջ չի շրջիր , կրնանք ը-
սել որ գիսաւորներն մեր դրութեան օտար չեն :
Բայց որովհետեւ անջրապետին մէջ փայլող իւրաքան-
չիւր աստղ կամ արեգակ առանց կարծեաց վերոյի-
շեալ փոքր միգամածութեանց նման միգամածութիւն-
ներէ կազմուած է , զարմանալի բան մը չկայ որ նոյն
փոքր միգամածութիւններն երբեմն երբեմն մեր
արեգակնային ձգողութեան ենթակայ ըլլան : Այս-
պէսով մեր Արեգակնային դրութեան օտար գիսա-
ւորներ , կրնան ի մեջ հասնիլ և այս պարագայիս
մէջ այս գիսաւորք մեծամեծ աւելիներ կը շրջին ,
այսպէս ալ մեր արեգակնային գիսաւորք կրնան
նաև մօտակայ աստղի մը ձգողութեան ենթակայ
ըլլալ :

Սրդ . ըսածնիս համառօտելով գիսաւորաց ակրզ-
նաւորութեան վրայ այժմեան աստեղագիտաց կար-
ծիքն այն է որ , անոնք ըստ Լափլասու կարծեաց
նախնական միգամածին , որ մեր Արեգակն ու մո-
լորակները կազմած է . իւր արտաքին սահմանացը
վրայ ձգած մասունքն են : Ասկէ զատ միւս աստ-
ղերն ալ միգամածներէ կազմուած ըլլալովին անոնք
ալ իրենց յատուկ գիսաւորներն ունին . որք նմա-
նապէս նոյն միգամածներուն իրենց վերջին սահմա-
նաց վրայ թողած մասերէն յառաջ եկած են , և թէ
ասոնք մեր արեգակնային ձգողութեան կրնան են-
թակայ ըլլալ , ինչպէս նաև մեր միգամածին ալ
թողած մասունքն , որոնք արեւային գիսաւորներն
կը կազմեն՝ նոյն աստեղաց ձգողութեան կրնան
ենթարկուիլ :

ԳԼՈՒԽ Բ.

ՅՈՒՂՈՒԱԾ 4.

Բնաւորութիւն դիսաւորաց

Այժմ տեսնենք թէ աստեղագիտք ինչպէս գի-
սաւորաց բնաւորութիւնն կը մեկնեն և կամ անոնց
ինչութեանը վրայ ինչ կարծիքներ յայտնած են :

Արդ գիսաւոր մը միգամածային ամենանուրը
զանգուած մ'է , որուն միջակէտը կրնայ հաստատուն
ըլլալ և կամ հաստատուն օգագարներէ կազմուած
լինիլ , որն որ մերձակիտին կամ պերիհեղիոնին վը-
րայ մինչեւ այրելէ ճերմկցած վիճակն կրնայ առ-
նուլ , բայց գիսաւորին մնացած մեծ մասը . կազերէ
կազմուած է որոնց բնալուծական բաղադրութեան
մէջ ածխոյ շոգին մեծաւ մասամբ կը գտնուի :

Այս զանգուածները (գիսաւորք) անջրապետին
մէջը կրպիացեալ գտնուելով , բնականաբար գըն-
դաձեւ կ'ըլլան եւ զուրկ են ի գիտոց ի ցայտից եւ
յանկանոն փարսից : Արդ այս մարմինները մեր Արե-
գական սահմանաց վրայ մոլորակներէն աւելի , անոր
ջերմին , լուսաւոր , ելեկտրական և մաքնիսական
ազդեցութեան ենթարկեալ են : Արեգական մօտա-
կացը գիսաւորը կը տարածուի , իւր շոգիկն ցայտի
ձեւով գէպի Արեգական կողմ . կը գիմեն , բայց
յետոյ կը տեսնենք թէ այս ցայտերն երկու կողմա-
նէ հետո կը մզուին և կողմնական յաւելուածներ
յառաջ կը քերեն . շատ անգամ ալ գիսաւորին
գլխէն լուսաւոր ցայտեր կ'արձակուին՝ ինչպէս օրի-
նակի աղագաւ 1858ին գիսաւորն : Շատ անգամ ալ

գիսաւորին գլխին բոլորտիքը բաղադրեալ քօղ մը
կը տեսնուի , որ շատ մը յաջորդական շարքե-
րէ կազմուած է : Այս կազերն յետոյ յետո կը մըդ-
ուին երբ մի և նոյն ժամանակն գիսաւորը իր ճան-
քան կը շարունակէ : Անանկ կ'երեւի թէ այս արդ-
եանց մէջ ելեկտրականութիւնը մեծ դեր կը խա-
ղայ : Ասկէ ետքը գիսաւորը գնդաճեւ ըլլալէ կը
դադրի և հաւկըթաձեւ ըլլալով Սրեգական ուղղու-
թեամբ կը տարածուի : Արեգակն ազգեցութիւն
ունի գիսաւորին վրայ . Նո՞ր՝ իր ձգողութեամբն ,
որ գիսաւորին վրայ՝ Երկրիս վրայ տեղի ունեցող
մակրնթացութեան և տեղատուութեան նման մա-
կրնթացութիւն ու տեղատուութիւն մ'առաջ կը
բերէ . բայց այս շարժմունք այնչափ աւելի սաստիկ
են , որչափ որ գիսաւորին մթնոլորտն ընդարձակ , եւ
անոր Արեգակն մօտաւորութիւնն ալ աւելի է .
Երբո՞ր՝ իւր ջերմութեամբն , որով միջակէաը կը
տաքցընէ , կազերը կը տարածէ , նորանոր շոգիներ
յառաջ կը բերէ , բնագիտական ու բնալուծական
գործողութիւններ կը յարուցանէ . Երբո՞ր՝ իւր ե-
լեկտրականութեամբն ու մագնիսականութեամբն ,
յառաջ բերելով իրարու հակառակ յորձանքներ ,
որոնց անհրաժեշտ հետեւութիւնք են ձգողութիւնք
և վանողութիւնք . Վերջապէս շրբո՞ր՝ վանողական
գորութեամբ մը , որուն բնաւորութիւնը դեռ մեզի
անձանօթ է :

Ասոնցմէ զատ , գիսաւորաց մէջ , առաջին միտ դը-
նելու բանն անոնց արտաքոյ կարգի թեթեւութիւ-
նըն է : Այս աստեղք գրեթէ զանդուած մը չունին
և աւելի ցնորից կը նմանին քան թէ ճշմարիտ
մարմոց : Երբ որ այս մարմինները մոլորակաց կամ
անոնց արբենեկաց մօտէն կ'անցնին , անոնց վրայ
որ և իցէ ձգողութիւն չեն կատարէր : 1770ին գի-

սաւորն որ Երկրիս խիստ մօտեցած էր , մեր շարժ-
ման վրայ ամենեւին ազդեցութիւն մը չըրաւ : Լո՞-
լու անանկ հաշուեց որ՝ եթէ յիշեալ գիսաւորին
զանդուածն մեր հողագնդիս զանդուածոյն հաւա-
սարէր , աստեղական տարսոյն Երկայնութիւնն չ ժամ
53 վայր . կ'առաւելուր : Նոյն գիսաւորին զանդ-
ուածը , կ'ըսէ Քաթոլիկ առանց կարծեաց , Երկրիս
զանդուածոյն ^{սոսօն} մասն էր , ասկէ աւելի եւս թե-
թեւ ըլլալու էր , որովհետեւ Լուսնթագ մոլորակին
արբենեկաց միջն անցաւ՝ բայց անոնց որ եւ իցէ այ-
լայլութիւն մը չպատճառեց , Պառէնէ գիսաւորաց
զանդուածոյն փոքրութեանը վրայ աւելի որոշ բա-
ցարութիւն կուտայ : Յիշեալ համբաւաւոր գիտ-
նականը . յիշեցնելէն ետեւ որ 1828ին էնքէի գի-
սաւորը 500,000 քիլոմետր արամագիծ մ'ունեցող
կանոնաւոր գնդի մը ձեւն ունենալով , առանց
որոշ միջակիտի էր որուն միջն Պ. Ալբէ-Լ տան և
մէկերրորդ կարգի աստղ մը տեսաւ , որ ամենեւին
իւր փայլունութիւնը չկորսնցուց , յիշեալ գիտ-
նականն (Պառէնէ) նոյն գիսաւորին նիւթոյն և մեր
մթնոլորտին ծանրութեան իրարու ունեցած համե-
մատութիւնը կը փնտոէ : Այսպիսի հաշուց միջոցաւ
որ հոս տեղս չենք կրնար ի մէջ բերել , Պառէնէ հե-
տեւեալ եղրակացութեանց հասաւ :

Նո՞ր՝ թէ գիսաւորի մը նիւթոյն ծանրութիւնն
հաւասար է , մեր մթնոլորտին ծանրութեան , բա-
ժանեալ 43.000.000.000.000.000, թուով :

Երբո՞ր՝ թէ էնքէի գիսաւորին զանդուածը
Երկրիս զանդուածոյն

4
194 000.000.000.000 000 000.000.000.000 էր :

Երբո՞ր՝ թէ այս հաշուց Երկրիս չափ մեծ գի-

սաւոր մը 3,000 քիլոկրամ միայն կրնայ կըռել (1) :

Գիսաւորաց մէջ երկրորդ միտ դնելու բանն է անոնց պոչերն , որք մեզի բոլորովին անկշռելի կ'երեւին : Այս պոչերը կատարելապէս թափանցիկ վիճակի մը մէջ կը գտնուին , որովհետեւ անոնց մէջն նոյն իսկ տասներորդ և տասն և մէկերորդ կարգի աստղերն իսկ կը տեսնուին . տուանց իրենց փայլունութիւնը կորսնցընելու և երբեմն ալ աւելի մեծ փայլունութիւն մը կ'ստանան : Ուրեմն կ'ըսէ Քամիլ Ֆլամարիոն աստղեղագէտը , այս պոչերը բոլորովին կերպով պէտք է որ թափանցիկ ըլլան . թէև այսու ամենայնի լուսաւոր են՝ պէտք է որ անոնց նիւթն ոչինչի պէս բան մ'ըլլայ :

Երրորդ միտ դնելու բանն այն է որ յիշեալ աստեղաց պոչերը միշտ Արեգական հակառակ կողմն կը գտնուին : Այս պոչերը միշտ գիսաւորին ետեւէն չեն ընթանար , այլ երբ որ նոյն մարմիններն Ուրեգակէն կը հեռանան , իրենց պոչերն անոնց առջելի կողմը կը գտնուին :

Գիսաւորաց պոչերէն ոմանք ըստ ամենայնի չիտակ են և այս պարագայս այն գիսաւորաց պատահած է , որք Արեգական խիստ մօտեցած են , ինչպէս 1860ին , 1843ին և 1880ին գիսաւորները :

Գիսաւորաց գլուխն հեռաղէտով զննուելով չոգիսապատ և անորոշ երեւցած են , որոնք գիշերէ գիշեր իրենց ձեւը փոխած են , յաճախակի եւ արագ արագ փոփոխութիւններ կրելով : Գիսաւորաց գլուխոց վրայ ցայտեր զննուած են , որոնք նոյն աստեղաց միջակէտէն զանազան ուղղութեամբ դէպ ի Արեգակ կ'ուղղուին և յետոյ գիսաւորին գլխուն

(1) Համարատուութիւնք Բարիզու Գիտութեանց ձեմարանին , Հատոր 44 , երես 360 :

ամէն կողմանէ յետա կը մլրտին , կարծես թէ նոյն ինք Արեգակին զօրաւոր կերպով մը յետա վանուած ըլլային : Այս պարագայիս մէջ գիսաւորին գլխուն ամբողջութիւնն աւելի կամ նուազ ձուածեւ կ'երեւի , և այս թեթև եւ անհաստատ ցայտերն են որ Արեգական հակառակ կողմն երկննալով գիսաւորին պոչին ծնունդ կուտան :

Ընդհանրապէս գիսաւորի մը լուսապատկերն երեք փայլուն չերտեր կը ներկայացընէ : Այս չերտերն արեգակնային լուսապատկերին որ և իցէ գծին (raie) չեն զուգընթանար (յիշեալ չերտերէն

Պատկեր 20



Երկրորդն արեւային լուսապատկերին Բ. գծին դիրքը կը բռնէ) : Այս երկրորդ շարքը միւսերէն աւելի լուսաւոր է և կառավագոյնն ունի , ասոր ձախ կողմը գտնուողն այսինքն առաջինը կառույթ , իսկ երրորդը բեղին—կաբէր է : Այս չերտերն իրարմէ միջոցներով բաժանեալ են և կամ իմաստ տկար շարունակեալ լուսապատկերի մը վրայ կընկենուն : Վինեգի գիսաւորին (1868) լուսապատկերին մէջն առաւելագոյն լուսաւորութիւնն երեք մասանց վրայ կը գտնուէր , որ ըստ զննութեանց Հ. Սեւէք և Պ. Հեկան աստեղագիտաց (ասոնք միւսնոյն ժամանակի մէջ իրենց զննութիւնն ըրած են) այս մասունք ածխոյ գծերուն հետ կը զուգընթանային : (պատ. 40.)

1874ին գիսաւորն ալ մի և նոյն լուսա-

պատկերը տուած է : 1881ին գիսաւորին նը-
կատմամբ Բարիզոր գիտութեանց ճեմարանին յղած
մէկ հեռագրին մէջ, Պ. Հեկեն կ'ըսէ թէ գիսաւորին
լուսապատկերին մէկ լուսանկարն առնուելով, այս
լուսապատկերին մէջը ածխոյ գծերուն գոյութիւնն
առուգուած է : Բայց այսու ամենայնի, ինչպէս որ
արդէն գիտենք 1881ին Ա. այսինքն Վէլսի, գիսա-
ւորն, և ցորեկ ատեն տեսնուող 1882ին Բ. գիսաւորն,
իրենց լուսապատկերին մէջն սովոր դ գիծն ներ-
կայացուցած են :

Վերոյիշեալ Պ. Հըկընսի հեռագրէն կ'իմանանք
նաև որ վերջերս կրցած են նաև գիսաւորաց լուսա-
պատկերներուն լուսանկարն ալ հանել : Կը յաւե-
լուք զրուցել առ այս որ լուսնոյ լուսանկարներն որ
Պ. Ժանսէն Երկրորդական վայրկեանի մը $\frac{1}{200}$ մասին
մէջ հանելու յաջողած է : 1881 ին գիսաւորին լու-
սանկարն հանելու համար կէս ժամ պէտք եղած է :
Ասկէ կրնայ հասկըցուիլ, գիսաւորաց լուսոյն բնա-
լուծական ազդեցութեան դանդաղութիւնն :

Գիսաւորաց ուսանց միջակէտերն հաստատուն մար-
միններէ կազմուած երեւցած են, ինչպէս 1618ին և
1661ին գիսաւորներն, որոնց, մէջ կ'ըսէ Հեքիւս
աստեղագէտը, լուսաւոր կէտեր սփռուած էին :
Շատ աստեղագէտներ կ'ըսէին թէ ասիկայ անկա-
րելի է, բայց 1809ին Ա. և Պ. գիսաւորներն, 1871ին
Ա. գիսաւորը, 1874ին գեղեցիկ գիսաւորն,
հեռագրէտով զննուելով յիշեալ երեւոյթն ներկայացու-
ցած են :

Պ. Գ. Ֆըմ-րէն 1882ին Յունիսի Աստեղագիտա-
կան Ամսաթերթին մէջը կ'ըսէ թէ «գիտութիւնն որ
«գիսաւորաց շարժման ճանաչողութեան մէջ այնչափ
«մեծ յառաջագիմութիւններ ըրաւ, ճշմարտիւ ա-
նոնց բնագիտական կազմութեան վրայօք շատ ետ

«մնացած է : Նպան աստեղրուն պոչերուն ինչութեան
«իմնդրոյն գալով, որ և իցէ տեսութեամբ մը՝ նոյն
«իմնդիրը չեն կրցած լուծել : Այս կէտիս վրայ այժմ
«աւելի յառաջացած չենք քան թէ Աւելիոյէ ժա-
«մանակն :

Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ 2.

Գիսաւորաց պոչերուն բնաւորութիւնն

Այժմ տեսնենք թէ աստեղագէտք ինչ կարծիք
ունին գիսաւորաց պոչերուն ինչութեան կամ բնա-
ւորութեան վրայ :

Բատ Ա.թէունէ, Գ.ա.բուռնէ Դէկէ-Պր-էնէ, գիսաւորի մը
պոչը, տեսաբանական պարզ երեւոյթ մ'է, որ գի-
սաւորին միջակէտն շրջապատող կազային թափանցիկ
միջոցն շրջած ժամանակն՝ Արեգական լուսին կրած
բեկրեկմամբն յառաջ կու գայ : Կերէն և Սէկէյ գիտ-
նականք, այս կարծիքս ՚ի ձեռին առնելով, ենթա-
գրեցին թէ գիսաւորին միջնորդտն է որ այսպէսով
բեկրեկմամբ կը լուսաւորուի . բայց այս կարծեօք
պէտք էր ընդունիլ որ գիսաւորներն իրենց հետ 60,
80 մինչեւ նաեւ 100 միլիոն մզոն տրամագիծ ունե-
ցող մթնոլորտներ կը շրջեցընեն, ինչ որ ընդունիլն
շատ դժուարին է :

Ուրիշ կարծիք մ'ալ գիսաւորաց պոչերուն բնա-
ւորութեանը վրայ զոր կէպուէ ըրած էր : Այս կար-
ծեաց մասնակցած են Հու, Էօյէր և յետոյ Լաֆլաս :
Բատ այս կարծեաց գիսաւորաց պոչերն ճշմարիտ
գոյութիւն մը ունին, որոնք գիսաւորին միգամա-
ծութենէն հէկ զբանական մը միջոցաւ բաժանեալ եւ
անոր միջակիտին ձգողութեան սահմանէն դուրս

վանեալ անօսր մարմնոց ժողովածոյք են : Բայց ի՞նչ
է այս հին զօրութիւնն : Արդեօք ձշմարիտ զօրու-
թիւն մ'է , որ նոյն ինքն արեգակնային ճառա-
գայթացման կը պատկանի , ինչպէս ենթադրած են
կեղութ , իօյէք և Լուկա : Այս արեգակնային ճառա-
գայթից ազգեցութիւնն որ բզիման տեսութեան
մէջ դիւրութեամբ կը մեկնուի , այս օրուան օրս
ընդունեն դժուար է , որովհետեւ ծածանմանց
տեսութիւնն զայն խիստ անհաւանական կը կա-
ցուցանէ :

Բայց արդեօք յիշեալ մղիչ զօրութիւնն տեսա-
նելի մըում մ'է , որ գիսաւորին պոչը կազմող նիւ-
թին , ու նոյն պոչին շրջած միջոցին նիւթոց ծան-
րութեանց տարբերութենէն յառաջ կուգայ : Այս
կարծիքը կը պաշտպանեն Նիւ-դա և իրմէ ետքը Հու-
և Պատիկի : Նիւ-դա գիսաւորին պոչին Արեգական
հակառակ կողմը ձգուիլը , կը նմանցընէ այն շոգեաց
վերացման , որը իրենց տեսակարար թեթեւու-
թեան չնորհիւ մթնոլորտին աւելի ծանր շարքերուն
վրայ կը բարձրանան :

Դարձեալ , արդեօք յիշեալ մղիչ զօրութիւնը ,
ինչպէս ձառ Հերշել կը կարծէր , Արեգական ելեկ-
տրականութեան մէկ ազգեցութիւնն է , որ հետ-
զհետէ գիսաւորին Արեգական մօտենալով՝ զայն
ազգեցութեամբ կ'ելեկտրականացնէ : Այսպէսով գի-
սաւորին միջակէտն ժխտական ելեկտրականութեամբ
կը լեցուի , ուր որ անոր միգամածութիւնն որ գը-
րականապէս ելեկտրականացած ըլլալով , Արեգական
հակառակ կողմը կը մղուի և կ'երթաց գիսաւորին
պոչը կը կազմէ : Այս կարծեօք գիսաւորաց պոչը
մեկնող տեսութեան չերմ պաշտպան կամողնած է
Ռիո-ժանէյրոյի աստեղագիտական դիտարանին տե-
սուչն Պ. Լիքո նշանաւոր աստեղագէտը :

Վերջապէս , արդեօք յիշեալ մղիչ զօրութիւնը
նման մագնիսականութեան , բեւեռական զօրու-
թիւն մ'է , ինչպէս Պետական աստեղագէտը պաշտպա-
նած է , գիսաւորաց միջակէտէն դիմոլ ցայտից մեկ-
նութիւն մը տալու համար :

Պ. Բուլ , Մոնթելիէյի կամառին ուսուցիչներէն
մէկը , քանի մը տարի յառաջ գիսաւորաց պոչերուն
խնդիրն չափագիտական լուծմամբ նկատողութեան
առնելով հետեւեալ կերպով մեկնած է : Նախ , Ա-
րեգական ճառագայթից հասարակ ազգեցութիւնն
և տիեզերական ձգողութիւնն նկատողութեան առ-
նելով , այս գիտնականը ճանչցաւ որ , այսպէսով Ա-
րեգական տաքութիւնն գիսաւորին , նախ գնդա-
ձեւ եղող մարմինը կրնայ տարածել ու ձեւափոխել
ձիչդ այն կերպով , ինչ կերպով որ մակնթացու-
թիւնք Նրկրիս վրայ կը կատարեն , և գիսաւորին
երկու կողմն ուռողյաներ յառաջ բերել , մէկը Արե-
գական կողմն , իսկ միւսը նոյն աստղին հակառակ
կողմը : Այս ուռողյաները ըստ յիշեալ գիտնականին ,
գիսաւորին միջակիտին ձգողութեան սահմանէն ան-
դին տարածուելով երկու իրարու հակառակ ուղ-
ղութեամբ պէտք են յառաջ բերել : Արդ ,
այս կարծիքս անուղիղ էր , որովհետեւ ընդհանրա-
պէս գիսաւորաց պոչերն միայն Արեգական ընդդի-
մակաց կողմն գոյութիւն ունին : Բայց նոյն միջոց-
ներս Պ. Ֆէյ գիսաւորաց պոչերն մեկնող տեսու-
թիւնքն , ինչպէս նաև նոյն ատեններն կատար-
ուող Տոնաթիլի գիսաւորին զննութիւնքն քննադա-
տելով կը պնդէր որ գիսաւորաց պոչերն Արեգա-
կան տաքութենէն պատճառող ճշմարիտ մղիչ զօրու-
թեան մը չնորհիւ կը գոյանան . թէ յիշեալ զօրու-
թիւնն հեռաւորութեան քառակուսոյն խոտոր հա-
մեմատութեամբ , բայց կարի անօսր նիւթոց ոչ թէ

զանդուածոյն այլ անոնց տարածութեանց ուղիղ համեմատութեամբ կ'ազդէ : Պ. Ֆեյ կը կարծէր հաւատալ որ այս ենթալրութիւնը գիսաւորաց ներկայացուցած որ և իցէ երեւոյթն մեկնելու բաւականէ : Արդ , Պ. Բաշ այս նոր զօրութիւնն իւր տարազրից մէջ զետեղելով ցուցուց որ , տեսութիւնն եւ զնոնութիւնն գիսաւորաց պոչերուն մի և նոյն ձեւն կուտային : Բայց միշտ կը մնայ գիտնալ թէ արդեօք Արեգական տաքութիւնը վերոյիշեալ Պ. Ֆեյն նկատած մղիչ զօրութիւնն կը բովանդակէ :

Մօտերս Պ. Թիգրակ երեւելի բնագէտը , գիսաւորաց պոչերն մեկնել ուզելով կ'ըսէ թէ գիսաւոր մը կազմուած է շոդիէ մը , որ Արեգական լուսէն կը լուծուի , և թէ գիսաւորին գլուխն ու պոչը այս լուծումէն յառաջ եկող Քիական առջ մ'են : Բայց պոչերուն անհամեմատ մեծութիւնն նկատողութեան առնելով այս կարծիքս ընդունիլն գժուար է :

Արդ գիսաւորաց պոչերուն բնաւորութեան խընդրոյն վրայ խօսքերնիս վերջացընելու համար , 1881ին Ֆլամերին աստեղագիտն Փարիզու գիտութեանց ճեմարանին գրուածք մը ներկայացընելով գիսաւորաց պոչերուն աննիւթականութիւնն կը պաշտպանէր . ասոր վրայ Պ. Ֆեյ ընդգիմութիւն յարուցանելով կ'ըսէր թէ գիսաւորաց բնաւորութիւնը շատունցուընէ ի վեր գիտցուած բան մ'էր : Յիշեալ աստեղագէտը այժմ այն կարծեաց վրայ է թէ Քիական պոչը ի աղջուած է առաջ ժեկեն նոյն ինքն Արեգակէն վահել շոշեւած շայտերէն , այնպէս՝ ինչու շոշեւած մէջ էնակէն :

Ֆլամերին ասոր պատասխանելով կը զրուցէ թէ , գիսաւորաց պոչերուն նիւթականութեան կարծիքն և այս պոչերուն նոյն ինքն միջակիսաց վրայէն մուներու պէս վանուիլն , նոյն աստեղաց ներկայացու-

ցած երեւոյթից , ինչպէս նաեւ ճգողութեան օրինաց հակառակ է : Յիշեալ աստեղագէտը կը յաւելութէ « գիսաւորաց այժմեան տեսութիւնն , ինչպէս որ Պ. Ֆեյ կը պաշտպանէ հաւանական չի և ճշմարտութեան հետ չհամաձայնիր : » Ասոր հակառակ կ'ըսէ , ամենայն հաւանականութեամբ , թէ գիսաւորներն այնպիսի մարմիններ են որք Արեգական մօտենալով կ'ելեկտրականան , իրենց նիւթք կը ցրուին ու նախ և յառաջ ճառագույնած (1) (radiant) վիճակն կ'ստանան , յետոյ աւելի մեծ երեւոյթ մը կը կատարուի , գիսաւորը անջրաբետին վրայ Արեգական հակառակ կողմը լուսաւոր գրգռութիւն մ'առաջ կը բերէ , այնպէս որ այս գրգռութիւնն միլիոնաւոր մերններ հեռոււն կրնայ տարածուիլ , բայց ասոր մէջը գիսաւորէն որ և իցէ նիւթք գուրս չի բղիսէր : Յիշեալ աստեղագէտը կը յաւելու հարցընելով թէ այս ամենայն , ի՞նչ կերպով կը կատարուի , և կը պատասխանէ թէ նոյն իսկ ասոր ինչ կերպով կատարուիլն վնասուելու է : Յետոյ կ'ըսէ թէ Քիական աղջուած յառաջութիւններն ուսու պէտք ուրածուած :

Մենք ալ սպասելով որ գիտութիւնն այս տարօրինակ մարմնոց վրայ իւր վերջին խօսքն զրուցէ , կը

(1) Բնագիտութեան բաւական ծանօթութիւն ունեցողը գիտեն որ 1816 էն 'ի վեր Պ. Ֆեյ-Ռեկ Անգլիացի երեւելի բնագէտը այնպիսի նիւթի մը գոյութիւնն ապացուցած է , որուն վիճակն կազային վիճակէն այնչափ վեր է որչափ կազային վիճակն լոյծ վիճակէն վեր կը զտնուի : Այս վիճակիս մէջ եղող մարմինները իրենց բոլոր յատկութիւնները կորուած կը թուլն , կարծրութիւն , անթափանցիութիւն , ծանրութիւն , զդն , ծեւ եւայն : Այս վիճակն ունեցող նիւթք կը կոչուին ճառագույն (radiant) : Պ. Գրուշէ նորագոյն փորձառութիւնը կը հաստատեն մէջ յիշեալ զրեթէ անըմբունելի անօսրութիւն ունեցող նիւթոյն մէջ ելեկտրական ամենազեղեցիկ երեւոյթներ կրնան յառաջ գալ :

յաւելունք թէ Պ. Ժաման և Պ. Պերճէլըն՝ Պ. Գ. Ֆլամանինէ կարծեաց հակեալ են։ Արդ ուրեմն դեռ առաջ կը մնայ գիսաւորաց պոչերուն նիւթականութեան և աննիւթականութեան խնդիրն։



ԳԼՈՒԽ Դ.

ԱՐԴԵՕՔ ԴԻՍԱԿՈՐ ՄԸ ԱՐԵԳԱԿԱՆ ԵՒ ԿԱՄ
ԹԷ ԵՐԿՐԻՍ ՎՐԱՅ ԿՐՆԱՅՑ ԻՑՆԱԼ

Հիմայ նայինք թէ գիսաւորք մեր Արեգակնային դրութեան մէջն ի՞նչ դեր կը կատարեն և անոնց վախճանն ի՞նչ է։ Արեգակն անընդհատ կերպով իւր բոլորտիքը չերմութեան եւ լուսոյ մեծամեծ քանակութիւն կը սփոէ։ Չերմութեան կամ լուսոյ վրայ ինչ կարծիք որ ունենանք, ուղէ զայն նետունին պէս անանկ նկատենք որ Արեգակէն ամէն կողմն դիմու ամենափոքր մարմիններ են, և կամ արդի բնագիտաց հետ ճօճանաւոր շարժում մը նկատենք որ եթերի մէջ կը տարածուի, այս երկու կարծեաց մէջն ալ Արեգակն կը նուազի՝ առաջին պարագայիս մէջ նոյն լուսաւորն իւր նիւթէն, իսկ երկրորդ պարագայիս մէջ իւր շարժումէն կը կորսնցընէ։ Արեգական այս նուազութիւնն զնետու շատ անհանգիստ կ'ընէր։ Յիշեալ գիտնականը այս շարեաց դարման գտաւ 1680ին գիսաւորն։ Նետու դիտել տուաւ թէ այս գիսաւորն Արեգական խիստ մօտէն անցած և գրեթէ անոր մակերեւոյթն շօշափած էր։ ասոր վրայ մոռածեց թէ գիսաւորին հեռաւորութիւնն էզ մ'ընդդիմութեանց պատճառաւ աւելի եւս պիտի նուազի և հինդ կամ վեց շրջանէ

ետեւ Արեգական վրայ պիտի իյնայ։ Բայց այս վերջին պարագայիս մէջն նետունի վախին բնութիւնն փոխուեցաւ։ Արդ նետուն նախ ցրտէն վախցած էր, այժմ ալ տաքէն կը վախնայ։ Արդ աստեղաց յանկարծակի բռնկիման օրինակներ կան։ այս յանկարծական բոցակլումնենքն, նետուն քանի մը գիսաւորաց նոյն աստեղաց վրայ անկմամբը կը մեկնէր։ Եթէ մեր Արեգական վրայ ալ բաներն այսպէս տեղի ունենան կ'ըսէր նետուն, գիսաւորն մեծամեծ խուրկութիւն մը առաջ պիտի բերէ կ'ըսէ նետուն որ Երկիրա պիտի այրի և անոր վրայի կենդանեաց ամէնքն ալ պիտի կորսուին։

Բայց ասոնց անմիջապէս կը յաւելունք թէ, այս օրուան օրս նետունի ունեցած վախերն բոլորովին անտեղի են, որովհետեւ գիտենք որ գիսաւորը խիստ փոքր զանգուածներ ունին և թէ շատ հաւանականաբար կ'ըսէ Պետք, գիսաւորք Արեգական վրայ մաս առ մաս կ'իյնան։ Ասկէ կը հասկըսուի նաև որ գիսաւորաց անկումն Արեգական կրած կորուսոն լեցընելու անբաւական է, և թէ նոյն լուսաւորն, թէ-պէտ միլիոնաւոր տարիններէն ետեւ, բայց վերջապէս պիտի մարի և իւր մոլորակաց պէս անլոյս մարմին մը պիտի ըլլայ, եթէ որ և իցէ ազդեցութեամբ մը վերստին չկենդանանայ։

Ուրեմն հաւանական է որ գիսաւոր մը Արեգական վրայ կարենայ իյնալ, բայց այս անկմանէ Երկան իւր բնակչաց համար վախնալու նոյն իսկ գրիս և իւր բնակչաց համար վախնալու նոյն իսկ գրիս կամկած մը չկայ։ Յիշեալ անկումն մեծամեծ հնոցի մը մէջ վայտի կտորի մ'անկմամբն յառաջ եկած չերմութեան առաւելութենէն նուազ արդիւնք մ'առաջ կը բերէ։

Հիմայ տեսնենք թէ գիսաւոր մը իւր ճամբան շրջած ժամանակն արդեօք Երկրիս կրնայ հանդիպիլ կամ զարնուիլ:

Այն շատ մը գիսաւորներէն, որք ամէն գրիւք մեր Սրեգակնային դրութիւնն կը չըջին, շատերն հողագընդիս խիստ մօտէն անցած են: Ուրեմն գիսաւոր մը կրնայ Երկրիս պատահիլ, բայց այս բախումէն ե՞նչ կրնայ յառաջ գալ: Եզ մը Երկրաբաններ, Երկրիս կրած յեղափոխութիւնքն, անոր վրայ գիսաւորաց անկմանքն մեկնել ուզած են: Երկրիս ինք իր վրայ թաւալման ազգեցութեամբն իւր բեւեռաց վըրայ տափակցած և իր հասարակածին վրայ ուռածէ: Արդ անանկ նկատենք որ գիսաւոր մը գայ Երկրիս բախի և իւր թաւալման առանցքն և հետեւաբար անոր հասարակածին հարթն, որ նոյն առանցքին ուղղաձիգ է, տեղափոխէ. այս նոր կացութեան մէջ հասարակածին քովը ժողուած ջուրերն դէալ ի նոր հասարակած պիտի դիմեն: ասով Երկիրներն պիտի ողողեն և ծովերն պիտի ցամքին: բայց գեռ այս ամինն չէ, Երկրիս ներքին կողմն որ լցծ վիճակի և եռացման մջէ է, իւր բարձր բարեխառնութեանը պատճառաւ, պէտք է որ ինքն ալ հաւասարակշուռաթեան նոր ձեւ մ'առանայ: ասով իւր վրան ծածկող բարակ կեղեւն որուն վրայ կը բնակինք պիտի ձնչէ և զայն շատ մը տեղերէ խօրտակելով մեծամեծ յեղափոխութիւններ յառաջ պիտի բերէ: Ասոնք զրուցելէն ետեւ անմիջապէս կը յաւելունք որ այժմ այսպիսի բաներուն և ոչ մէկէն վախ մ'ունինք: Այս օրուան օրս հաստատապէս գիտենք թէ գիսաւորներն կարի փոքր զանգուածներ ունին: Արդ Լեցելի գիսաւորն երկու անգամ լուսնթագ մղորակին արբենեկաց մէջէն անցաւ, անոնց վրայ առանց որ և իցէ փոքր այլայլութիւն մ'առաջ բերելու . դարձեալ ու-

րիւ գիսաւորներ վայլածու մղորակին խիստ մօտէն անցած են և անոր վրայ որ և իցէ ազգեցութիւն մը չեն ըրած: Ուրեմն անկարելի է որ գիսաւոր մը Երկրիս բախութիւն անոր առանցքն զգալի կերպիւ կարենայ տեղափոխել, որովհետեւ իրեն զանգուածոյն փոքրութիւնն ասոր կընդդիմանայ:

Բայց ուրիշ վախ մ'ալ կայ: Գիսաւորաց պոչերն մեծամեծ տարածութիւններ ունին: արդ կրնայ պատահիլ որ գիսաւոր մը Երկրիս մօտակայքն անցնելու ժամանակն իւր պոչն մեր Երկրիս զարնէ, և կամ այն շոգիքն որ գիսաւորին պոչին ծայրն կը կազմեն, Երկրիս գգողութեամբն անոր մթնողրտին մէջ ինչնան և մեր շնչած օդին հետ խառնուին: Եթէ գիսաւորին շոգիքն ապականեալ և վասակար ըլլային, մեզի համար շատ գէշ հետեւութիւններ կրնային յառաջ գալ: Կեպզէր ինչպէս որ տեսանք գիսաւորաց վրայ աղէկ կարծիք չունէր և զանոնք եթերին աղտոտութենէն կազմուած նկատելով, կըսէր թէ՝ եթէ գիսաւոր մը Երկրիս պատահելու որ ըլլայ ժանտախտ մ'առաջ չգալն անյուսափելի է: Բայց մինչեւ հիմայ ասանկ բան մը զննուած չէ և հաւանական է կըսէ Պէտին, որմէ այս տողերս կը քաղենք, որ շատ անգամ առանց նոյն իսկ զգալու գիսաւորաց պոչերն կը չըջինք:

Ուրեմն գիսաւորաց Երկրիս բախսին, հնարաւոր ու կարելի է . բայց այս հնարաւորութիւնն անանկ տկար ու հեռու է որ կրնայ գրեթէ անկարելի ըսուիլ: Օւ պէտք աստեղագիտին չափագիտական հաշուց հետեւելով գիսաւորի մը Երկրիս հանդիպիլը 281000000 անգամին մէջէն և անգամ կարելի է: Այսու ամենայնիւ կրնայ ըսուիլ որ եթէ նոյն իսկ գիսաւոր մը Երկրիս պատահի, իրեն զանգուածոյն կարի փոքրութեան պատճառաւ վեաս մը չի կրնար պատճառաւ:

Արդ խօսքերնիւ կը վերջացընենք ըսելով որ, արդի գիտութեանց լոյսն գիտաւորաց նկատմամբ հին ժամանակներն եղող սնոտի կարծիքներն ու վախերն անդառնալի կերպիւ ոչնչացնելով, հաստատեց որ գիտաւորք ալ երկնից ուրիշ աստեղաց պէս բնութեան օրինաց և տիեզերական ձգողութեան ենթակայ են :

ՅԱՀԵԼՈՒՄ

Հայոց պատմութեան

ՀՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿԻ ԳԻՒԱՐԱՐԱՅ

և

ՊԻՎԱՐԱՐԱՅ, որութիւն մի անգամ միայն ուժունուած եւն :

Առաջ է Պետք հայուած (Յականաւութեան)	Հայուած	Հայուած	Հայուած	Հայուած	Հայուած	Հայուած	Հայուած
- 136 Սարհաւ	202° 0'	192° 0'	20° 0'	1° 01'	1	2.	"
- 68 Յունիս	288° 0'	138° 0'	70° 0'	0° 80'	1	0.	"
+ 178 Սեպտ.	290° 0'	190° 0'	18° 0'	0° 5	1	0.	"
240 Յուն.	271° 0'	189° 0'	44° 0'	0° 372'	1	0.	"
265 Յուն.	80° 0'	159,30	59° 0'	0,832	1	2.	"
568 Օգոստ.	29 318,35	294,15	4, 8	0,907	1	0.	"
574 Սեպտ.	7 143,39	128,17	46,31	0,963	1	0.	"

Առաջ է Պերկուլատի (Ցույլառ բարձր)								Գործութեան էական գործութեան			
Տարի և Օր											
770 Յնո.	6	357° 7'	90° 59'	61° 49'	0,642	1	2:	2:	2:	2:	2:
837 Մրս.	1	289, 3	206, 33	104° 12'	0,58	1	2:	2:	2:	2:	2:
961 Կեդր.	30	268, 3	350, 35	79, 33	0,552	1	2:	2:	2:	2:	2:
989 Սեպտ.	12	264, 0	84, 0	17, 0	0,568	1	2:	2:	2:	2:	2:
1006 Մրս.	22	304 4° 305	38, 0	17, 30	0,583	1	0:	0:	0:	0:	0:
1092 Փետր.	15	156, 20	125, 40	28, 55	0,928	1	0:	0:	0:	0:	0:
1097 Սեպտ.	21	339, 30	207, 30	73, 30	0,738	1	0:	0:	0:	0:	0:
1231 Յունիլ.	30	134, 48	13, 30	6, 5	0,948	1	0:	0:	0:	0:	0:
1264 Յունլ.	25	309, 59	139, 39	16, 24	0,888	1	0:	0:	0:	0:	0:
1299 Մրս.	31	3, 30	107, 8	68, 57	0,318	1	2:	2:	2:	2:	2:
1337 Յունի.	15	2, 20	93, 1	40, 28	0,828	1	0:	0:	0:	0:	0:
1362 Մրս.	2	227, 0	237, 0	32,	0,470	1	2:	2:	2:	2:	2:
1366 Հունի.	13	59, 0	205, 0	6, 0	0,958	1	0:	0:	0:	0:	0:
1385 Հունի.	16	101, 47	268, 31	52, 45	0,774	1	2:	2:	2:	2:	2:

Առաջ է Պերկուլատի (Ցույլառ բարձր)										Գործութեան էական գործութեան	
Տարի և Օր											
1442 Մրս.	27	208° 0'	117° 0'	55° 0'	0,38	1	0:	0:	0:	0:	0:
1433 Նոյ.	4	281, 0	133, 49	79, 1	0,339	1	2:	2:	2:	2:	2:
1449 Կեդր.	9	60, 0	143, 0	75, 30	0,45	1	0:	0:	0:	0:	0:
1457 Սեպտ.	3	90, 50	256, 5	20, 20	2,103	1	2:	2:	2:	2:	2:
1462 Ունի.	6	196, 0	25, 0	25, 0	0,34	1	2:	2:	2:	2:	2:
1468 Հունի.	7	1, 22	71, 5	38, 1	0,830	1	0:	0:	0:	0:	0:
1472 Փետր.	28	48, 3	207, 32	1,55	0,564	1	2:	2:	2:	2:	2:
1490 Կեդր.	24	58, 40	288, 45	51, 37	0,738	1	0:	0:	0:	0:	0:
1491 Յունիլ.	4	108, 0	263, 0	75, 0	0,755	1	2:	2:	2:	2:	2:
1499 Սեպտ.	6	0, 0	326, 30	21, 0	0,954	1	0:	0:	0:	0:	0:
1500 Մրս.	17	290, 0	310, 0	75,	1,4	1	2:	2:	2:	2:	2:
1506 Սեպտ.	3	250, 37	132, 50	45, 1	0,386	1	0:	0:	0:	0:	0:
1532 Հունի.	18	111, 48	87, 23	32, 36	0,519	1	2:	2:	2:	2:	2:
1533 Յնո.	14	217, 40	299, 49	28, 44	0,327	1	0:	0:	0:	0:	0:

Անց+ է Պետքանիւններ (Յու-է-լառ բառներ)								Գործոց է-անդ գերման
Տարի և Օր								
1556 Ապր. 22	276° 6'	17514	322° 6'	0.491	1	0.	»	Ժեյկը Խերովայ
1558 Օգոստ.	10	329,49	332,36	73,59	0.577	1	»	Դիլկո Պրամիկ
1557 Հոկտ.	26	129,42	25,20	75,40	0.177	1	»	Ի ձեմատան Դիլկո Պրամիկ
1558 Նոյ.	28	108,29	19,7	64,34	0.602	0.9986	»	Ի ձեմատան Դիլկո Պրամիկ
1559 Մայ.	6	256,45	229,48	60,47	0.168	1	»	Ի ձեմատան Դիլկո Պրամիկ
Գրիգորիան տմῆ.								
1585 Հոկտ.	8	9, 8	37,44	6, 7	1, 95	1	»	Ժեմադրիան
1590 Փետր.	8	217,57	165,37	29,30	0.568	1	»	Դիլկո Պրամիկ
1593 Ցուր.	18	176,49	164,45	87,51	0, 87	1	»	Ի ձեմատան Դիլկո Պրամիկ
1596 Ցուր.	25	270,55	330,21	51,58	0.567	1	»	Դիլկո Պրամիկ
1618 Օգոստ.	17	318,20	293,35	21,48	0.513	1	»	Կ Հոմագորիան
1618 Նոյ.	8	3, 5	75,44	37,42	0.387	1	»	Գ Իրկու
1652 Նոյ.	12	38,19	88,40	79,28	0.847	1	»	Հ Ելեյիուս
1661 Ցուրիդ.	26	445,46	81,54	33,55	0.443	1	»	Հ Ելեյիուս
1664 Դեկտ.	4	430,33	81,16	21,48	1, 26	1	»	Ի Մասթիան

Անց+ է Պետքանիւններ (Յու-է-լառ բառներ)								Գործոց է-անդ գերման
Տարի և Օր								
1665 Ապր. 24	71° 54'	228° 2'	76° 5'	0.106	1	»	»	Ի Երս
1668 Փետր.	24	40, 9	193,26	27, 7	0.025	1	»	Ե Ժիտիխուս
1672 Մրց.	1	46,59	297,30	83,22	0.697	1	»	Հ Ելեյիուս
1677 Մրց.	6	137,37	236,49	79, 3	0.280	1	»	Թ Վամսրիս
1678 Օգոստ.	18	322,48	163,20	2,52	1.445	0.6270	»	Լ ա Հիք
1680 Դեկտ.	17	262,49	272, 9	60,40	0.006	0.9999	»	Գ ի ր կ ի լ ա մ ա ս կ ա ս
1683 Ցուր.	13	85,36	173,25	83,13	0.559	1	»	Պ ի ա ն գ ի մ ի լ ա մ ա ս կ ա ս
1684 Ցուր.	8	238,52	268,45	65,49	0.960	1	»	Ի Պրագի ի լ ա մ ա ս կ ա ս
1686 Ապր.	16	77, 0	350,35	31,22	0.325	1	»	Ի Զարան
1689 Նոյ.	29	269,44	90,25	59, 4	0.019	1	»	Տ ե լ լ ո ր ի գ ա ս պ ի մ ի լ ա մ ա ս կ ա ս
1695 Նոյ.	9	60, 0	216, 0	22, 0	0.843	1	»	Ֆ ո ն մ ը մ ի լ ա մ ա ս կ ա ս
1698 Մրց.	17	274,44	65,52	10,55	0.729	1	»	»
1699 Ցուրիդ.	13	212,31	321,46	69,20	0.744	1	»	»
1701 Հոկտ.	17	133,41	298,44	41,39	0.593	1	»	»

Առաջ է պետք գումար ։ (Ցուցան ու բարեկ)				Գործ է լուրդ գումար ։ (Ցուցան ու բարեկ)	
Տարի և թիվ օր		Տարի և թիվ օր		Տարի և թիվ օր	
1702 Մրս.	3	138°47'	188°59'	4°25'	0°47'
1706 Յուն.	30	72,36	43,41	55,14	0,428
1707 Դեկտ.	11	79,58	52,50	88,38	0,859
1718 Յունիկ.	14	121,40	127,55	31, 8	1,025
1723 Սեպտ.	27	42,53	14,14	50, 0	0,999
1729 Ցն.	12	320,28	310,38	77, 5	4,043
1737 Յունիկ.	30	325,55	226,22	18,20	0,223
1737 Ցն.	8	262,37	123,54	39,14	0,867
1739 Ցն.	17	102,39	207,25	55,43	0,673
1742 Փետր.	8	216,39	185, 9	67,32	0,770
1743 Յունիկ.	8	93,20	86,54	4,54	0,861
1743 Սեպտ.	20	247,16	6,15	45,38	0,524
1744 Մրս.	1	197,14	45,48	47, 8	0,222
1746 Փետր.	15	140, 0	325, 0	6, 0	0,95

Առաջ է պետք գումար ։ (Ցուցան ու բարեկ)				Գործ է լուրդ գումար ։ (Ցուցան ու բարեկ)	
Տարի և թիվ օր		Տարի և թիվ օր		Տարի և թիվ օր	
1747 Մրս.	3	277° 2'	147° 19'	79° 6'	2,198
1748 Ապր.	28	215,23	232,52	85,28	0,840
1748 Յուն.	18	278,47	33, 8	67, 3	0,946
1757 Հոկտ.	21	122,36	214, 7	12,41	0,339
1758 Յուն.	11	267,38	230,50	68,19	0,215
1759 Նոյեմ.	27	53,38	139,40	79, 3	0,802
1759 Դեկտ.	16	139, 4	79,20	4,42	0,962
1762 Մայ.	28	104, 2	348,33	85,38	1,009
1763 Երկու.	1	84,57	356,18	72,34	0,498
1764 Փետր.	12	45,45	120, 5	52,54	0,555
1766 Փետր.	17	143,15	244,41	40,50	0,505
1766 Ապր.	26	251,13	74,11	8, 2	0,399
1769 Հոկտ.	7	144,11	175, 4	40,46	0,423
1770 Օգոս.	14	356,16	132, 0	1,35	0,674

Արց + կ զերտնաւունք (Ցույլաւ առաջաւ)		Գործունություն	
Տարի	Խ	Տարի	Խ
1770 Ապր. 22	208°23'	108°42'	31°26'
1771 Ապր. 19	104, 3	57,52	44,45
1773 Ապր.	5	75,44	421, 5
1774 Օգոս.	15	317,28	180,45
1779 Յունիդ.	4	87,40	24,57
1780 Ապր. 30	246,36	123,41	54,23
1780 Եղիսաբ.	28	246,52	142, 1
1781 Ց.	7	239,41	83, 1
1781 Եղիսաբ.	29	46, 3	77,23
1783 Եղիսաբ.	19	50,47	55,40
1784 Օռնիդ.	21	80,44	56,49
1785 Օռնիդ.	27	109,52	264,12
1785 Ապր.	8	297,30	70,14
1786 Օռնիդ.	8	158,38	64,34
1787 Մայո.	10	7,44	87,32
			195,23
			50,59
			0,394
			48,16
			106,52
			0,349
			4

Արց + կ զերտնաւունք (Ցույլաւ առաջաւ)		Գործունություն	
Տարի	Խ	Տարի	Խ
1788 Ապր. 10	99° 8'	156°57'	12°28'
1788 Եղիսաբ.	20	22,50	352,24
1790 Յունիդ.	16	58,25	172,50
1790 Ապր.	20	274,57	35,14
1792 Յունիդ.	15	34,43	191,55
1792 Քեմբ.	27	135,57	283,16
1793 Եղիսաբ.	4	228,42	42, 2
1793 Եղիսաբ.	20	71,54	60,21
1796 Ապր.	2	192,44	51,31
1797 Յունիդ.	9	49,35	17, 2
1798 Ապր.	4	105, 7	64,55
1798 Կեմբ.	31	34,27	329,16
1799 Ապր.	7	3,38	283,16
1799 Կեմբ.	25	120,20	99,23
1801 Օգոս.	8	182,42	51, 2
			326,49
			20,45
			42,29
			0,256
			4

Աշբի Խ. Օ՛			Գրության էջեր գրության էջեր		
Աշբի Խ. Օ՛			Գրության էջեր գրության էջեր		
$\sin \theta = \frac{\sqrt{2}}{2}$			$\sin \theta = \frac{\sqrt{2}}{2}$		
1826 Մարտ.	21	117°44'	39°57'	2.003	4.0089
1826 Մարտ.	29	35°48'	40°29'	0.488	0.1
1826 Հեղմ.	8	57°48'	46°6'	0.853	0.1
1826 Երես.	18	315°30'	235°6'	0.027	1
1827 Փետր.	4	33°30'	184°28'	0.506	1
1827 Յունի.	7	297°32'	318°40'	0.808	4
1827 Մայու.	11	250°57'	149°39'	0.438	0.9993
1830 Մարտ.	9	212°41'	206°22'	0.921	0.9994
1830 Կեդր.	27	310°59'	337°53'	0.126	1
1832 Մարտ.	25	227°55'	72°26'	0.184	1
1833 Մարտ.	10	224°21'	323°28'	0.464	1
1834 Մարտ.	9	276°34'	226°49'	0.515	1
1835 Մայ.	27	207°43'	58°20'	0.041	1
1840 Յունի.	4	192°12'	119°58'	0.618	1.0009
1840 Մայ.	12	80°18'	236°49'	0.221	0.9979

Աշբի Խ. Օ՛			Գրության էջեր գրության էջեր		
Աշբի Խ. Օ՛			Գրության էջեր գրության էջեր		
$\sin \theta = \frac{\sqrt{2}}{2}$			$\sin \theta = \frac{\sqrt{2}}{2}$		
1840 Մարտ.	9	324°42'	79°52'	0.748	4
1840 Խոյ.	13	22°39'	248°56'	1.481	0.9698
1842 Դեկտ.	15	327°48'	207°50'	0.504	1
1843 Փետր.	27	278°40'	1°45'	0.005	0.9999
1843 Մայ.	6	281°30'	157°45'	4.616	1.0002
1844 Հեղմ.	17	179°35'	31°38'	0.855	0.9996
1844 Վելպ.	13	296°1'	118°19'	0.252	1.0003
1845 Յունի.	8	91°20'	336°44'	0.905	1
1845 Մարտ.	20	192°29'	347°6'	1.255	1
1845 Ծնն.	5	262°6'	337°49'	0.402	0.9899
1846 Յունի.	22	89°6'	141°8'	4.481	0.9924
1846 Մայ.	5	90°27'	77°33'	0.664	0.9624
1846 Մայ.	27	82°39'	161°18'	1.375	1
1846 Յունի.	1	240°8'	260°29'	1.529	0.7213
1846 Յունի.	5	162°6'	261°53'	0.634	0.9899

Աբրիլ կ Պետքանունեակ: (Ցուցանակ առաջնորդ)		Գործունութեան պահանջման առաջնորդութեան	
Տարի եւ Օր		Տարի եւ Օր	
1846 Հունվ.	29	98°47'	49°39'
1847 Մրս.	30	276, 2	21,42
1847 Յուն.	4	141,37	173,57
1847 Օգոս.	9	21,20	76,42
1847 Օգոս.	9	246,44	338,16
1847 Սեպտ.	9	79,12	309,49
1847 Նոյ.	14	374,13	190,50
1848 Սեպտ.	8	310,35	211,32
1849 Յունվ.	19	63,45	215,13
1349 Սեպտ.	26	235,45	202,33
1849 Յուն.	8	266,51	90,31
1850 Յունվ.	23	273,25	92,53
1850 Հունվ.	19	89,45	205,59
1851 Օգոս.	26	310,59	223,41
1851 Սեպտ.	30	338,45	44,26

Աբրիլ կ Պետքանունեակ: (Ցուցանակ առաջնորդ)		Գործունութեան պահանջման առաջնորդութեան	
Տարի եւ Օր		Տարի եւ Օր	
1852 Ապր.	19	278°42'	317°29'
1852 Հունվ.	12	43,14	346,10
1853 Փետր.	24	153,44	69,34
1853 Մայ.	9	201,45	40,58
1853 Սեպտ.	1	210,57	140,31
1853 Հունվ.	16	302,15	220, 6
1854 Յուն.	3	56, 7	227, 3
1854 Մրս.	24	213,49	315,27
1854 Յուն.	29	272,58	347,49
1854 Հունվ.	27	94,23	324,28
1854 Դեկտ.	15	165, 9	238, 7
1855 Փետր.	5	226,38	189,44
1855 Մայ.	29	239,29	260,41
1855 Նոյն.	25	86, 1	51,34
1857 Մրս.	21	74,44	313,40

Աշտ + է զիրդկումակ (Ց-Հ-Հ-Հ Դ-Դ-Դ)								Գործություն է առ առ գործություն
Տաղի հո ՕՊ								
1857 Յեպա. 17	249°36'	23°44'	58°58'	0.367	0.9990	ζ	(7032 ասպրի)	Գիլբրերթին.
1857 Օդաս. 23	21°47'	200.49	32.46	0.747	0.9804	ζ	234,7	Դ. Հ. Բերերս
1857 Ալպա. 30	250, 8	14.58	56, 3	0.563	0.9969	ζ	(2464 ասպրի)	Գիլբրերթին.
1857 Մողես. 19	44.12	139.18	37.49	1.009	0.9970	ζ	(6143 ասպրի)	Տնասրին
1858 Յեպա. 5	223, 6	324.58	80, 3	0.544	1	ζ	"	Պրինցին
1858 Մեպա. 29	36.13	165.19	63, 2	0.578	0.9964	ζ	(2054 ասպրի)	Տնասրի
1858 Հոմիս. 12	4.43	159.45	21.47	1.427	1	ζ	"	Թրութի
1859 Մայս. 29	75.21	357.21	83.32	0.291	1	ζ	"	Թեկմբութի
1860 Փետր. 16	173.50	324, 4	79.40	1.499	1	0	"	Լիկս
1860 ՎՌ. 5	50.50	84.43	48.13	1.307	1	0	"	Խորմեր
1860 Յեպա. 16	461.31	104.44	28.14	0.292	0.9972	0	1089.6	Գասել
1860 Մեպա. 28	411.55	29.56	79.46	0.954	1	ζ	"	Թեկմբութի
1861 Յեպա. 3	243.22	278.58	85.26	0.921	0.9835	0	445.43	Գասթեր
1861 Յեպա. 11	249, 4	278.58	85.26	0.892	0.9853	0	419.546	Թեկումաթի

Աշտ + է զիրդկումակ (Ց-Հ-Հ-Հ Դ-Դ-Դ)								Գործություն է առ առ գործություն
Տաղի հո ՕՊ								
1861 Կլկա. 7	173.30'	145° 7'	41°57'	0.839	1	ζ	"	Գիլբրերթին.
1862 Յեպա. 22	229.20	326.33	7.54	0.981	1	ζ	"	Ըստիկի
1862 Օդաս. 22	290.43	137.27	66.26	0.963	0.9607	ζ	121,502	Թեկմբութի
1862 Կլկա. 28	125.12	355.46	42.29	0.803	1	ζ	"	Շեքիլին
1863 Փետր. 3	191.23	116.56	85.22	0.795	0.9999	0	(1383820 արի)	Պիլանցին
1863 Մեպա. 4	255.16	251.46	67.22	1.068	1	ζ	"	Խորմեր
1863 Ամպր. 20	305.47	250.41	85.29	0.629	1	0	"	Թեկմբութի
1863 Եղես. 9	94.43	97.29	78.5	0.706	1	0	"	Թեկմբութի
1863 Կլկա. 27	60.24	304.43	64.29	0.771	1	0	"	Պիլանցի
1863 Կլկա. 29	183.07	105, 1	83.43	1.313	4.0006	0	"	Սննարի
1781 Յեպա. 27	161, 5	174.59	45, 0	0.626	1	ζ	"	Թեկմբութի
1864 Օդաս. 15	246.17	95.15	1.52	0.909	0.9963	"	3933.5	Տնասրի
1864 Հոմիս. 11	264.43	31.44	70.18	0.931	0.9999	0	(2810300 արի)	Պիլանցի
1864 Մողես. 22	321.40	203.12	48.53	0.771	1	0	"	Պիլանցին
1864 Կլկա. 27	162.23	160.54	47, 7	1.415	4	0	"	Պիլանցին

Առաջին կազմի համար (Ցանկացած թվեր)	Տարբերակ	Կազմակերպություն	Վարչություն	Վարչություն	Վարչություն	Վարչություն	Վարչություն
Sarph. հր. ՑՊ							
1865 Յունիդ. 14	4°50'	253° 3'	87°32'	0.026	4		
1866 Յունիդ. 41	42,24	231,26	17,18	0.976	0.9054		
1866 Յունիդ. 20	31,23	205,16	12,14	1.945	1		
1867 Յունիդ. 19	75,52	78,36	18,13	1.572	0.8420		
1867 Փետր. 27	162,46	168,35	6, 7	1.124	1		
1867 Մայիս. 23	236, 9	101,10	6,25	1.563	0.5097	0.	5,694
1867 Եղիսաբ. 6	213,35	64,58	3,26	0.330	1		
1868 Յունիդ. 26	286,21	52,48	48,18	0.580	1		
1869 Հունիս. 9	139,43	311,30	68,20	1.231	1		
1869 Եղիսաբ. 20	40,37	292,57	6,56	1.103	1		
1870 Յունիդ. 11	303,32	141,45	58,42	1.009	1		
1870 Մայիս. 2	18, 0	12,56	80,39	1.817	1		
1870 Քեկան. 19	5,20	94,45	32,42	0.389	1		
1871 Յունիդ. 10	141,50	279,19	87,36	0.654	0.9978	0.	
1871 Յունիդ. 27	308,14	214,55	78, 1	4.076	1		

Առաջին կազմի համար (Ցանկացած թվեր)	Տարբերակ	Կազմակերպություն	Վարչություն	Վարչություն	Վարչություն	Վարչություն	Վարչություն
Sarph. հր. ՕՊ							
1871 Վելիու. 20	29°34'	147° 2'	81°36'	0.694	1		
1872 Վելիու. 15	93,54	33,41	31,13	0.035	4		
1873 Վելիու. 10	36,51	230,35	84, 1	0.794	0.9964		
1873 Հունիս. 1	50,28	176,43	58,31	0.385	1		
1873 Գենդար.	85,43	250,20	30, 1	0.734	4		
1874 Մայ. 9	300,36	31,31	58,47	0.044	1		
1874 Մայ. 12	245,53	274, 7	31,35	0.886	1		
1874 Յուն. 8	271,22	118,49	65,48	0.678	0.9745	0.	137,099
1874 Հուն. 18	6,50	216,13	34,29	1.710	1		
1874 Օդու. 26	344, 8	251,30	41,50	0.983	0.9986	0.	(19849 առարկի)
1874 Հունիս. 18	298,47	281,38	80,34	0.520	1		
1877 Յունիդ. 19	200, 4	187,15	27, 5	0.807	1		
1877 Մայիս. 17	253,30	816,36	58,54	0.950	1		
1877 Մայիս. 26	102,50	346, 4	77,10	1.009	1,9989	0.	(28224 առարկի)
1877 Յունիդ. 27	80,57	184,16	64,49	4.072	1		

Անցած կ Պերիոդների Տևակներ (Ցուցանիշներ)		Գործությունների Տևակները	
Saraph. Խ. Օթ			
1877 Սեպտ. 11	107°38'	250°59'	77°42'
1878 Օուլ. 20	280,20	102,8	78,4
1879 Վապիլ. 26	24,56	40,28	73,59
1879 Հոկտ. 4	201,42	86,54	76,58
1879 Օգոստ. 26	309,56	284,3	74,55
1880 Զունիդ. 27	77,40	355,54	36,58
1880 Զունիդ. 1	42,31	255,15	56,56
1880 Սեպտ. 6	8,4	45,12	38,6
1880 Նոյեմբ. 7	41,58	297,3	7,23
1689 Նոյեմբ. 9	263,0	249,39	60,41
1881 Մայո. 20	299,37	125,1	78,51
1881 Յունի. 16	265,13	270,58	63,26
1881 Օւգոստ. 22	219,14	97,7	39,43
1881 Սեպտ. 12	18,19	65,58	6,51
1881 Սեպտ. 13	260,16	269,24	66,44

(2954 ասուղի)

(1280 ասուղի)

(2,45)

(1,28)

(0,9964)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

(0,9999)

Գոնդիսա

Սվերդլովսկ

Բայկալ

Հարբին

Կայուն

Մրեզերի

Հարբակի

Միկր

Բէգին

ՈՒԻՐ

ԹՇեսինք

Մրեզերի

Տեղին

Պարմարտ

Պարմարտ

Պարմարտ

Պարմարտ

Պարմարտ

Պարմարտ

Պարմարտ

Պարմարտ

Պարմարտ

Անցած կ Պերիոդների Տևակներ (Ցուցանիշներ)		Գործությունների Տևակներ	
1882 Յունին. 10	53°56'	204°56'	73°48'
1882 Սեպտ. 17	55,37	246,1	44,59
1882 Նոյեմբ. 12	143,25	249,7	96,9

Թիւ	Անուն + գիտական դաշտական				
1.	Էնթոպիզմ	...	158°30'	324°34'	12°53'
2.	Փուլիպու	...	306, 7	121, 2	12, 45
3.	Փուլիպու-Վիլիպ	...	43, 4	296, 51	5, 23
4.	Պլուտոնիս.	...	116, 15	101, 49	29, 23
5.	Վլիլիզ.	...	276, 43	111, 31	11, 16
6.	Փուլիպու	...	238, 41	78, 45	9, 46
7.	Պլուտոն (1)	...	109, 5	245, 49	12, 33
8.	Պլուտոն (2)	...	108, 58	245, 58	12, 33
9.	Ֆլէյ	...	319, 11	146, 7	15, 44
10.	Փլիթլի.	...	50, 48	209, 35	11, 19
11.	Բնննո-Պլուտ	...	116, 4	269, 17	54, 17
12.	Հաղելի.	...	93, 20	254, 6	74, 3
			55, 40	304, 31	17, 44

— ՀՅՈՒՅՆ ՀՅՈՒՅՆ —

ՎՐԻ ՊԱԿՔ

ԵՐԵՎԱՆ

ՍԵՐԻ

Օ-ՀՒ

34	10	Խմբառ կ'ստանայ
35	14	ակրինդիանին
36	31	պարունական երեւայի թներու
52	23	անոր պարզ աշօք
52	31	գիտառոր մը որ
		Դլոնի գ.

70

ՅԱՆԿԱ ՆԻՒԹՈՒՑ

ԵՐԵՇ

Ե

Յառաջաբան

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ



Նախագիտելիք 10

ԳԼՈՒԽ Ա.

Հիներէն մինչև մեր օրերը զիսաւորաց վրայ եղած
զանազան կարծիք 11

ԳԼՈՒԽ Բ.

Օրէնք կեպղերեան : — Ոլորտ զիսաւորաց 20

ԳԼՈՒԽ Գ.

ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ ԳԼՈՒԽԱՐ ԳԻՍԱԿՈՐԱՅ

ՅՈՒՌՈՒՄ 4.

Երջանաւոր զիսաւորք 20

ՅՈՒՌՈՒՄ 2.

Ուրիշ նշանաւոր զիսաւորներ 45



ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԳԼՈՒԽ Ա.

Սկզբնաւորութիւն գիսաւորաց 56

ԳԼՈՒԽ Բ.

Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ 1.

Բնաւորութիւն գիսաւորաց 59

Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ 2.

Գիսաւորաց պոչերուն բնաւորութիւնը 65

ԳԼՈՒԽ Գ.

Արդեօ՞ք գիսաւոր մը Արեգական կամ Երկրիս վրայ
կրնա՞յ լինալ 70

ՅԱՒԵԼՈՒԱԾ

Քննիկանոր ցանկ գիսաւորաց

Ա. — Գիսաւորք , որոնք մի անգամ միայն երևցած են 77

Բ. — Շրջանաւոր գիսաւորք , որոնց վերադարձը զըն-

նուած է 98

Ազնիւ Մասիս ,

Պ. Քամիլ Ցլամարյոն , անուանի աստեղագետ ժամանակիս եւ հեղինակ «Ժողովրդական Աստեղագիտութիւն» անուն հոյակապ գործոյն , իւր ամսօրեալ աստեղագիտական հանդիսին մէջ որ յամէ հետև կու զայ ի լոյս , այս անգամ «Աստեղք» վերնագրով մի գեղեցիկ յօդուած հրատարակած է Յունիար ամսարուովն , մի վսեմ յօդուած մանաւանդ , զոր արժան է ընթեռնուալ ամեն ուսումնասէր անձանց եւ՝ մասնաւորապէս՝ որոց զâւտ կը լինին գիտուրեանց վսեմագունին , Աստեղագիտութեան :

Հրապուրիչ հաճախմանը սոյն գիտական յօդուածոյն , զորոյ բարգմանութիւնն կատարած է խնամով կրբարանիս Բարձրագոյն կարգի աշակերտաց մին , Պ. Յարութիւն Կ. Խնձիմեան , մեր յանձնարարութեամբն , վստան եմք թէ համելի պիտի քուին Զեր ուսումնասէր ընթերցողաց , որք արդեն նմանօրինակ ընտիր գրուածներ կ'ընթեռնուն մերը լիջս Զեր պատուական Մասեաց :

Խնձրելով ուրեմն , Տէր , գիրատարակութիւն սորին՝

Մնամք խորին յարգանօր

Յ. ԳՈՒՐԳԻԵՆ

15/27 մարտ 1883.

Հայկական կրթարան , յօրթարէօյ

ԱՍՏԵՂԻ

ՀՅԱՅԻ

ԱՐԵԳԱԿԱՆԻՑ ԱՆՀՈՒՆՈՒԹԵՄՆ

ԵՒ

ՄՇՏՆՁԵՆԱԼՈՐ ՇԱՐԺՈՒՄՆ

Ի ՏԻԵԶԵՐԱ

Հասարակ գիշերոյ լուին ժամուն , երբ կը ննջէ Երկիր և կը նուազին աշխարհի աղմուկք , երբ համայն բնութիւն , համր և ամիսոփեալ , կը թուի վկայ առնուլ իւր ընթացից մէջ , իբր թէ գերադոյն հմայութեան մի հրապուրանաց ներքեւ լինէր , աստեղազարդ երկինք յայնժամ կը շրջապատէ զմեզ իւր չքեղութեամբն և կը խօսի մեր հոգւոյն աստուածային բարբառով մի : Աստ կը բարձրանայ միջոցին մէջ նշողազարդ աստեղատունն ջայկայ , հակայ հետամուտ Երկնից պետութեան . անդ շլացուցիչն Ալրիսս կ'արձակէ իւր արեգակնախայլ ճառագայթներն , որ կը շողան ընդ թափանցիկ մթնոլորտն . աւելի վեր կը պլողան դողդողուն Բոյլք , կծկեալ իւրեանց կապուտակ բունոյն մէջ : Յարդգողն կը տարածուի երկնային գետոյ մի նման , որ կը սահի կ'անցնի աստեղաց բանակին մէջն , և անդ դէսլ ի հիւսիս մահահանգոյն կը ձգի Հիւսիսային կառքն , որում կը հետեւի Անդէորդ , որ մեզմով կ'առաջորդէ երկրադընդիսան : Այս աստեղաց վերայ մեր հարք

Աստեղազարդ երկինք :



մեզ նման հիացան և հանգոյն մեղ նոքա ևս մոտածեցին և երազեցին այս խոր հիացման ծոցցն մէջ։ Կեդրոնական Ասիոյ մեր թափառական նախահարք, Բաբելոնի Քաղղէացիք 50 դար յառաջ, Բուրդերու Եղիպտացիք չորս հազար տարի յառաջ, Ոսկեգեղան Արգոնաւորդք, Երրայեցիք զոր Յոր Երգեց, Յոյնք զոր Երգեց Հոմերոս, Հռովմայեցիք զոր Երգեց Արդիքի, Երկրիս այս բոլոր աշկունք, այնքան Երկար ժամանակէ ի վեր շիջեալ և փակեալ, յառած են սերընդէ ի սերունդ Երկնից այդ միշտ բաց, հանապազ կենդանի, յաւիտեան ապրող աչաց վերայ։ Երկրային սերունդք, ազգք և իւրեանց շքեղութիւնք, գահոյք և սեղանք, ամենայն ինչ աներեւոյթ եղած են վաղանցիկ դարուց վոշւոյն մէջ։ այլ այդ ճաճանչւոր Սիրիոսն միշտ անդ է, այդ հոյլք միշտ կը հսկեն, և հանապազ դոյն այդ աստեղք յինքեանս կը ճգեն մահկանացուաց խոկումներն։ Նոքա կը գգուեն զմեղ իւրեանց ճառագայթիւքն, իւրեանց պայծառութեամին զմեղ շուրջ կը պատեն, մեղ հետ կը խօսակցին դաշնիւ, կը չօշափին խորհրդաւոր իմն եղանակաւ մեր հարցաքննող աշերն, ընդ այնս կը թափանցեն մի քաղցր ծորան նիւթով և մուերիմ յարաբերութեան մէջ կը մոնեն մեր դավոնագոյն խորհրդոց հետ, մեր յուզմանց բաժանորդ կը լինին, կը թուին պատասխանել մեր բազմանաց, հասկնալ մեր ցաւերն, քաջալերել մեր յայսերն։ Վասն զի սոքա միայնութեան ժամերու մտերիմ բարեկամք են, և կը կարծեմք զգալ ի նոսա գալոնապահ խորհրդականներ, որոց ծոցցն մէջ կ'ապաստանի մեր խորհրդոց թռչուն պարն։ Այս, նոքա կը թուին զմեղ ճանաչել, մեր դրացիներն կը կարծուին լինել. մեք կ'երեւակայեմք կարել, եթէ ոչ հպել նոցա, գէթ զայնս հայեացքով ըմբռնել և թռչել մինչ ի նո-

սս։ Ա. Ն, որչափ հեռի է բաժակն ի շրթանց, երեւոյթն յլրականութենէ։ Քանի անհուն է գիշերն, քանի անշափելի են Երկինք։ Որպիսի անդունդք, ինչպիսի անհունութիւն։ Այս աստեղաց իւրաքանչչւրն զմեղ լուսաւորողին նման մի արեգակն է։ Այս արեգականց իւրաքանչիւրն հազարաւոր, հարիւր հազարաւոր, միլիոնաւոր անդամ աւելի մեծ է քան վմեր երկրագունան իւր ամբողջութեամբ։ Զմեզ ի նոցանէ անջատող հեռաւորութիւնն է որ զայնս կը վերածէ մեր տեսութեան առջեւ փոքր փայլուն կէտերու երեւութիւն։ Եթէ կարէինք մերձենալ ի նոցանէ միոյն, մեր խեղճ մարմիններն պիտի ածխանային, շոգիանային հասնելէ յառաջ այն շրացուցիչ քուրային։ Եթէ մեզ մերձաւորագոյն աստղն (Զիացըլու աֆան) կրելու լինէր մի ահաւոր պայթիւն, որ կարենար կարել անցնիլ այն միջոցն որ զմեզ կ'անջատէ յիւրմէ, այդպիսի մի պայթման թնդիւնն երեք միլիոն տարիներէ նուազ ժամանակ չպիտի անցունէր առ մեզ հասնելց համար՝ օդոյ մէջ ձայնի ընթացման օրինաւոր արագութեամբ (340 մէդր մաներկրորդ յամու մէջ)։ Այս, այս սիրուն խորհրդականաց մերձաւորագոյնն կը գտնուի այնչափ հեռի ի մէնջ, մինչ ձայնի ալիք երեք միլիոն տարի պիտի ընթանան անցանելց համար այն անդունդքն։ Թնդանօթի ուումբ մի որ Սիրիոսէն, Օզիրիսի և Բոդաց աստղէն, եկած լինէր ձայնին օդոյ մէջ ունեցած միջին արագութեամբ և որ այսօր հասնէր առ մեզ, հարկ էր որ մեկնած լինէր անտի իբր 15 միլիոն տարի յառաջ։ Բեւեռապին աստղէն գալց համար՝ 38 միլիոն տարիէն պակաս ժամանակ հարկ չպիտի լինէր նմա

Ո՛ սքանչելի, զիւթիչ աստուածաբարութիւն Գիտութեան։ Ի՞նչ է Մովսիսի, Պիթագորի, Հոմերի և Ա. իրգիւրաց տիեզերքն արդի աստեղագիտու-

թեան շրջապատկերաց (Քանօքածա) առջեւ։ Հեզիոդ կը կարծէր Երկրիս մեծութեան անհուն գաղափար մի ընծայել՝ ըսելով որ մի սալ ինն տիւ և ինն գիշեր պիտի անցունէր Երկնից յԵրկիր անկանելոյ համար, և նոյնչափ ժամանակ՝ հատանելոյ համար այն միջոցն որ զԵրկիրս կը բաժնէ գժոխաց խորէն։ Հաշիւն կը ցուցնէ որ այս ինն անգամ՝ քսան և չորս ժամու անկան տեւողութիւնն պիտի համապատասխանէր 581,870 հազարամէդրի միայն։ Որովհետեւ Լուսին 384,400 հազարամէդրի միջին հեռաւորութիւն ունի ի մէջ, ապա յայսնի է որ Հեզիոդի տիեզերքն մեծութեամբ չպիտի հատասարէր մինչեւ իսկ լուսնական որրոտի կրկին արամագծին։ Եերասի մի պատեան է այս, խցիկ մ'է ուր արդի միտքն պիտի խեզգուէր, փոքրը աշխարհ մ'է, որ այսօր կը նմանի մի տղայական խաղալի աստեղագիտին ձեռաց մէջ։

Ցիշմք որ Արեգակն կը բազմի այն ընտանեաց կեդրոնն որոց հայրն է ինքն, թէ այդ ընտանիքն ութ գլխաւոր մոլորակներէ կը բաղկանայ, թէ այս մոլորակը կը շրջին նորա չուրջն հետեւեալ հեռաւորութեամբ։ —Փայլածու 45 միլիոն փարսախ։ —Արտօսեակ, 26 միլիոն։ —Երկիր, 37 միլիոն։ —Հրաս, 56։ —Լուսնթագ, 192։ —Երեւակ, 355։ —Արտանս, 740։ —և Նեպտոն, 1 երկիլիոն 110միլիոն փարսախ։ Այսպէս միայն մեր մոլորակային գրութիւնն երկու երկիլիոն փարսախ տրամագծէ աւելի ունի։ Արդ այս լայնածաւալ գրութիւնն երկնային ովկէանին մէջ կղզի մ'է միայն, կղզի մի շրջապատեալ ամենուստեք մի ընդարձակածաւալ անապատ։ Այս կղզւոյն և մերձաւորագոյն աստղային գրութեան մէջ եղած հեռաւորութիւնն, եթէ կարելի է ըսել, անչափ է։ Աստի մինչեւ մերձաւորագոյն արեգակն կարեմք շարել իրարու կից երեք հաղոր եօթն հար-

իւր գրութիւններ մերումն նման, երեք հակար եօթն հարիւր գրութիւններ՝ իւրաքանչիւրն երկու երկիլիոն երկու հարիւր միլիոն փարսախ տարածութեամք։ Եւ չերեւակայեմք որ այլ ամէն աստեղք ալ ոյն այս հեռաւորութիւնն ունենան և ցրուած լինին, պասպէս խօսելով, համակեդրոն գնդի մի շրջապատին վերաց, որ գծուած լինի մեր չուրջն մի և նոյն ճառագայթիւ։ Ոչ երբեք։ Այն աստղն, Զիացըլու ալֆան, որ աստի ութ եռիլիոն փարսախ հեռի կը բազմի, մեզ համար գրացի մ'է։ Ուրիշ և ոչ մի աստղ այսչափ մերձաւոր է։ Մի այլ աստղ չգիտեմք միջոցին մէջ, և ոչ մի ուղղութեան վերաց, որ այսչափ մօտաւոր լինի։ Յետ այնորիկ մերձաւորագոյնն է կարսափի ՅԱրդ աստղն։ Նա կը փայլի բազորովին հակառակ ուղղութեան վերաց, քանի որ առաջինն կը պատկանի հարաւոյ երկնային կիսագնդին, մինչ երկրորդն կը վերաբերի հիւսիսային կիսագնդին, և խոր հեռաւորութիւնն է տասն և հինգ եռիլիոն փարսախ։

Այսպէս մեր արեգական մերձաւորագոյն արեգակունք կը փալվիան՝ մին ութ հազար երկիլիոն և միւսն տասն և հինգ հազար երկիլիոն փարսախ հեռաւորութեամք՝ տարբեր ուղղութեանց վերաց, և այս անրու անապատին մէջ չկայ ոչ արեգակն մի, ոչ աստղ մի, ոչ աշխարհ մի ծանօթ։ Թերեւս յաւիտենական տիեզերաց պատմագիրն, երբ ճանապարհորդէ այսն խոր գիշերուան մէջ, ընդհարկանի յանցանելն ժանդահար արեգական մի աւերակաց, մի քանի փաղամեռիկ մոլորակաց վերջնական ածիւնից։ Թերեւս թափառաշրջիկ գիսաւորք կրեն իւրեանց պատմանց մէջ շատ մի անցեալ շքեղութեանց լուսապատկերներ։ քանզի ի սկզբանէ էից բազում արեգակունք շիջած են և բազում աշխարհաց վախճա-

նըն հնչած է Երկնից աղմկարար զանգակաց տիտոր հնչմամբ :

Այլ մեր հեռադէտք և ոչ մի փարոս կը գտնեն այս անեզր Ովկէանին մէջ . և աստի մինչեւ Զիացլու աստղն , աստի մինչ ցԱրեգակն Կարապին և մեր տմէն կողմն , մինչեւ այն անհուն խորութեանց մէջ , մի միայն խուարամած անջրակետ մի կը ճանչեմք թափուր , անապատ և լրին :

Այս , սորա են երկու երկնային քաղաքք մերձաւորագոյնք մերումն : Երագալաց կառափումք մի որ ընթանայ անդադար վայրկենի մէջ և հազարամէդքը արագութեամբ , 60 հազարամէդք ժամու մէջ , հազար չորս հարիւր քառասուն հազարամէդք կամ երեք հարիւր վաթսուն փարսախ յաւուր , վաթսուն միլիոն տարի պիտի ընթանայ համանելոյ համար այս արեգականց առաջնոյն , և հարիւր տասն և չորս միլիոն տարի՝ համանելոյ համար Երկրորդին : Այլ ամէն աստեղք զրոց աղալան կը տեսնեմք խոր գիշերոց մէջ՝ այս երկու Շրացի աստղերէն աւելի հեռի են :

Եռիփոններ , այն է հազարաւոր Երկիլիքոն փարսախներ միութիւն համարելով կը չափուին Երկնային հեռաւորութիւներ՝ փարսախը չորս հազարամէդք հաշուելով : Զիացլու ալֆան և Կարսափ ՅԱրդ աստղ՝ մին 8 եռիլիոն և միւսն 45 եռիլիոն հեռի կը զըսնուին , ըսինք : Այս հեռաւորութիւնք ձիգ են . քանզի նոյն աստեղց հորիզոնական հականիեանց համար գտնուած արժէքներն գոհացուցիչ և իրարու համածացն են : Սակայն աստեղք որչափ աւելի հեռի եղած լինին ի մէնջ ի խորս անհունութեան , նոյնչափ աւելի իրեանց հորիզոնական հականիեանց համար կը լինի , և չափերն՝ աւելի փոքր , աւելի դժուարագիւտ , աւելի անորոշ : Կը հաշուեն թէ Քաստոր 35 եռիլիոն փարսախ հեռի է , Սիրիոս 39 , Վէկոս 42 , Արեգու-

րոս 60 , Բեւեսային աստղն 400 , Այծն 470 . բայց այլ աստեղք չատ աւելի հեռի են և մէնջ : ՈՒգեղի , Պրոկիոնի , Բաէլթէվափ , Աղմաւպարանի , Անդարիսի , Ֆոմալհաւդի և նուազ փայլուն չատ մայլոց վերայ փորձուած չափերն և ոչ մի արդեանց յանգեցան . մեր զնութեան հնարից առջեւ նոցա հեռաւորութիւնն անհնարին կը նկատուի : Ամենամեծ փոփոխութիւն կը տիրէ աստեղաց ներքին բնութեան , իւրեանց լրւական և ջերմացուցիչ արժէից , իւրեանց ընդարձակութեան , փայլին , գործունէութեան եղանակին մէջ : Ումանք չատ աւելի ծաւալ ունին քան բուն մեր Արեգակն . այլք աւելի փոքր են : Պայծառն Սիրիոս կը թուի լինել , լսու իւր լրւայն լրւաչափական արդեանց , 1700 էն մինչեւ 2000 անգամ աւելի մեծածաւալ քան զմեր Արեգակն : Այն ինչ փոքր աստղն , հազիւ իմն տեսանելի մերկ աչօք , զոր օրինակ Օձակալ աստեղատան 70 րդ աստղն , Երեք անդամ աւելի ծանր է քան մեր արեգակնային դրութիւնն՝ Արեգակն ալ միատեղ հաշուելով : Ուրեմն կը պարտիմք հնթագրել որ այս հեռաւոր աստեղք տարբեր տարբեր , տարբեր ոյժ և տարբեր փայլ . լրւական , ջերմական , ելեքորական , մագնիսական ձառագայթումներ ունին յանհունս տարբեր ի միմեանց . և մանաւանդ պէտք է հաւատալ որ նոքա ափուուած են ամէն ուղղութեանց վերայ , ամէն կողմ , յիրերաց անբաւ հեռաւորութեամբ : Քերերէն , նեւառնէն և Վարլամէն ի վեր , խոհուն աստեղագէտք կընդունին որ բազումք ի նոցանէ մեր կեդրոնին (Արեգական) պէս կեդրոններ են . մոլորակային դրութեանց , որք արգասաւորեալ են նոցա ձառագայթիւք : Արժէն ծանօթ են մեզ դրութիւնք , որպէս , զորօրինակ , Սիրիոսի դրութիւնն , յորս կը տեսնուին մի կամ աւելի արբանեակք որ կը գտանան

արեգական մի շուրջն՝ ըստ այն օրինաց որով կը կատարուին Երկրի և մոլորակաց շարժմունք մեր Արեգական շուրջն։ Ո՛վ կարէ երեւակայել թէ ի՞նչ անհեղեղ ձեւերով էակը կը յաջորդեն զիրեարս այն հեռաւոր աշխարհաց մէջ, որք կը լուսաւորին մեր ներքնալուսնեայ մարդկութեան վարիչ Արեգակէն տարբեր արեգակամբք։ Ո՞ր Արփոստ, ո՞ր Կէօթէ, ո՞ր Սվէնտէմպօրկ, ո՞ր Տանթէ պիտի համարձակէր երեւակայել անդերկրային տեսարաններն, գաղափարներն, գգացումներն, կիրքն, հաճոյքն կամ վիշտերն, փարթամութիւններն կամ թշուառութիւններն, տենջանքն կամ յուսահատութիւններն այն էակաց որ կը պարտին անդ, որպէս աստ, ապրիլ, խորհիլ, որոնել, սիրել կամ ատել, հայհոյել կամ օրհնել։

Մեր տեսողութիւնն այնպէս մի կազմուած է որ մեր փոքր Երկրէն, որ բոլորվին ընկլմեալ է Արեգական ճառագայթից մէջ, նոյն իսկ յոյժ մթին գիշերաւ, պարզ աչօք վեց հազար աստղէն աւելի չեմք կարող տեսնել։ Նթէ մեր աչաց սառնակերպն (ռէնի) յաւելցը իւր գգայութիւնն Լորտ Ռոսի հեռադիտին հսկայ աչաց համեմատութեամբ, քառասուն միլիոն աստղ պիտի տեսնէինք, որչափ կը տեսնեն թերեւս Նեպտոնի բնակիչք։ Բայց մինչ մեր տեսութիւնն կ'ընդարձակի տեսական ամենափոքք գործեաւ մի, զոր օրինակ՝ թատերական երկփող դիտակաւ, յայնժամ, բաց ի պարզ աչօք տեսանելի առաջին վեց կարգի աստղերէն, կ'որոշեմք նաեւ եօթներորդ կարգիններն ալ, որք երեքտասան հազարի կը հասնին թուով։ Երկրային հասարակ դիտակ մի կը ցուցնէ ութերորդ կարգի աստղերն, որ քառասուն հազարի կը հասնին։ Այսպէս կ'ամի աստեղաց թիւն՝ ցորչափ բնական տեսութեան շրջանակէն անդին թա-

կանցեմք։ Մի փոքր աստեղագիտական դիտակաւ կը տեսնեմք իններորդ կարգի աստղերն, որոց թիւն աւելի է քան գչարիւր հազար։ Եւ այսպէս շարունակի Դիտակ մի կամ միջին զօրութեամբ հեռագէտ մի կը ցուցնէ տասներորդ կարգի աստղերն, որ թուով գրեթէ չորս հարիւր հազարի չափ են։ Աստ արդէն տեսարանն սքանչելի է, շացուցիչ է։ Յառաջատուութիւնն կը շարունակուի։ Մետասաներորդ կարգի աստղերն կը հաշուին մի միլիոն։ Երկուտասաներորդ կարգի աստղերն՝ երեք միլիոն։ Ըստ այն աստեղագիտական ճշգրիտ չափուց որ միջոցն զննելոյ համար սահմանեալ են, երեքտասաներորդ կարգի մեծութիւն ունեցող աստեղաց թիւն առ նուազն տասն միլիոնի կ'ելնէ, և չորեքտասաներորդ կարգի աստեղաց թիւն՝ մինչեւ երեսուն միլիոնի։ Նթէ միմեանց վերայ յաւելումք բոլոր այս թիւերն, կը գտնեմք որ մինչեւ չորեքտասաներորդ կարգի աստեղաց ամբողջ գումարն կը բարձրանայ ՔԱՌԱՍՊԻՆ ԵԽ ՀԻՆԳ ՄԻԼԻՈՆ դժուարիմանալի թուոյն։ Սակայն միայն սոքաշեն բոլոր աստեղք։ Արդէն բուն զօրաւոր հեռագէտք որ վերջի տարիներս շինուեցան՝ թափանցեցին անհունութեան խորերն, բաւական հեռի, ի վեր հանելոյ համար հնգետասաներորդ կարգի աստղերն, և աստղային թուահամարն կը հասնի այսօր ՀԱՐԻՒԻ ՄԻԼԻՈՆԻ։ (Յարդգոլն միայն կը բովանդակէ ութեւտասն միլիոն աստղ . . .)։ Այնուհետեւ թիւք այնշափ ահաւոր կերպիւ կը բարձրանան որ կը ճնշեն զմեզ իւրեանց ծանրութեամբ, առանց մեզ բան մ'ուսուցանելոյ։

Հարիւր միլիոն աստղ . . .։ Պարզ աչօք մեզ տեսանելի աստեղաց իւրաքանչիւրին եօթն եւ տասն հազար հատ կը հաշուի ուրեմն։ Անտի և անդր այլ եւս չկարեմք որոշել ոչ համաստեղութիւն ոչ բաժա-

նումն : Նուրբի փոշի կը փայի անդ , ուր աչքն լոկ իւր կարողութեամբ , խորին խաւար մ'եւեթ պիտի զօրէր տեսնել , յորում չողային երկու կամ երեք աստեղք : Յորչափ տեսարանութեան զարմանաւլի գիւտերն յաւելուն մեր տեսողական զօրութիւնն , երկնից ամէն կողմերն պիտի ծածկուին այս նուրբ ոսկեղջն աւազով , և պիտի դայ օր յորում հայեացն զարմացած աւառոնելով դէպ յայն անձանօթ խորութիւններն և յաւիտեան միմեանց յաջորդող աստեղաց բարդերէն կասեալ՝ իւր աւչեւ ոչ այլ ինչ պիտի դանէ բայց միայն լուսեղջն նրբին անկուած միր (1) : Այլ այս դարձեալ մեր տեսանելի հորիզոնն է միայն : Անդ ուր կը դադրի հեռադիտական զօրութիւնն , անդ ուր մեր վերջին զննութեանց թուիչն զկայ կ'առնուր , բնութիւնն , անհոնն և տիեզերական , իւր գործն կը շարունակէ . հեռադէտան դեզ կը տանի անհունութեան ծոյն և առ կը թուղթաշեն :

Անեղու է միջոցն : Խ' նչ որ ալ լինի այն սահմանն զոր ընծայեմք նմա խորհրդով , մեր երկւակայութիւնն անդէն կը թուչի մինչեւ ցայն վայր և անդր քան զայն հայելով՝ դարձեալ միջոց կը դանէ : Եւ թէսէտ չկարեմք ըմբանել զանհունն , սակայն իւրաքանչիւրն ի մէնջ կը գդայ թէ գիւրագոյն է միջոցն անհուն խմանալ քան հունաւոր , և թէ անհնար է որ միջոցն չգտնուի ամենութեւ :

Փորձեմք չափել այս խորութիւններն : Թուչիմք դէպ ի նոսա , հեռանամք երկրս լուսոյ արագութեամբ (75000 փարսախ երկվայրինի մէջ) , սրանամք ուղղընթաց դէպ ի մի կէտն երկնից : Պիտի

(1) Երկնից մի կիտին վրայ , յորում մերկ աչօր հազիւ հրնգիտասան աստեղը կը տեսնուէլն , զօրաւոր հեռադիտի միջոցաւ հազարաւոր աստեղը յերեւան ելան դիտողին աչաց :

թուչիմք երեք տարի և վեց ամիս հասնելէ յառաջ մեզ ամենամօտ արեգական : Զդագարիմք : Նարունակեմք սոյն ճանապարհորդութիւնն տասն տարի , քսան տարի , հարիւր տարի , հազար տարի , նոյն վայրկենական 75000 փարսախ արագութեամբ : Այս , հազար տարի ողջոյն , անդուլ անդադար ընթանամք , քննեմք մեր ճանապարհին վերայ ամէն կարգի մեծութեամբ նոր արեգակներ , բազմաբեզուն և զօրաւոր քուրայներ . աստղեր որոց լցոն կը չողջոպի , կը փալւիլայ . մողրակաց անհաջուելի ընտանիքներ , այլակերպ և բազմապատիկ . անգիտելի արարածովք բընակաւորեալ հեռաւոր երկիրներ , ամենաձեւ և ամենազգի . բազմագոյն փոփոխմանց ենթակայ արբանեակներ , և ամէն կերպ երկնային անակնկալ տեսարաններ . դիտեմք սոյն աստղային ազգերն , ողջունեմք նոցա աշխատութիւններն , նոցա գործերն , նոցա պատմութիւնն . գուշակեմք նոցա զգացումներն , նոցա բարքն , նոցա գաղտափարներն . բայց ըլեկնամք : Ահաւասկի ուրիշ հազար տարիներու ճանապարհ մի կը ներկայանաց մեզ , ընդ որ շարունակեմք մեր ուղեւորութիւնն դէպ ուղիղ . երթամք , ժամանեմք այն արեգականց , այն հեռաւոր տիեզերաց մօտ , հասնիմք այն փոշեսեսակ միգամածներուն , այն ծուէնաւոր Յարդգովին մօտ , այն ահապին ըստեղծագործութեանց որ հանապաղ միմեանց կը յաջորդեն յաւէրժ մեծաբաց անհունութեան մէջ . ըստ զարմանամք , եթէ մերձաւոր արեգակունք կամ հեռաւոր աստեղք լան մեր առջեւ հրեղջն արտասուօք զօր կը հեղուն յաւիտենական անդնդոց մէջ . վկայ լինիմք երկրագնդոց խորտակման , հինօրեայ երկիրներու կործանման , նորոց ծննդեան . հետեւիմք գըրութեանց անկման դէպ յայն աստեղատունս որ զայնակը կոչէն . այլ չկատիմք :

Դարձեալ հազար տարի , տասն հազար տարի , հարիւր հազար տարի , միօրինակ սրանամք , առանց դադարի , առանց ցնորից , միշտ հանդէպ երեսաց , միշտ մի և նոյն արագութեամբ , 75000 փարսախ երկվայրկենի մէջ : Դիցուք թէ այսպէս միլիոն տարի յառաջանամք . . . : Կը հասնիմք արդեօք տեսանելի տիեզերաց սահմաններուն : — Ահա սեւ անհունութիւններ , ընդ որս պարտ է անցանել . . . : Այլ անդ , ի խորս երկնից , նոր աստեղք կը լուսափայլին : Սրանամք դէպ ի նոսա : Նոր միլիոն ամաց , նոր յայտնութիւնք , ասսեղազարդ նորանոր շքեղութիւնք , նոր տիեզերք , նոր աշխարհք , նոր երկիրք , նոր մարդկութիւնք . . . : Եւ զի՞նչ . չի՞ք սպառուած , չի՞ք հորիզոն մի փակեալ , չկայ կամար մի , չկայ երկիր մի որ զմեզ կասեցնէ : Մի՞շտ միջոց , մի՞շտ պարապութիւն : Ո՞ւր եմք ուրեմն : Ի՞նչ ճանապարհ ընթացանք : Ո՞հ , կորովամիտ ոք թո՞ղ իմանայ այս անվախճան ճանապարհորդութեան վերջնական արդիւնքն : Հասած եմք . . . ո՞ւր . . . : — Ի Գլուխի Անձնինութիւնն : Յիրաւի և ոչ իսկ ՔԱՅԼ Մի յառաջացած եմք : Ո՞ւ և է սահմանի մի չեմք մերձեցած , որպէս թէ անդ եմք ուր էինք յառաջ . մեր գտնուած վայրէն կարող եմք դարձեալ շարունակել մեր ընթացքն , և մեր ճանապարհորդութեան վերայ նոյնչափ տեւողութեամբ մի այլ ճանապարհորդութիւն յաւելու ընդ մի և նոյն շաւիդն կարեմք դարձել բարդել դարուց վերայ , նոյն արագութեամբ շարունակել ճանապարհորդութիւնն անկայան և անդադար . կարեմք զմեզ ուղղել միջոցին մի ո՛ և է կողմի , յաջ , ի ձախ , յառաջ , յետս , ի վեր , ի խոնահ , ընդ բնաւ , և երբ , յետ այս դարաւոր ցնորեցուցիչ ընթացից , զկայ առնումք շացեալ կամ յուսահատ՝ յաւիտեան բաց , իսպառ նո-

րոդելի անհունութեան առջեւ , պիտի տեսնեմք դարձեալ թէ մեր բազմադարեան թուիչն չափել տըւած չէ մեզ միջոցին մի ամենափոքր մասն իսկ , եւ թէ մեք մեր չուոյ կիտէն չատ չեմք յառաջացած : Տիեզերաց ամենուրեք է կեդրոնն , շրջագիծն ոչ ուրեք . . . : Այս անհունութեան մէջ մեզ տեսանելի տիեզերքը կազմող արեգականց և աշխարհաց համախմբութիւնն՝ մեծ արջիսկեղագոսի մէջ կղզի մ'է միայն , և , տեւման յաւիտենականութեան մէջ , մեր այնչափ հապարտ մարդկութեան կեանքն , կրօնական թէ քաղաքական իւր բովանդակ պատմութեամբն հանդերձ , մեր մոլորակին բոլոր կեանքն վայրկենական երազ մ'է միայն . . . :

Բայց այս անհամար արեգակունք ի՞նչպէս կը կենան ի միջոցի , յիրերաց անբաւ հեռաւորութեամբ : Նոքա կը կենան տիեզերական ձգողութեան հաւասարակութեան օրինօք : Իւրաքանչիւր արեգակն յինքն կը ձգէ մի ուրիշ , և , մինչ յանեզը անհունութիւն , կը կրեն իւրեանց փոփոխակի աղդեցութիւնըն , և կը սահին յաւիտենական անբաւութեան մէջ իւրաքանչիւրին և համայնից ձգողութեամբ : Ամբաւ տիեզերաց մէջ չիք և ոչ մի հիւլէ որ անշարժ լինի : Աստեղք , որպէս կը թուին , չեն երբեք հաստատուն , այլ՝ ընդհակառակն՝ զարմանալի արագութեամբ ոգեւորեալ են : Ի նոյնից իւրաքանչիւրն շարժումն ունի երագաթուիչ : Այն ինչ աստղն , 265 տարուան մէջ , լուսնոյ տեսանելի տրամագծին մեծութեամբ (31') կը տեղափոխի երկնագնդին վերայ : Այս ինչ աստղն կը տեղափոխի նոյն շափով 300 տարուան մէջ , մի ուրիշն՝ 400 տարուան մէջ : Եւ այս զանազան շարժմունք ամենուրեք կը կատարուին : Մեր կենաց կարձատեւութիւնն է որ հաւատալ կուտայ մեզ երկնից անշարժութեան . այս նկատմամբ

մեք նոյն տպաւորութիւնն ունիմք ինչ որ ունի առարայնց փոքրիկ շերեփակոթն (¹) . զի այս միջատն որ կը ծնանի միջօրէին, երկու ժամ միայն ապրելը համար, չլարէ երեւակայել թէ Արեգակն ի մուսս պիտի խոնարհի . նորա համար օրն յաւիտենական է : Այլ եթէ մեր անձնավան կամ պատմական յիշողութիւնն տարածուէր բաւական երկար ժամանակի մի վերաց, երկնից երեւոյթն մեզ համար պիտի կորուսանէր այս անշարժութիւնն . մեք վիսյ պիտի լինէինք բոլոր ասաելատանց աստիճանաւոր քայլայման պիտի տեսնէինք Մեծ Արջոյ եօթն աստեղաց տակրտառ տակաւ յիրերաց հեռանալն՝ նախ և յառաջ միջոցին մէջ խաչ մի ձեւացնելով . (յիսուն հազար տարի յառաջ) . յետոյ կառք մի, և չորս կամ հինգ հարիւր դարու մէջ՝ բեկեալ գծի մ'երկայնութեան վերաց սիստին . պիտի տեսնէինք Հայկաց Երից Թագաւորաց իւրեանց ժամանակաւոր ընկերակցութենէն յաւիտենապէս բաժանին : Պրոկիոնի դէպի նոսա մերձեցումն, և Հսկայի ձախ ուսայն անհետանալն Յլու առջեւ որ կը յառաջանայ . պիտի տեսնէինք Հարաւային Խաչի չորս բաղկաց թափին : Այսչափ ի հեռուստ տեսանելի այս շարժմանք մեզ կ'երեւին թէ յամրաբար կը լինին : Այլ յիրաւի որպիսի՝ ահաւոր ուումբեր են այն ամէն արեգակունք որ արձակուած են միջոցին մէջ : Մեր թնդանօթի ուումբերն կրայներ են այս ահաւոր արագութեանց առջեւ : Բուն մեր Արեգակն կը տանի զմել ամենեւեան, զԵրկիր, զլուսին, զլոյրակու, դէպ յաստեղատունն Վահագնայ : Զիսցլու ալֆա տրեգակն ընդհակառակն կը թուչի դէպ ի Մեծ Շուն : Արքոս կը հեռանայ ի մէջ չեղաբար 700 հազար փարասի յաւուր, 268 միլիոն ի տարւոջ, 26 երկի-

(¹) Տեսակ մի թուզուն միջատ, կարի սակաւակինց . Քրթանսերէն գործուու:

լիոն 800 միլիոն ի դարսու . — և սակայն Եգիպտոսի բրդաց հիմնարկութենէն ի վեր, քառասուն դարերէ ի վեր, մեր աչքն կը սեւեռեմք այս շքեղ աստեղ վերայ, և նորա փայլն արկուած չթուիր մեզ : Կարսապ աստեղատան ալֆա աստղն ուղղագիծ դէպ ի մեզ կընթանայ 4,382,000 փարսախ արագութեամբ յաւուր, աւելի քան 500 միլիոն ի ասրւոջ կամ 50 երկիլիոն փարսախ ի դարսու : Ապաքէն վառօդի պայթմամբ արձակուած ուումբն, հին երկաթոյ և պղնձի բեկորովք առլցեալ պայթուցիկն, դուրս կը ժայթքի ձիւաղին բոցավառ կոլորդէն երկլայրկենի մէջ 500 մէդրի զարկուրելի արագութեամբ . այլ Մեծ Արջոյ մի արեգակն, որ 85 եռիլիոն փարսախ հեռի է աստի, այժմ կ'ընթանայ Տիեզերաց մէջ 600 անգամ աւելի արագ քան զայն (ուումբն), այսինքն՝ Երկվաթկվենի Մեծ Երեթ ՀՈՒԻՆԻ ՀՈԶՈՐ մէդր շուտութեամբ Այն մասաց առջեւ, որում հնար լինէր ելնելի վեր քան զանձուկ պայմանու միջոցին և ժամանակն յորս կ'ապրիմք մեք, Երկինք պիտի կորուսանէր իւր լուսութիւնն, իւր խաղաղութիւնն, իւր անշարժական երեւոյթն : Փոխանակ աստեղաց պիտի տեսնէինք, որպէս յերազի, ահաւոր արեգակներ, ծանրը, շողողուն, մրրկալից շուրջանակի, որք զինքեամբք կը թաւալին՝ որուսնանց խլացուցիչ փայլեր արձակելով իւրեանց շուրջն, ելեքտրականացներով ի հեռուստ այն աշխարհներն որոց ինքեանք կ'առաջնորդեն ընդ մէջ անհունութեան . վազելով, ելնելով, իջնելով, անկանելով, խուսափելով, գահավիժելով յամէն կողմ, ալզեցուցիչ յորձանաց վիճակի մէջ անձրեւելով և տարածելով մինչեւ ի խորս Երկնից գործունէութիւն, աշխատութիւն և կեանք : Զիք մեռելութիւն : Ամենուրեք շարժումն, առևնուրեք հսկայական զօրութեանց ծաւալումն, առևնու-

րեք անշիջանելի ազդուութեան մի ասրածումն ,
մինչեւ յանհունութիւն անդր :


Եւ արդ ինչ է Երկիր և ինչ է Մարդ : Երկրաբնակ
աստեղագիտին ապշեալ և շացեալ հայեցուածոց առջև ,
այն աստեղագիտին որ երէկ ծնաւ վազիւ մեռանելոց
համար վեռացող աշխարհաց մէջ կորուսեալ մի փոքրիկ
երկրագնդի վերայ , անթիւ աստղային տիեզերք կը
թռչին անսպառ միջոցին մէջ , փոշոց մրցկաց նման ,
յանժամանակ յաւիտենականութեան , որ չունի ո՛չ
տարի , ո՛չ օր , ո՛չ ժամ : Մեծաշուք և ահաւոր տե-
սարան , յիբաւի , որովհետեւ մեք այս արարչագոր-
ծութեան կը պատկանիմք . ընդունիմք զայն թէ մեր-
հեմք , մեք այս քասքնելի միութեան մասն կը կաղ-
մեմք . մեր փոքր երկրագնդով կը ընթանամք ժամու
մէջ 26500 փարսախ կամ օրուան մէջ 653,000 փար-
սախ չափով , մինչ լուսին արագութեամք կը շրջի
մեր շուրջն , մինչ Արուսեակ , Հրատ , Լուսնթագ
մեզ կ'ընկերակցին , և Արեգակն վմեզ կը տանի դէպ
յաստեղատանն վահագնոյ , և մինչ Յարդգոզն իսկ ,
որոց մի մասնիկն է մեր Արեգակն , կը փոփոխէ իւր
կերպարանքն և բնութիւնն : Նոյն իսկ մեր գոյու-
թեան բնութիւնն զմեզ կը դատապարտէ էից մշորն-
ջենաւոր շարժման ընկերանալոց անդառնալի ճակա-
տագրին : Թէ բնակիմք յԵրկիր , կամ Սիրիոսի մոլո-
րակաց միոյն կամ Հայկաց միգամածին մէջ , մի և նոյն
է : Երկնից մէջ եմք , անհունութեան մէջ , յաւի-
տենականութեան մէջ , և անտի դուրս չափակի ել-
նեմք երբեք : Ո՛չ , ձմարփա է , այո՛ . աստեղագի-
տութիւնն մեր անձին ամենամերձ գիտութիւնն է ,
զգօն , երբեմն հանդիսաւոր , մերի ահարեկորդ : Այլ
քանի՛ գեղեցիկ է : Որպիսի՛ շրջապատկերք . ինչպիսի՛
շքեղութիւնք : Նա մեր առջեւ կը սփոքէ առատօրքն

նութիւնն կը մրցի ճոխութեան հետ , և բարի ու
գթած աստուածուհին , մեր յոյժ տկար հայեցուած-
ներն չըլացնելոց համար , երկնից խաղաղ պայծառու-
թեան մէջ կ'աներեւութանակ : Երդարեւ մեր ար-
ուաւորութեանց համար ամենայն ինչ լուին , ամենայն
ինչ անդորր է : Երկրիս շարժումն առաւել մեզի է
քան շարժումն այն կրին (հետու) որ կը սահի Վե-
նեակոյ ճակաց վերայ . ոչ ոք զայն զգաց , ոչ ոք պի-
տի զգաց : Արեգակունք այնքան հետի են որ մեզ
համար աստեղք են միայն : Մեք այնչափ մանր եմք
որ կարեմք մեր երկրային բունոյն մէջ ննջել և երա-
զել աներկիւղ , որպէս ճանճահաւան (ուսուց նուշ) որ կը
թաքչի ծաղկի մի մէջ : Յօդց կաթիլն զերծ է կաց-
ծակէ և մրրիկներէ : Մի կապաւտակ մթնոլորտ կը
շրջապատէ մեր բնակութիւնն պահապան քողով մի :
Զեփիւրին անուշահոս չունչն կը սահի քատմածա-
ծան ընդ մէջ տերեւոց , և յայնժամ իսկ , երբ ծա-
ռատունկը խրեանց զարդերէն մերկացեալ են , հող-
մոյ անցքն ընդ մէջ սատոց՝ կը նմանի դարձեալ չնչոյ
մի որ կը փէչ : Երկրային բնութիւնն , նուիրական
անտառին եւողեան տաւիզն , լունարհ և համեստ ,
աստուածային ներդաշնակութեամք մի առլցեալ է :
Ի ժաման յորում խորհրդաւոր գիշերն կը ասրածուի
երկնից մէջ , յորում բիւրաւոր կայծք կը զուար-
թացնեն եթերային բարձունքն , մեզ կը թուի թէ
աստեղք , գեղեցկութիւնք Երկնից , ժպտելով կը նիր-
էն արեւելից գիշերց մեզկ հաճոյից մէջ :

Յ. Կ. ԻՆՃԻՃԵԱՆ

Կախիկին Աշակերտ Հայկական կրթարանի





ՀՀ Ազգային գրադարան



NL0240367

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐ

Հրատարակեալ

Դ.Պ.Հ.

ՍԿՃԹՈՒՆՔ ԱԾՑԵԴԱՎԱԾՈՒԹԻՒՆ	• 15
ԳԻՈՈՒՈՐՔ	• 10

Հրատարակելի

ԳԻՑԱԿԱԾ ՀՈՒԱՔԱԾՈՅՔ

ԳՈՐԾՆԱԿԱԾ ԵՐԿՐՈԶԱՓՈՒԹԻՒՆ ԻԻ ՈՒՊԱՌԻՒՄ
ԵԽԱՆԿԻՆԱՎԱՓՈՒԹԻՒՆ, (ԺԹԱՐԴՄԱԼՈՒՄԲԻՆ
ի գաղղիկին) :



Գի՞ն 40 զուրուշ

• ՄԱՐԳ ՆԵՐԱՏ ՋԼԻԼ ՏԵՂ 1166 ՆՈՎ ՎՈՒ Ր Հ Հ Տ Ա Մ Ս Ա Յ Ե
طبع او لشیدر